

ՀՅՈՒԱՐԱՆ ՄԱՆԿԱՆՑ


Ա.

# ԾՆՆԴԵԱՆ ԽԹՈՒՄԸ

ԲԱՐՈՅԵԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

ՏՎԱՅ ՀԱՄԱՐ


ԵՐԿՐՈՐԴ ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ



Ի ՎԵՆԵՏԻԿ

Ի ՏՊԱՐԱՆԻ ԱՐԲՈՅԻ ՂԱԶԱՐՈՒ

1920



11 MAR 2015

1  
768

ԾԱՆԴԵԱՆ ԽԹՈՒՄԸ

ՀՀ 97  
ՁԲՈՍԱՐՈՆ ՄԱՆԿԱՆՅ

Ա.

## ԾՆՆԴԵԱՆ ԽԹՈՒՄԸ

ԲԱՐՈՅԵԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ՏՎՈՅ ՀԱՄԱՐ

ԵՐԿՐՈՐԴ ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ



Ի ՎԵՆԵՏԻԿ

Ի ՏՊԱՐԱՆԻ ՄՐԲՈՅՆ ԴԱԶԱՐՈՒ

1920

# ԾՆՆԴԵԱՆ ԽԹՈՒՄԸ

◀ ○ ▷

Ա.

ԾՆՆԴԵԱՆ ԵՐԳԸ

ՉՄԵՌԸ անտառին ծառերը մերկացուցեր էր և մարզագետնին ծաղիկները չորցուցեր քոլոր բնութեան երեսը սառուցով ծածկուած էր. և թէպէտ արեւոն յստակու պայծառ լոյսը երկնից կապոյտ կամարներուն տակ կը շողար, սաստիկ էր ցըրտութիւնը: Նոյն օրը մեկ հոգի մը միայն ձեամբ ծածկուած դաշտերէն կ'անցնէր, Ալփրետ անուամբ տղայ մը՝ որ նոր լըմբնցուցեր էր տասը տարին: Իր գեղին մազերուն խոպոսիքները սպիտակացեր էին եղեամէն, որ նոյնպէս ծածկեր էր այն թեթև յարդէ զլիարկն, որ ամառուընէ ի վեր կը գործածէր: Խեղճ տղուն



1-7689/

երեսները կարմրցեր էին. կարճկեկ զգեստն ալ, որ զինուորական նշանազգեստի, այս-ինքն հորարի հազուստի կը նմանէր, թէ-պէտ մաքուր էր, բայց ալ հինցած ու մաշած ըլլալով՝ շատ չէր պաշտպաներ ցրտէն։ կոնակը պզտի մախաղ մը առած էր, որուն մէջ կը բովանդակուէր իր բոլոր հարստութիւնը. և առանց առազային վրայ մտածելու, ինչպէս որ բնական է նոյն հասակի տպոց, ուրախութեամբ առաջ կը տանէր իր ճամբան ու զուարճանալով կը դիտէր չորս կողմի ձիւնապատ գիւղական տեսարանն ու եղեամէն գեղեցկացած դա-լար հողակոշտերն որ իր ճամբուն վրայ առջեր կ'ելլային։ Այլայն օրը կը սահէր, և արևուն վերջին ճառագայթները կեն-դանի գոյներով կը պէնէին փշուտ թու-փերը, բորբոքեալ աստեղաց պէս փայլա-տակել տալով անոնց փուշերուն. քիչ ատենէն արևմտից ճառագայթներն ալ դաշտավայրքը թողուցին, և լեռանց ու բարձրագոյն նոճեաց գագաթները միայն ուղի կը ներկէին։

Ալփրետ ապահով միտքը դրած էր որ գիշերունէ առաջ կը հասնի առաջին գե-զը, ուստի կտրճաբար առաջ կ'երթար թանձրախիտ անտառին մէջ, ինքիրեն ըսելով. « Քեզ տեսնամ, Ալփրետ, քալէ

որ անտառէն դուրս ելեա ու շուտով հասնիս հոն. լսեցի որ ան գեղին բնա-կիչը բարեկեցիկ են ու մարդասէր. այսօր Ծննդեան խթումն է, ո՞ն անտարակոյս վաղ-ուան տօնը աղէկ կերպով պիտի անցը-նեմ »։ Այս կերպով առաջուցմէ կ'ուրա-խանար այն ընդունելութեան վրայ, որ կը յուսար գտնալու։

Մինչդեռ ազնիւ Ալփրետը այս գեղեցիկ յուսով կը սփոփէր, գիշերն հասաւ, և երթալով մթութիւնը կը տիրէր անտառին մէջ։ Որչափ առաջ կ'երթար, դիմացն ելած խաչածն ճամբաները կը շփոթեցը-նէին զինքը, մինչեւ որ վերջապէս բոլո-րովին մոլորեցաւ ու ճամբան կորմնցուց։ Երկար ատեն ձեան գէզերու մէջէն քալեց, տեղ տեղ անոնց տակ ծածկուած փոսերուն մէջ իյնալով ինչուան կէս մէջը. ի վերայ այսր ամենայնի սիրտ ընելով առաջ կը քալէր. մէյ մ'ալ յանկարծակի իր դժբաղ-դութենէն սառուցեալ քամի մը սկսաւ ուժով փչել, որ նոճեաց ճիւղերուն մէջէն անցնելով կը շառաչէր, ամպերը իրարու վրայ գիզուեցան, ու աստղ չմնաց երկնից երեսը. թանձրացաւ գիշերուան մթութիւնը, և ձեան խոշոր հատերն առատաբար կը թափէին։

Խեղճ տղան ոչ ճամբայ և ոչ ելք մը

գտնալով, չէր զիտեր թէ դէպ ի ո՞ր կողմն  
ուղղէ իր տարակուսեալ բայլերը. վերջաւ-  
պէս՝ յոգնելով այսչափ երկայն ժամանակ  
թափառելէն, և ուժ ալ չմնալով վրան  
առաջ երթալու, կանկ առաւ՝ թէպէտ կը  
դողար ցուրտէն, և սկսաւ բարձրածայն  
լալ. յետոյ ձեան վրայ դրաւ իր պատի  
մախաղը, վրան ծունկ չոքեցաւ, գլուխը  
բացաւ, ու սառած ձեռուըները դէպ ի  
երկինք վերցընելով՝ հետեւալ աղօթքը  
մրմնջեց առ Հայրն զթութեանց. «Ո՞վ  
բարերար Հայր մեր երկնաւոր, դու՝ որ  
կը տեսնես իմ թշուառութիւնս, ո՞հ մի  
թողուր որ այս վայրենի անտառիս մէջ  
մեռնիմ. զթա վրաս, որ որբ տղայ մըն  
եմ, առանց հօր, առանց մօր, առանց մէն  
կու մը աշխարհիս վրայ՝ բաց ի քեզմէ. բայց  
դու ամենայն որբոց հայրն ես: Ո՞հ  
Աստուած իմ, մի թողուր զիս երեսէ. զթա  
վրաս, ինծի պէս խեղճին վրան: Այս  
զիշերս է որ քու սիրելի Որդիս աշխարհ  
եկաւ. ուստի իրեն սիրոյն համար՝ լսէ  
ձայնիս »:

Լմբնցուց աղօթքը և յոգնութենէն պա-  
յուսակին վրայ նստաւ, ու զառն հառա-  
չանքներ կ'արձըկէր սրտէն:

Հազիւ թէ այն զիրքն առեր էր, յան-  
կարձակի քնարի քաղցր ներդաշնակութիւն

մը ականջն հնչեց, խառն անոյշ ձայներու  
հետ որ դիմացն եղած մերձաւոր բլրէ մը  
կու զայխն:

Ալփրես առջի բերան հրեշտակաց ձայնը  
կարծեց որ Որդույն Աստուծոյ ծնունդը կը  
տոնէին. մէկէն ոտքի վրայ ելաւ, և ջերմ-  
եռանդաբար ձեռքերն իրարու միաւորելով՝  
մտիկ կ'ընէր: Քամին դաղրեր էր, ձիւնն  
ալ հետը. բոլոր բնութիւնը խաղաղ էր,  
և զիշերուան լոռութիւնը այն ախորժելի  
ձայնը միայն կ'ընդհատէր. որ տղուն  
ականջը կու զար: Կրկին ուշադրութիւն  
սկսաւ ընել, և հետեւալ տողերը կրցաւ  
որոշել.

Աւանիկ մըլսիթաբն  
Աղիսից ձեր ծընհաւ  
Միածին Աստուծոյ.  
Խոնարհեալ ի յերկիր՝  
Գայ չընչել զարտասուս  
Յողբանուէր ձեր յաշաց.  
Մահացուդ, կաց յուսով,  
Եւ ի Սէրն անսահման  
Լեր խապառ անկաւած:

Այս տողերէն ետքը՝ լոռութիւնը նորէն  
տիրեց. հազիւ թեթև արձագանգ մը քնա-  
րին վերջին թրթումունքները դեռ կը կըր-  
կնէր, որ քիչ ատենէն ան ալ լոեց:

Ալփրետի սիրտը սաստիկ կը բարախէր,

անբնակ կարծած տեղւոյն մէջ մարդկային  
ձայնը լսելուն ապշութենէն, և այն փա-  
փուկ խօսքերուն իր վրայ ըրած տպաւո-  
րութենէն.

« ԱՌ հիմա խրախոյս կ'առնեմ, աղա-  
ղակեց, ու կը մխիթարուիմ. անտարակոյս՝  
այս շրջակայից մէջ բարի մարդիկ կը  
բնակին, որոնք խնամք պիտի տանին  
վրաս. հրեշտակի պէս երգելէն ետքը,  
կարելի բան չէ որ անոնց պէս ալ ազնիւ  
չըլլան »:

Այս ըստ ու վրան առնելով իր թեթև  
բեռը, դէպ ի այն կողմն սկսաւ քալել՝  
ուսկից որ եկեր էր այն անոյշ ու մխի-  
թարիչ երգը:

Քանի մը քայլ որ առաջ գնաց անտա-  
ռին մէջ, քիչ մը նեռուն ճրագի մը լոյսը  
տեսաւ, որ մէկէն աչքէն աներենոյթ եղաւ,  
յետոյ նորէն երկցաւ. և թէպէտ ստէպ  
փոփոխակի կ'երեար ու կ'աներենութանար,  
սակայն Ալֆրետ անով առաջնորդուած՝ լի  
էր յուսով, և ուրախ զուարթ առաջ կ'եր-  
թար. շատ չանցաւ՝ մենաւոր փոքրիկ տան  
մը առջև հասաւ, որ անտառին մէջ տեղը.  
թեթև զառ ի վայրի մը վրայ շինուած էր:  
Մօտեցաւ, և բազմութեան ձայնը լսեց որ  
խնտումով կը խօսակցէին. զարկաւ մէյ մը  
դուռը, նորէն զարկաւ, բայց ոչ ոք լսեց.

ուստի որոշեց որ գուռը բանայ, որովհետեւ  
պարզ սողնակով գոցուած էր. մտաւ ներս,  
ու մութ գաւթի մը մէջէն խարխափելով  
առաջ կ'երթար, մինչեւ որ գտաւ խուցին  
դուռը. երբոր բացաւ զայն, հիացած մնաց  
նոր առարկայ մը տեսնելով, և ճրագներուն  
բազմութեան լոյսն իր աչքերը կը շւա-  
ցընէր:

Ալֆրետի զարմանաց պատճառը մեծկակ  
պատկեր մըն էր, կամ լաւ ևս՝ պգտի խո-  
րան մը ընդ մէջ երկու պատուհանի գետե-  
ղուած, որ գեղեցիկ զիւղական տեսարան  
մը կը ներկայացընէր, լեռներ, մամոռվ  
պատած քարէ կարկաներ, դալար նոճեաց  
անտառներ, աղբատին իրճիթներ ու հո-  
վիներ իրենց հոտերովը: Բլրոյ մը զառ  
ի վայրին վրայ ալ պգտի բաղաց մը կը  
տեսնուէր, և տեսարանին մէջ տեղը ժայռի  
մէջ բացուած քարայր մը, որուն մէջ կային  
մանուկն Յիսուս, իր Վայրն ու աստուա-  
ծահայրն Յովաէփ. հովիները ծունկ չո-  
քած երկրպարութիւն կը մատուցանէին  
խանձարրապատ Աստուծոյն, և հրեշտակը  
ալ երկնքէն զմայլած կը նայէին այդ  
քաղցը տեսարանին: Բոլոր բնութիւնը  
արտաքոյ կարգի լուսով կը շողար, և  
ծառերը, խոտերն ու քարայրը աստղերու  
պէս կը փալփռէին, իբրև թէ գարնանային

աղուոր առաւօտով մը ցողոյն մարզրտայեռ  
կաթիլները վրանին իշած ըլլար:

Բոլոր տնեցիքը այս պզտի խորանին  
չորս կողմը ժողվուած էին. մէկ կողմը  
տանտէրը նստած էր՝ ձեռքը քնար մը.  
մէկալ կողմը՝ տանտիկինն, որ թերուն  
մէջ նորածին որդի մը բռնած էր, երկու  
ուրիշ վայելուչ տղաք ալ, մէկը մանչ՝  
մէկալն աղջիկ, ոտքի վրայ կեցեր էին:  
Ամենուն աչքը պատկերին վրայ սկեռած  
էր, և հովիներուն ջերմեռանդութեան հեւ  
տեելով՝ ձեռուընին վեր կը բարձրացընէին  
ու երկրպագութիւն կը մատուցանէին անոր,  
որ աշխարհս փրկելու համար կը ծնանէր:  
Ալփրետի դուռը բացած միջոցը՝ հայրն  
ըսկսած էր նորէն քնարն հնչեցընելու, և  
մայրն հրեշտակային ձայնիւ կը կրկնէր  
այն երգն՝ որուն մէկ մասն Ալփրետ լսած  
էր. տղաքն ալ իրենց մանկական ձայները  
մէկտեղ կը խառնէին. իսկ հայրելնին թէ՝  
իր հաստ ձայնովն ազդուութիւն կու տար  
երգին և թէ նուազարանին ներդաշնակ  
հնչմամբը կ'ընկերէր անոր: Իրենց երգած  
երգը հետեւալն էր.

Ո՞վ Աստուած իմ մանուկ.

Ընդ հրեշտակելս քո սուրբ  
Քիւ երկիր պազանիմ.  
Ընդ երգոց քաղցրութեան

Ընդ փառաց գովեստից  
Ոյց երկնք կըրկնեն վանդ:

Խառն ընկալ եւ զուխտու իմ:  
Գիւ ըգձայն քո զըթած՝  
Զարարեր լսելի.

Ու կարող քոյդ ձեռինք  
Բուժեցին ըզնուցուած.

Այլ թուին զայս աչքու ասել  
Այ ընտրեալ սիրելիստ.

Աւանիկ մըխիթեան  
Ազատից ձեր ծննեալ  
Միաժինն Աստուծոյ.

Խոնարհեալ ի յերկիր՝  
Գայ ջնջել զարտասուա  
Յոդբանուէր ձեր յաշաց.

Մանացուք, կաց յուսովկ,  
Եւ ի Սէրն անսահման  
Լեր խազառ անկասկած:

Ի նա զանձն հաւատա,  
Եւ զտատասկ ի ծաղիկ

Տեսցես շոյտ այլափոխ.  
Բալսասն եւ սիովանս

Հեղցէ գքու թիւր ցաւովք.  
Մեռանի վասրն քո,

Բառնայ զբեռըն մեղաց:  
Ո՞վ այր դու, ընդ շահեղդ

Ընդ այդ գնա անխոտոր.  
Որ ըզձեռն օգնական

Պազատի առ ի քէն՝  
Կարլկառեա բարերար.

Ըզպատիեր Արարէն  
Ցըստեղծուածն յայն պաշտեա:

Յուշ քեզ ցանդ, ևթէ յոյս

Եւ է հայր բոլորից.  
 Եւ յարիմն իւր ի սուրբ  
 Խըմբէ զաղզս համօրէն.  
 Մեծատանն ու ազատին  
 Զնոյն Փըրկիչ պարգևեաց:  
 Հետ որբոյն, որ դոգով  
 Հայցէ զյարկ եւ ըգչաց՝  
 Խընդութեան բաց դըրունս.  
 Եւ զսեղան եւ սգչուր  
 Պաշտեա ՚նդ ՚նա խընդապին:  
 Որ բաշիէ զիւր ըզգանձ  
 Քրիստոսին աղքատաց,  
 Հանդերձէ ի յերկինս  
 Սըրցանակս անթառամ,  
 Մինչ Աստուած իշմանէ  
 Ի գատել զազք մարդկան:

Ալֆրետ անշարժ կեցեր էր դըրան մէջ,  
 զոր կէս մը բացած էր, մէկ ձեռքովը  
 սողնակը բռնելով, ու միւսովը զլիսրկին  
 ու գաւազանը. աչքերն ալ չէին կընար  
 զատուիլ Բեթղեհեմի մարոյն վրայէն, այս-  
 պէս բերանաբաց և գրեթէ ինքիրմէն զուրս  
 ելած, մտիկ կ'ընէր այն հոգմորական երգն  
 ու քնարին փափուկ միաձայնութիւնը: Սե-  
 նեկին մէջ ոչ ոք զգացեր էր իր գալուստը,  
 որովհետեւ աստուածապաշտ ընտանիքն իր  
 ջերմեռանդութեանը բոլորովին զբաղած  
 ըլլալով՝ և ոչ իսկ զլան բացուելու ձայնը  
 լըսեր էր: Սակայն ազնիւ տանտիկինը  
 ցրտութիւն մը զգալով խուցին մէջ, դար-

ձաւ դէպ ի դուռը նայեցաւ, և զԱլֆրետ  
 հոն կեցած տեսնելով՝ աղաղակեց.

— « Ո՛վ Տէր ողորմած, բնչպէս հոս  
 եկեր է այս տղան այսպիսի մութ զիշերով  
 մը, և այսպիսի բազմապտոյտ անտառի  
 մը մէջ: Խեղճ տղայ, անշուշտ ճամբագ  
 մոլորեր ես:

— Ո՞հ, այս զժբաղգաբար, պատաս-  
 խանեց Ալֆրետ. Կ'ուզէի առաջին մօտ  
 գեղն երթալ, և անտառիս մէջ ճամբագ  
 կորսնցուցի »:

Ամենուն աշըը պլտի ճամբորդին վրայ  
 էր. տղաքը ուշազորութեամբ վերէն վար  
 կը կշռէին զինքը. սակայն թէպէտ զթու-  
 թիւնին կը շարժէր վրան, զեռ չէին հա-  
 մարձակեր քովը մօտենալու, որովհետեւ  
 բոլորովին անձնաթ էր իրենց:

Բարի տանտիկինը քովը զնաց՝ մանկիկը  
 թէին մէջ բռնած, և քաղցր կերպով մը  
 իր հայրենիքն ու անունն հարցուց և թէ  
 ինչ ծնողաց որդի էր:

— « Ափսոս ինծի, պատասխանեց տը-  
 ղան, ես ա՛լ հայրենիք չունիմ. անունս  
 Ալֆրետ Քրօնէր է. Խեղճ հայրս պատե-  
 րազմի մէջ կեանքը կնքեց, և մայրս ալ...  
 անցեալ աշնան աղքատութեան ու վշտաց  
 հոգէն մեռաւ: (Եւ այս խօսքերս ըսելու  
 տեսն՝ կապոյտ աչուըները մեծ մեծ ար-

ցունքներով լեցուեցան, որովհետև ծանր  
էր իր սրտին այն յիշատակը): Այս եր-  
կրին մէջ ես ամենուն անձանօթ եմ, և  
ասդին անդին թափառական կը պտըտիմ՝  
ուրիշներուն կարեկցութեանը վրայ յոյսս  
գնելով »:

Եւ հոս սկսաւ պատմել թէ ինչպէս ցիչ  
մնացեր էր որ անտառին մէջ կորսուէր,  
և ինչպէս քաղցրանուազ երգն ու աղօտ  
լոյսը առաջնորդեր էին իրեն դէպ ի անոնց  
տունը բերող ճամբան գտնալու. և կ'ուզէր  
դեռ շարունակել, բայց յանկարծ ձայնը  
կտրեցաւ, ակռաները սկսան սստտիկ կըր-  
ճըտել, և բոլոր մարմինն սկսաւ դողալ:

— « Խեղճ Ալփրետ, ըսաւ տանտիկինը,  
ցրտէն լեզուն կապուեցաւ, թո՛ղ յոգնու-  
թիւնն ու անօթութիւնը. նստէ, զաւակս,  
նստէ, ու վար դիր պայուսակդ. ես հիմա  
երթամ աղէկ ապուր մը բերեմ բեզի որ  
տացցընէ զբեզ, ընթրիցէն աւելցածն ալ  
ուտես որ զօրանաս: Խեղճ տղայ, կ'ըսէր  
երթալու ատենը, ասանկ մատաղ հասակի  
մէջ. որչափ արժանի է կարեկցութեան »:

Նոյն միջոցին Քրիստիանոս և կա-  
տարինէ լի խանդախատանօք Ալփրետի  
մօտեցան, ու առին ձեռքէն զլիարկը,  
գաւազանն ու մախաղը, և ստոլին վրայ  
դրին. վերջը ձեռքէն բոնեցին՝ սեղանին

առջև տարին զինքը: Քիչ ատենէն մայ-  
րելնին ալ հասաւ, ձեռքը պնակով մը  
պարարտ ապուր, եփած սալոր, ու տօնին  
անուշեղնէն մեծ կտոր մը. և սեղանին  
դիմացի կողմը նստած՝ կը ժպտէր ուրա-  
խութենէն տեսնելով օտարական տղուն  
ախորժակով ուտելը, և մտածելով որ ինչ-  
պէս ուժը տեղը պիտի գար կերակրէն  
վերջը՝ կը միսիթարուէր որ կրցեր էր օգ-  
նել անոր:

Գերմանիա ալ սովորութիւն կայ Ծնըն-  
դեան խթման օրն ընծաներ տալ: Քրիս-  
տիանոս և կատարինէ ունեցեր էին իրենց  
ընծաները. բայց որովհետեւ անտառներու  
մէջ ապրելով դիւրին չէր այնպիսի խա-  
ղալիկներ ճարելը՝ որ ասանկ առիթներու  
տղոց պարզեց կը տրուին, ուստի իրենց  
առածները քանի մը հատ աղուոր ու  
կարմիր խնձոր էին, ոսկեգոյն տանձեր,  
խակ ընկոյզ ու կաղին՝ առատութեամբ:  
Ասոնցմէ յօժարութեամբ մաս հանեցին  
Ալփրետի. և պղտի Լուփզն ալ մօրը թեկն  
վրայ ցատքտելով՝ կարմիր խնձոր մը  
տուաւ անոր, որ հազիւ հազ ձեռքին մէջ  
կրնար բռնել:

Այն պատուական ընթրիցը, սենեկին  
մեղմ ջերմութիւնը, և գտած մարդասէր  
ու բարեկամական ընդունելութիւնը՝ քիչ



ատենի մէջ մոռցընել տուին Ալփրետի իր  
ճամբորդութեան նեղութիւնները . և իր  
զուարթ բնութիւնը նորէն ստանալով՝ սկը-  
սաւ խնտումով ու պարզ սրտով խօսիլ:

Ինչուան այն ատենը ստէպ ստէպ աչ-  
քը խորանին կամ մարոյն վրայ կը գար-  
ձընէր . բայց վերջապէս՝ ալ չկրնալով  
հետաքրքրութիւնը բռնել, աղաչեց որ  
թոյլ տան իրեն մօտենալու անոր, որպէս  
զի այն ձմեռնային գարունը աւելի աղէկ  
տեսնայ, որովհետեւ այսպիսի գեղեցիկ  
բան ոչ երբէց ուրիշ տեղ տեսեր էր.  
ուստի երկու տղոց հետ ելաւ քովը գնաց-

— «Գիտե՞ս, հարցուց անոր կատարի-  
նէ, ի՞նչ կը ներկայացընեն այս գէմքերը:

— Ի՞նչ ըսել է. իմ Յիսուսիս ծնունդն  
է: Ո՞հ, ի՞նչ աղուոր տղայ, ի՞նչ շնոր-  
հալի կերպարանը, ի՞նչ լուսափայլ աշքեր,  
և ի՞նչպիսի բարութեամբ կը ծիծաղի:

— Բայց չկարծես որ ճշմարիտ Յիսուս  
մանուկն է, ըսաւ կատարինէ:

— Գիտեմ գիտեմ, պատասխանեց Ալ-  
փրետ, իմ ազնիւ մայրս սորվեցուց ինձի.  
գիտեմ որ ճշմարիտն Յիսուս խիստ շատ  
տարիներով առաջ ողորմելի մարոյ մը մէջ  
աշխարհ եկաւ. և այս պատկերին մէջի  
ամէն բաշուածները մեզի պէս տղոց հա-  
մար շինուած են, որպէս զի աղէկ մը

ըմբոնենք իրը: Թէ որ չեմ շփոթիր նէ,  
սա բարձրը տեսածն՝ Բեթղեհէմ քաղաքն  
է. անանկ չէ»... կատարինէ զլխով նշան  
ըրաւ թէ անանկ է:

— «Կը տեսնամ ուրեմն, կը կնեց Ալ-  
փրետ, որ այնչափ տգէտ չեմ՝ որչափ որ  
դու զիս կը կարծես»:

Խնտացին տղաքը, և ուշի ուշով պատ-  
կերին ուրիշ մանր մունք բաները կը ցուցը-  
նէին անոր, որ իրենց համար մեծ բաներ  
էին:

— «Կը տեսնամ, կ'ըսէր կատարինէ,  
կը տեսնամ սա աղուորիկ ճերմակ գառ-  
նուկները, որ կարծես թէ բուրդելնին սան-  
տրուած է. կը տեսնամ սա հովիւներն՝ որ  
սրինգնին կը չալեն, և սա կարմիր գունով  
խրճիթները. հովիւները հոն կը պառկին  
զիշերը:

— Նայէ, կ'ըսէր Քրիստիանոս, սա աղ-  
բիւրն որ ժայիխ ճեղբէն կը բղխէ ու ար-  
ծաթի պէս կը փայլի. Նայէ ի՞նչպէս ջուրը  
դալար խոտերուն մէջէն կը վազէ կ'երթայ  
այն վճիտ լճակին մէջ կը թափի. տես սա  
երկու կորափիզ կարապները ի՞նչպէս խա-  
ղաղ ալեաց վրայ կը լողան ու կը զուար-  
անան:

— Ո՞հ ո՞հ, աղաղակեց կատարինէ, հո-  
վիւ օրիորդ մ'է լեռնէն վար կ'իջնայ՝ զլուխը

կողով մը բռնած, անտարակոյս խնձորներ  
են կամ թերեւ հաւկիթներ որ մսուրը կը  
բերէ:

— Հապա սա մարդն որ ժայռուտ տես-  
դէն վեր կ'ելլայ սայլիկովն, որուն վրայ  
պարկ մը դրած է: Շատ կ'ուզէի իմանալ  
թէ ինչ կայ այն պարկին մէջ», զուրցեց  
Քրիստիանոս:

Ասանկ կը խօսէին այս տղաքները,  
որոնց աչքէն ո՞ր և իցէ պատի ըան ալ  
չէր փախչեր, ու իրենց խօսակցութեանը  
նիւթ կ'ըլլար:

— «Այս, ըսաւ Ալփրետ, այս ամէն  
ըաները շատ գեղեցիկ են, բայց ամենէն  
աւելի գեղեցիկը երկնային Մանկան կեր-  
պարանքն է, և ամենէն աւելի անիկայ  
կ'ախորդիմ, որովհետև Հայրն Աստուած  
իր այս Որդոյն սիրոյն համար խալսեց  
զիս այսօր վտանգէն. ո՞հ, բոլոր կենացս  
մէջ շնորհակալ պիտի ըլլամ իրեն»:

## Բ

ՊԶՏԻ ԱԼՓՐԵՑԻՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ

ԱՅՍ ընտանեաց զլուխը, ուսկից Ալ-  
փրետ այնպիսի մարդասիրութիւն գտած  
էր, կը կոչուէր Գէորգ Կրոնվալտ. ան-  
տառի պահապան էր, և անտառին մէջ  
տեղը փոքրիկ տան մը մէջ կը բնակէր:  
Մինչդեռ տղաքները իրարու հետ խօսելու  
զրագած էին, ինըը կրակարանին մօտ հին  
աթոռի մը վրայ նստեր կոթըներ էր, և  
խորունկ մտածութեանց մէջ ընկղմած  
կ'երեւար:

— «Ինչո՞ւ այսպէս մտածմանց մէջ ին-  
կեր ես», հարցուց իր կինը՝ քովը մօտե-  
նալով ու սիրալիր կերպով մը ուսին  
զարնելով:

Գէորգ պատասխան չտուաւ. անիկայ  
ալ քովը աթոռի մը վրայ նստեցաւ ու  
նորէն հարցուց.

— «Հապա ուրեմն ինչ բանի վրայ կը  
մտածես, սիրելի ամուսինս. չըլլայ որ  
վիշտ մը ունենաս:

— Չէ, սիրելի ընկերս, վիշտ չու-  
նիմ, պատասխանեց Գէորգ խանդաղանօք

նայելով Եղիսաբեթի . մեր երգած երգին վերջին տողերը մտցէս կ'անցընեմ , և կ'ուրախանամ որ դու անոր պատուէրը կատարեցիր , հոգալով այն խեղճ որըն՝ որ անօթութենէ ու ցուրտէ մեռնելու վըտանզի մէջ դուռերնիս զարկաւ . ասիկայ ինձի կը ցուցընէ քու ազնիւ սիրտդ . բայց թերես ուրիշ օգնութիւն մըն ալ կընանք ընել իրեն : Սիրելի Եղիսաբեթս , մնանք հիմա այն երջանիկ զիշերուան յիշատակը կը տօնենք , յորում Աստուածորդին աշխարհ եկաւ մեր և բոլոր մարդկային ցեղին փրկութեանն համար . և ահաւասիկ Աստուած նոյն զիշերը տղայ մը վը խրկէ մեզի որ խնամենք : Փրկիչն ալ իբրև անձանօթ ոք մարդկանց մէջ իջաւ , որովհետեւ անոնց զթութիւնը կ'ուզէր փորձել , և Բեթեհեմի բնակիչը առջի բերան կարեկցութիւն ցցուցընելով՝ ախոռի մը մէջ վոնտեցին զինքը . մենք ալ հիմա վոնտէնք այս տղան : Եղիսաբեթ , ըսէ ինձի կարծիքդ անկեղծաբար , ի՞նչ ընենք զինքը :

— Տուներնիս պահենք , պատասխան տուաւ զուարթութեամբ Եղիսաբեթ . նոյն իսկ այս զիշերս ծնելոյն խօսքը չէ՝ որ կ'ըսէ թէ «ինչ որ կ'ընէք այս պատիկներէն մէկուն , ինձի կ'ընէք» : Ալփրետ աղէկու հանդարտ տղայ մը կ'երեայ ինձի .

թէմքին վրայ անմեղութիւն ու բարեսրտութիւն մը կը փայլի , և բարի ու կրօնական սկզբունքներ ունի՝ ինչպէս որ իր խօսքերը կը ցուցընեն . և թէպէտ մուրացկան , բայց աներես ու կոպիտ տեսակներէն չէ , անանկ որ անտարակոյս կարգաւորեալ ծնողաց որդի է . նայէ սա իր կարմիր կարճ զգեստն ալ , մաշած է՝ բայց յայտնի կը տեսնուի որ բարակ չուխայէ է : Երբ որ հինգ հոգի կերակրելու կարողութիւն ունինք , վեց հոգի ալ կընանք պահել . ուստի ես կ'ըսեմ որ մեր տունն առնենք խեղճ տղան :

— Ո՛վ ազնիւ սիրտ , ըսաւ պահապանը՝ Եղիսաբեթի ձեռքը սիմելով . օր մը Աստուած փոխարէնը պիտի տայ քեզի , և այս պատիկ պանդուխտին համար ըրածդ՝ երկնից օրհնութիւնները պիտի իջեցընէ մեր որդուց վրայ : Ուստի այս վայրկենէս սկսեալ կ'որդեզքեմ ինձի այս տղան , և իբրև իմ որդիս կը սեպեմ : Սակայն , ազնիւ ընկերս , խոնհեմութիւն կը սեպեմ որ այս աւետիսն իրեն տալէն առաջ քանի մը բան հարցընենք իրեն , որպէս զի ըստ կարեւոյն իմանանք որ արգեօք արժանի է այն բարերարութեանն՝ որ միտք ունինք ընելու իրեն : Հոս եկուր , Ալփրետ » , ըսաւ Գէորգ ձայնը բարձրացընելով : Ալփրետ

եկաւ զիմացը կայնեցաւ զինուորի մը պէս, որ իր պաշտօնակալի հրամանին կը սպասէ:

— «Թու ըսիր մեզի, որդիս, որ հայրդ զինուոր էր, և հայրենեաց համար մեռաւ պատերազմի մէջ. իրաւ իրեն համար պարծանք մըն է՝ իր հայրենակցաց պաշտպանութեանն համար արիւնը թափած ըլլալը, բայց անտարակոյս քեզի համար շատ տիրական բան է զինքը այսպիսի հասակիդ կորսնցընելդ, որ իրեն օգնութեանն ու խորհուրդներուն շատ կարօտութիւն ունէիր. չես կրնար աւելի տեղեկութիւն մը տալ ծնողացդ վրայ. ի՞նչ կերպով հայրդ սպաննուեցաւ, և ուր մեռաւ մայրդինչպէս մեր անտառն եկար, և ի՞նչ կերպով մեր մենաւոր բնակարանը գտար: Քեզ տեսնամ, ամէն բան տեղն ի տեղը պատմէ մեզի» :

Երկու տղաքները մէկէն մօտեցան Աւ-  
ֆրետի պատմութիւնը լսելու համար, ան  
ալ ծանր կերպով մը հետենեալ եղանակաւ  
սկսաւ իր պատմութիւնը:

« Աստուած ողորմի հոգւոյն՝ իմ խեղճ  
հայրս, հուսարեներու խմբի մը մէջ կողմա-  
պետի պաշտօնին հասած էր, և ի՞նչպէս  
որ կը յիշեմ՝ մեր վաշտն այն ատենները  
Շլեզիոյ կլաց քաղաքը կը գտնուէր: Մայրս,  
որ յաջողակ էր ձեռքով և խիստ գործու-

նեայ, առաւօտուկընէ ինչուան իրիկուն կա-  
րելու հետ էր, և շատ ստակ կը վաստը-  
կէր. անոր հեմար մենք ալ բաւական աղէկէ  
կեանք մը կ'անցընէինք. մէյ մ'ալ օր մը,  
ո՞հ ինչուան հիմայ կը յիշեմ՝ իրըև թէ  
աչքիս առջեն ըլլար, հայրս գահավիժա-  
րար սենեակը մտաւ, ու ըսաւ մօրս. «Պատ-  
երազմը հրատարակուեցաւ, պէտք է որ  
վաղը երթամ »: Ո՞հ, հայրս կտրիճ մարդ  
էր, ամէն բանի վայելուչը կ'ըմբռնէր,  
և աղէկ զիտէր որ հաւատարիմ զինուոր  
մը ոչ երբէք պէտք է ետ քաշուի: Բայց  
մայրս շատ կը վախնար, ու արցունք  
թափելէն չէր դադրեր. չէր ուզեր թողուլ  
հայրս որ երթայ, զիտանլով որ վտանգ-  
ներու մէջ պիտի իյնար, և զուկ ալ պիտի-  
միար իր օգնականութենէն այնափի մի-  
ջոցի մէջ՝ որ թերևս շատ պիտի կարօտէր  
անոր: Վերջապէս՝ աղաչելով պազատելով  
համոզեց զինքը որ զմեզ ալ մէկտեղ  
տանի. այսպէսով երեքնիս երկրորդ առա-  
ւոտը համբայ ելանք: Երկայն բարակ  
ճամբորդութիւն ընելէ վերջը, օր մը յան-  
կարծ լսեցինք որ թշնամիք կը մօտենան:  
Մեր վաշտը մէկէն շարժեցաւ դիմացնին  
երթալու, և հետեաբար հայրս ալ մէկտեղ  
գնաց: Մայրս և ես կ'ուզէինք անհրա-  
ժեշտ ընկերակցիւ իրեն, սակայն ինքը

բացարձակապէս արգիլեց մեզի . ուստի  
հարկաւորուեցանք տեղերնէս չշարժելու։  
Չեզի կը թողում մտածել մեր վիշտելը,  
երբոր հեռուէն լսեցինք հրացաններուն  
պարպուելու ձայնը, որ անընդկատ կ'ար-  
ձըկուէին, և որոտման պէս կը շառա-  
չէին . ամէն մէկ հարուածը մէյմէկ սուր  
էր մօրս սրտին : Վայ ինծի, կ'ըսէր, թերևս  
այս հարուածը հօրդ կեանքը վերուց : Բո-  
լոր պատերազմին միջոց ուրիշ բան չը-  
րինք՝ բայց եթէ լալ ու աղօթել : Բայց  
ինչպէս մխիթարուեցանք՝ երբոր վեջապէս  
ողջ առողջ գարձած տեսանք զինքը :  
Մայրս վիզը պլուեցաւ, ու չէր կրնար  
բաժնուիլ . ես մէկ ձեռքը բոնած կը սփմէի  
ու կը պազնէի, և ուրախութենէս կու-  
լայի : Այն անգամէն վերջը՝ հայրս ուրիշ  
շատ հեղ ալ պատերազմի գնաց, և բարե-  
բաղդարար միշտ անվաս գարձաւ :

«Օր մը... ո՞վ օր ահաւոր մեզի հա-  
մար... հորսար մը արազընթաց ձիու մը  
վրայ հեծած գեղն եկաւ, հետը մէկտեղ  
բերելով այն ձին՝ որ աղէկ կը ճանչնայինք.  
իմացուց մեզի որ խեղճ հայրս կէս փար-  
սախ մը հեռու էր գեղէն՝ մահացու վէր-  
քով գետին տարածուած : Մայր և ես  
մէկէն վազեցինք հորսարին մեզի նշանակած  
տեղը, և ծառի մը տակ գտանք հայրս,

ուր փոխազրեր էին զինքը . ծեր զինուոր  
մը քովը ծունկ չոգած էր ու իր թևերուն  
մէջ կը բռնէր զանիկայ, անանկ որ գլուխը  
իր կուծքին վրայ կը հանգչէր . ուրիշ եր-  
կու զինուորներ ալ ոտքի վրայ դիմացը  
կեցեր էին : Խեղճ հօրս կուծքը գնտակ  
մը մտած էր, և այնպէս գունատ էր՝ որ  
կ'իմացուէր թէ մահուան մօտ է : Ո՛չ,  
ինչ ցաւալի տեսարան : Մայրս ինկաւ  
չոքեցաւ քովը, ու անոր ձեռքերէն բռնած՝  
արտասուօք կը թրջէր . յայտնի տեսանք  
որ հայրս կուզէր խօսք մը զուրցել մեզի,  
բայց չէր կրնար խօսիլ . նուաղեալ աչերը  
դարձուց իմ վրաս, մօրս նայեցաւ, ետքը  
ի երկինք, վայրէկեան մը վերջը հոգին  
աւանդեց : Մօրս և իմ արտասուացն ու  
աղաղակներուն չափ չկար : Մօտ եկեղեց-  
ւոյ մը զերեկմանատան մէջ թաղուեցաւ,  
քանի մը պաշտօնակալներ ու խել մը  
զինուորներ յուղարկաւորութեան հանդի-  
սին ընկերեցան, այնպիսի տիրածայն փո-  
ղեր հնչեցնելով, որ քանի որ կը յեշեմ՝  
միշտ սիրոս կը ճզմուի : Իբրև պաշ-  
տօնակալի յետին պատիւն ուզենալով մա-  
մատուցանել, գերեզմանին վրայ խել մը  
հրացաններ պարպեցին . ետքը տեսայ որ  
զինուորներն անկէց դառնալու ատենը ա-  
չուընին կը սրբէին : Խսկ մենք հեռացանք  
այն տեղէն պատառեալ սրտերով :

« Մայրս որոշեց որ իր երկիրը դառնայ. « Իրաւ, կ'ըսէք, ալ ամեննեին ազգական մը չունիմ հոն, բայց դեռ բարեկամուհի մը ունիմ, ազնիւ բարեկամուհի մը՝ որ սրտանց կը սիրէ զիս, ինչպէս ես ալ զինքը, և ապահով եմ որ զիս իր տունը կ'ընդունի, ուր կը յուսամ, սիրելի Ալփրետս, որ ձեռացս աշխատանքովը քու և իմ ապրուստս կը ճարեմ»:

« Ճամբայ ելանք, սակայն, ով Տէր, հազիւ թէ քանի մը օրուան տեղ ճամբայ ըրեր էինք՝ իմ պատուական մայրս հիւանդացաւ, և մեծ նեղութեամբ իրեկուան դէմ պղտի գեղ մը հասանք: Բայց դուք՝ որ այսչափ բարի անձինք էք, պիտի չհաւտաք ըսածիս, ոչ ոք իր քովն առաւ զմեզ. վերջապէս՝ խոտնոց մը տուին մեզի որ հոն քաշուինք: «Ողորմելի է բնակարաննիս, ըսաւ մայրս, բայց կոյսն Մարիամ ալ լաւագոյն բաղդի չհանդիպեցաւ»: և շուտով մը կտոր մը յարդի վրայ պառկեցաւ ախոռին մէջ:

« Օր օրուան վրայ իր վիճակը կը գէշնար. և տեսնելով որ մահը մօտեցաւ, քահանայ մը կանչել տուաւ հոգւոյն պիտոյըն հոգալու համար, եկաւ քահանայն, ու խել մը ատեն հետը անցուց կարդալով ու խօսակցելով: Երբոր զնաց, ան զեղացի

կինն՝ որուն ստացուածն էր այն ախոռը, եկաւ մօրս ցովն ու ըսաւ անոր.

« Դու հիւանդ ես, անոր համար պարտական եմ քիչ մը աւելի ծառայութիւն ընելու քեզի »:

« Այս ըսելով՝ դուրս ելաւ, և քիչ ատենքն նորէն դառձաւ՝ վառած ախոռի կանթեղ մը բերելով հետը, որուն մէջը քիչ ձէթ կար, և գերանէ մը կախեց. բոլոր բոլոր այս էր մեզի համար ըրածը, և անկէ ետքը ալ հոգը չեղաւ մեր վիճակին վրայ:

« Մօրս հետ մինակ մնացի. ցովն մօտ նստեր էի յարդի դէզի մը վրայ, և յորդ արտասուօք կուլայի. կէս գիշերուան դէմ անզրադայ, որչափ որ կանթեղին ամենակատար լոյս թող կու տար, որ մօրս գոյնը երթալով կը նետէր, և խեղճ ստէպ խորին հառաչանքներ կ'արձըկէր. այն ատեն առջինէն աւելի սաստիկ լալ սկայ: Մայրս իմացաւ զայն, ու ձեռքն ինծի երկընցընելով՝ ըսաւ.

« Մի՛ լար, սիրելի Ալփրետս. միշտ բարի ու կրօնասէր եղիք, առառւ իրիկուն աղօթէ Աստուծոյ, միշտ աչքիդ առջեն ունեցիր զինքը ջանա միշտ բարի գործեր ընելու և ամեննեին չար բան չգործելու, ան ատեն Աստուծ կու տայ քեզի ուրիշ հայր մը և ուրիշ մայր մը »...

« Ո՞հ, այս, ասանկ կ'ըսէր ինքը. բայց  
ես ոչ երբէք անոր պէս աղէկ մայր մը  
պիտի գտնամ »...

Այս խօսքերս ըսելու ատենը՝ Ալփրետի  
աչքերէն խոշոր արցունքներ կը թափէին.  
բայց վերջը տեսնալով որ ամէնքը իր բե-  
րանը կը նայէին, ջանաց որ արցունքները  
բռնէ, և այսպէս շարունակեց.

« Մայրս երկար ատեն աչուըները եր-  
կինք սկեռած բռնեց. հոգեվարքի ձայնով  
օրհնեց զիս, յետոյ խորունկ հառաչանք  
մը արձակեց, որ իրեն կենաց վիրջին  
հառաչանքն եղաւ: Ո՞հ, այս աղէտալի  
վայրկենին ես ուրիշ բան չէի կրնար ընել՝  
բայց եթէ լալ ու լալ: Խոտնոցին տէլն  
ու իր կնիկը խոստացած էին մօրս՝ որ  
զիս իրենց տունը կ'առնեն, ու որդոյ  
պէս կը պահեն զիս. իրաւցընէ՝ երբոր  
գրաւեցին այն կտոր մը զգեստեղէնն ու  
ստակն որ մայրս մահունէն ետքը ձգեր  
էր, զիս տուներնին առին, և քանի մը  
օր շատ աղէկ նայեցան զիս. բայց իրեք  
շաբաթ չանցած՝ ճամբայ դրին զիս, ըսելով  
թէ մօրս ձգածին իրեքը կերեր էի, և թէ  
երթամ մուրանալով գտնամ կերակուրս:

« Այն գեղին մէջ ուրիշ մէկը չէի ճանչ-  
նար. թողունք որ ապահովապէս ոչ ոք  
կ'ընդունէր զիս իր տունը. ուստի հարկ

եղաւ որ ելլամ երթամ անկէց: Կ'ուզէի  
կլաց դառնալ դպրոցի ընկերներս փնտռե-  
լու համար, բայց ոչ ոք գտայ որ ճամ-  
թան կարենար ցուցընել ինձի, և չեմ ալ  
գիտեր որ քալելով պիտի կարենամ վեր-  
ջապէս հասնիլ հոն: Ես ճամբաս առաջ  
կը տանիմ, և երբոր անօթի եմ՝ հացի  
հացի կտոր մը ողորմութիւն կը խնդրեմ:  
Եւ ուրիշ ինչ կրնամ ընել », ըսելով վեր-  
ջացուց Ալփրետ խօսքը, և ամօթէն աչուը-  
ները վար առաւ:

Բոլոր ընտանեաց սիրտը շարժեցաւ իր  
պատմութենէն:

— « Տեսէր, սիրելի զաւկըներս, ըսաւ  
մայրն՝ աչուըները սրբելով, տեսէք թէ  
ինչպէս դրազդ է այս խեղճ տղան իր  
ծնողըը կորանցուցած ըլլալուն պատճառաւ  
Նոյնը կրնայ պատահիլ ձեզի ալ. և թէ  
որ երկուբնիս ալ կորմնցընելու ըլլաք,  
ինչ կ'ըլլայ ձեր վիճակը: Անոր համար  
ամէն օք աղաչեցէք զԱստուած որ ձեր  
հօրն ու մօրը կեանքը պահպանէ:

— Իրաւցընէ քու ծնողըդ արժանաւոր  
անձինք են եղեր, սիրելի Ալփրետս, ըսաւ  
անտառի պահապանը, և երջանիկ կ'ըլլաս  
թէ որ անոնց իմաստուն խրատներն ի գործ  
գնես. բայց ըսէ նայինք, որդիս, քու  
սերնդեանդ վկայագիր մը ունի՞ս արդեօք:

— Այս, պատասխանեց Ալփրետ, կարծեմ որ ասոր մէջն է ուզածդ »։ Եւ մէջն սկսաւ վնտուել մախաղին մէջ, ուսկից կաշիէ հին գրապահակ մը հանելով՝ Գէռգայ տուաւ, ըսելով։

— « Ասոր մէջ քանի մը թուղթեր կան որ մայրս յանձնեց ինծի մեռնելէն քիչ առաջ, ապապրելով որ աղէկ պահեմ զանոնք, և ոչ երբէք մէկու մը տամ բայց քու վրադ կը վստահիմ և կը ցուցընեմ քեզի, որովհետև զիս որդի կանչելէն ետքը՝ կարելի բան չէ որ չդարձընես ինծի զանոնք »։

Գէռգ ծիծաղելով առաւ գրապահակը, և տեսաւ որ Ալփրետի ծննդեան, և հօրը մահուանը վկայագիրներն կային մէջը, երկուքն ալ ըստ կարգի յօրինուած. վաշտին քահանայն գրած էր մահուան վկայագիրը, և հազարապետն ալ իր ձեռքովը փառաւոր վկայութիւն մը գրած էր տակը՝ մեռնողպաշտօնակալին քաջութեանն ու վարուց ամբը ծութեանը վրայ, և քանի մը գովեստներ աւելցուցեր էր անոր այրույն վրայօք։

— « Շատ աղէկ, ըսաւ պահապանը՝ գրապահակն Ալփրետի ձեռքը տալով. սիրելի ըլլան քեզի այս թուղթերը. բայց հիմա դուն պատասխան տուր ինծի, տղաս, ինչպէս, կ'ախորժիս մեզի հետ կենալը։

— Շատ կ'ախորժիմ, պատասխանեց Ալփրետ ընտանութեամբ, անանկ որ ինծի կ'երեայ թէ ես ալ ընտանեաց մէկն եմ։

— Կ'ուզեմ ուրեմն մեզի հետ մնալ։

— Ի՞նչ ըսել է. շատ աւելի հոս կ'ուզեմ՝ քան թէ ուրիշ որ և իցէ տեղ. քու ընկերոջդ գէմքին վրայ մօրս ազնուութեան շնորհըը կը ցոլայ, և դու ալ կարծեմ աղէկ մարդ պիտի ըլլաս (ըսաւ ինտում երեսով քովը մօտենալով), որովհետև հօրս պէտքերուն պէս ձև տուեր ես պէխերուղ »։

Պահապանը չկրցաւ ծիծաղը բռնել այս խօսքերուս, և երկու մատուցներով պէխերը շտկելով, ըսաւ անոր։

— « Ուրեմն, տղաս, մեզի հետ կեցիր. ես կ'ուզեմ երկրորդ հայր ըլլալ քեզի, և իմ Եղիսաբեթս ալ մօր տեղ կ'ըլլայ. բայց դու ալ բարի զաւակ մը եղիր, սիրէ նոր եղբայրդ ու քոյրերդ, ու աղէկ ընկերութիւն ըրէ անոնց »։

Ալփրետ չէր կրնար հաւտալ իր ականջներուն լսածին, և աչուցները բացած ու շագրութեամբ կը նայէր Գէռգայ երեսը, որպէս զի իմանայ թէ արդեօք ճշմարտիւ էր ըսածը. որովհետև իր դժբաղդութենէն ետքը վարժած ըլլալով անզիութեամբ մերժուելու մարդկանցմէ, չէր կրնար համո-

զուիլ որ գտնուի մէկն որ ուզենայ ընդունիլ զինքն ու որդեգրել:

— « Ըսէ, Ալփրետ, կրկնեց պահապան, յանձն կ'առնես: Փեզ տեսնամ, ձեռքդ տուր ինծի ի նշան հաւանութեան »:

Ալփրետի աչքն արցունքներ սահեցան. տուաւ ձեռքն իր նոր հօրը, Եղիսաբեթի ձեռքը պագաւ, ու պագտուեցաւ տղոց, նաև պգտի Լուիզին հետ, թէպէտ անիկայ բան մը չէր հասկընար այս եղածներէն:

Այս փոխադարձ սիրոյ առաջին նշաններէն վերջը, պահապանը քովը կանչեց իր նոր որդին, և գորովալից՝ բայց միանգամայն ծանր ձայնով մը ըստ անոր.

— « Կը տեսնաս, որդիս, ինչպէս Աստուած վրադ խնամք տարաւ՝ ծնողացդ տուած օրհնութեանցն համար. Աստուած լսեց հոգեվարք մօրդ աղօթքին, ինչպէս քու աղաչանացդ ալ, զոր դու իրեն մատուցիր անտառին մէջ՝ ձեան վրայ չոքած, ցրտէն դողալով և այն զիշերուան խորին մթութենէն կորսուած: Ինքը քու քայլերուդ առաջնորդեց, ինքը բերաւ զբեզ մեր մենաւոր բնակարանը. որովհետեւ թէ որ մեր երգին ձայնը լսած ըըլլայիր, անտարակոյս պիտի քնանայիր, մախաղիդ վրայ պիտի սառէիր, և առաւօտը մեռած պիտի գտնէի զբեզ անտառին մէջ: Աստուած

յարմար ժամանակին խալբսեց զբեզ, և այնպիսի զիշեր մը մեր տունը բերաւ զբեզ՝ յորում ուրիշ օրերէն աւելի բորբոքեալ ենք ի սէր Հօրն երկնաւորի, որ իր սիրելի Որդին պարզեց մեզի իր անբաւ զթութեամբը. ինքը ձեռքէդ բռնեց հոս բերաւ զբեզ, ապա թէ ոչ ցորեկուան լուսով ալ հանդերձ շատ զժուարաւ կրնայիր գտնալ այս բնակութիւնը. ուստի, սիրելիդ իմ, պէտք է որ շնորհակալ ըլլաս Աստուծոյ՝ քեզի ապաստանարան մը տալուն համար. պէտք է շնորհակալ ըլլաս իր Որդւոյն ալ, որ նաև քեզի համար աշխարհ եկաւ ասոր նման զիշերով մը, և քեզի համար ալ մահուան համբերեց: Ոչ երբէք մոռնաս այս շնորհներն ու բարերարութիւնները. բոլոր կենացդ մէջ երախտագէտ եղիր քու Աստուծոյդ և քու Փրկչիդ, և միշտ բարի քրիստոնէի պէս ապրէ »:

Ալփրետ աչքերը երկինք վերցուց, և ձեռքերն իրարու միաւորելով՝

— « Ո՛վ Աստուած իմ, ըստ աւ, ճշմարտապէս կատարեցիր մօրս վերջին խօսքերը, երկրորդ հայր մը և երկրորդ մայր մը շնորհելով ինծի. ես ալ կ'ուզեմ մօրս վերջին խրաններուն հետեւիլ, և ամէն բանէ աւելի կ'ուզեմ միշտ պատուել իմ բարերարներս, հնազանդիլ անոնց ու սիրել զանոնք...»:

— Ապրիս, տղաս, զուրցեց պահապանը՝ զբկելով զանիկայ. ասանկ ըրէ, և կը տեսնաս որ բաղդդ կը յաջողի »:

Եղիսաբեթ ալ պագաւ Ալփրետի ճակատը, և ձեռքէն բռնելով՝ առաւ պղտի սենեակ մը տարաւ, ուր փոքրիկ ու մաքուր անկողին մը կար. և անոր վրայ տղան մոռցաւ իր դժբաղդութիւններն ու նոյն օրուան մէջ քաշած աշխատանքները, անոյշ ու հանդարտ բուն մը քաշելով. ո՞հ, ինչպէս երջանիկ հանգիստ է անմեղութեան բունը:

Երկրորդ առաւոտը երբոր արթնցաւ, տան տղաք անկողնին քով ժողվուեցան, կը զորովէին կը խանդաղատէին վրան, և սիրալիր խօսքերով կը յայտնէին իրենց խնդութիւնն՝ որ ծնողնին եղայր ըրեր էին զանիկայ իրենց. Ալփրետ, որ ազնուական սրտով ծնած էր, այսպէս անակնոնելի բարերարութեան մը երախտագէտ ըլլալով, ինքն ալ փոխազարձ զգուանքներով կը պատասխանէր անոնց. անանկ որ այն վայրկենէն այս իրեք տղաքը իրարու մէջ ներքին քաղցր մտերմութիւն մը ունեցան, որ մահուամբ միայն պիտի վերջանար:

Նախաճաշիկէն ետքը՝ նորէն մսրոյն քով զացին, և որչափ նայէին վրան՝ չին յագեր: Աւակայն ասոնց անմեղ ուրախու-

թիւնը բիչ մը շփոթեց Պ. Շիլֆ անուամբ պատանւոյն գալուստը, որ սաստիկ սէր ունէր որսորդութեան, և այս պատճառաւ ստէպ մեր պահապանին տունը կու գար որովհետև անոր ընկերութեամբ կրնար անտարին մէջ որսաւ:

Պ. Շիլֆ շիտակ սենեակը մտաւ, առանց իսկ նայելու հոն գտնուողներուն երեսը. և բարձրածայն ծիծաղելով և կծու խօսքերով ծաղը կ'ընէր մսրոյն պատկերը ու կ'ըսէր թէ աղտ մըն է այդ նկարը, և թէ այն խրճիթները, բլուրներն ու տունկերը աւելով քաշուած էին. տղոց վրայ ալ կը խրնտար՝ որ այսպիսի ողորմելի մսուր մը կեցած կը զննեն, իբրև թէ աշխարհիս ամէնէն հրաշալի ու սակաւագիւտ բանն ըլլար:

— « Ի՞նչ բանի կը ծառայէ ասիկայ, կրկնեց երկրորդ անգամ, կ'ուզէի գիտնալ թէ ի՞նչ բանի կրնայ գալ:

— Ի՞նչ բանի, պատասխան տուաւ Գէորգ քաղաքավար՝ բայց ծանր կերպով մը: Եկուր պատուհանէն մէյ մը դուրս նայէ. կը տեսնաս ի՞նչպէս հողուն երեսը թանձր ձեամբ ծածկուած է, ի՞նչպէս ծառերն անոր բեռան տակ կը ճմէն ու կը ճոնչէն. նայէ մէյ մը սա պտղատու ծառերուն, որ մեր տանը բոլորտիբը տնկուած են. տանձ մը, ինձոր մը կախուած չէ անոնց ճիւղե-

ըէն. «չ տերև կը գտնուի, ոչ ծաղիկ. սառուցին մեր պատուհաններուն վրայ ձեացուցած ծաղիկները միայն կրնանք վայելել. բոլոր բնութիւնը պատած է ձեամբ և սառնամաննեօք, և սառոյցը բիւրեղեայ աշտանակներու նման կախուած է մեր տաշնիքն։ Ասանկ խիստ եղանակին խեղճ տղաքը տան մէջ բանտուածի պէս են, և հազիւ թէ քանի մը քայլ կրնան դռնէն դուրս ելալ. ուրեմն կրնան պախարակուիւ այն գորովագութ ծնողքն, որ կը ջանան զարնան զաղափար մը տալ իրենց դեռահասակ զաւակացը՝ տաքցուցած սենեկի մը մէջ, մինչգեռ բոլոր բնութիւնը կը հեծէ ցըտէն։ Այս գիւղական նկարը մեր տղոց միակ սփոփանքն է, և իրենց համար մէծ վայելը է զարնան տեսքը պանեալ կանաչազարդ անտառներով, ծաղկեալ մարգա գետիններով, և հովիններով որ արածելու կը հանեն իրենց հօտերը։

« Սակայն ասոնք չեն մեր զարմացմանն և ուրախութեանը զլխաւոր առարկանները. այս նկարին զախճանն է ցուցընել որ քրիստոնեայ ենք, և այս Ծննդեան սուրբ տօնին կ'ուրախանանք ի Քրիստոս, յիշելով որ մարդկանց սիրոյն համար Աստուածած մարմնացաւ. և կը փափաքինք որ մեր զաւակներն ալ մասնակից ըլլան մեր

ուրախութեանը, որչափ որ կրնան իրենց հասակին ըմբռնել անոր պատճառը. և այս նկարն որ կը տեսնես՝ մի միայն յարմար միջոց է մեր զիտած նպատակին հասնելու։ Ես ալ զիտեմ որ հոչակաւոր նկարիչներ այսպիսի մեծ և բոլոր քրիստոնէութեան համար նշանաւոր նիվթ մը շատ աւելի վայելչութեամբ ու գեղեցկութեամբ քաշած են քան զմեր նկարը, և կը համոզուիմ ալ որ քու մեր տղոց զուրցած դիտողութիւններդ ստոյգ ու արդարացի են. բայց գու ալ պէտք է համոզուիս որ ընտիր նկարները հարուստներու համար են, ոչ թէ տղոց համար. իմ որդիքս ասկէց աղէկ նկար տեսած չեն, և թերեւս դժուարաւ ալ ուզենան փոխել զայն ուրիշ պատկերի մը հետ։

« Թող ուրեմն, պարոն, որ մեզի պէս անտառաց պարզամիտ բնակիչները իրենց հարց սովորութիւններն անխախուտ պահեն։ Ես կը յիշեմ որ այս նկարը պղտիկութեանս ժամանակը իմ մեծագոյն զուարձութիւնս էր, և ինձի օրհնութեանց ալ առիթ եղաւ։ Ո՛հ, երանի թէ իմ տղոցս համար ալ օրհնութեանց և սփոփանաց աղբիւր ըլլայ միշտ»։

Ասանկ խօսեցաւ մեծարոյ կրունվալու ծերունին. և պատանին չհամարձակեցաւ պատասխան տալու։


## Գ

ՊԱՀԱՊԱՆԻՆ ԲՆՏԱՆԻՔԸ

Գրեստի կը ունի վալու անտառին պահապան՝  
նը՝ արդար ու բարի մարդ մըն էր, և ինչպէս  
որ ինքն ալ կ'ըսէր՝ հին մարդկանց ոճովը  
շինուած էր. երկիւզած յԱստուծոյ, ըն-  
կերասէր, իր ծառայութիւնը մէջ անխոնջ,  
բաւական ալ զրագէտ, և ուրիշ շատ  
ձիրքերով պճնեալ. և այս ամէն բանէ  
աւելի՝ անանկ հաւատարիմ էր, որ ո՛ և  
իցէ կերպով ուզենայիր փորձել՝ կրնար  
երես ճերմկցընել: Այս պատուական ծե-  
րունին իր հարց բարեպաշտական սովորու-  
թիւնները շատ կը յարգէր, անոր համար  
ալ խիստ ուշադիր էր կատարելու զանոնք.  
տեսած ու ճանչցած էր իր պապը, և անոր  
հանճարեղ խրատները կը յիշէր. լսած էր  
իր հօրը կարծիքներն, որուն յիշատակը  
կենդանի ու քաղցր էր իր սրտին մէջ, և ի  
զործ կը զնէր զանոնք, առանց փոյթ ընե-  
լու նոր ատենի վարդապետութիւններուն  
վրայ:

Առաւոտը կանուխ կ'ելլար անկողնէն, և  
իր առաջին զբաղմունքը՝ կնոջն ու որդւոցը

Հետ մէկտեղ աղօթելն էր. իրիկունն աւ  
նոյն կերպով կը կնքէին օրը:



Ալփրետ:

— «Ինչպէս կրնանք, կ'ըսէր ինքը,  
սիրեցեալ զաւակներս, սկսիլ ու լմընցը-  
նել օրերնիս առանց երախտազիտութիւննիս

յայտնելու Անոր, որ ամէն օր կեանքերնիս կը պահպանէ, և ոչ միայն հարկաւոր ապրուստը կը շնորհէ, հապա նաև այն ամէն ուրիշ բարիքներն ալ որ կը վայելենք: Ես կարծեմ թէ հրեշտակաց ալ միխթարութիւն է արքայութեան մէջ՝ տեսնելն երկրիս վրայ հայր մը, մայր մը, որ իրենց որդւոցն հետ ծունկ չոքած Աստուծոյ առջև՝ ձեռքերնին դէպ ի երկինք կը բարձրացընեն ի նշան շնորհակալութեան: Երկանաւոր Հայրը կը տեսնայ մեր սրտերը, իր ողորմութեամբը կը նայի մեր վրայ, և իր նայուածքը՝ օրհնութիւն մըն է»:

Այսպիսի փափուկու ազնուական զգացմունքներ ունէր մեր պահապանը, որոնք կը բաղցրացընէին իր կեանքը: Ինքը նոյնպէս սովորութիւն ունէր կերակրէն առաջ ու ետքը համառօտ աղօթք մը զուրցելու. և թէպէտ ստէպ տղաքն անհամբերութեամբ կ'ուզէին վայրկեան մը առաջ սեղան նստիլ, բայց ոչ երբէց կը համարձակէին պատառ մըն ալ բերաննին դնելու՝ հայրերնին աղօթքը լմբնցընելէն առաջ:

Երբոր Գէորգ իր ընտանեաց մէջ կը գտնուէր, ամենամեծ էր իր ուրախութիւնը:

— «Ասկից զատ ուրիշ ի՞նչ միխթարութիւն կրնամ փնտուել, կ'ըսէր: Միթէ չունիմ հոս այն ամէն միխթարութիւններն՝

որոնց սիրոս կը ցանկայ, և որոնք իմ կենացս երջանկութիւնն են» :

Անոր համար բոլոր օրն աշխատելէն ետքը՝ իրիկուան զուարթութեամբ տուն կը դառնար, պղտի շիշ մը գարեջուր կը խմէր, իսկ կիրակի օրեր՝ գաւաթ մը զինի, և ժամանակը կնոջն հետ խօսակցելով, և տղոցն օգտակար ու զուարճալի պատմութիւնն մը պատմելով կ'անցընէր: Իսկ այն անգամներն որ եռանդը կը վառուէր, քնարը ձեռքը կ'առնէր ու կը չալէր. բոլոր ընտանիքը կը զմայլէին այն քաղցրածայնութեանը, մասնաւորապէս ձմեռուան երկայն իրիկուններուն՝ երաժշտութիւնը իրենց համար ամենէն աւելի ախորժելի զրօսանքն էր:

— «Այս ցրտաշունչ եղանակիս, կը զուրցէր Գէորգ, թոչնոց գեղգեղանքները չեն զուարճացըներ զմեզ, և ինձի համար իմ Եղիսաբեթիս և որդւոցս ձայնը՝ այս անտառին մէջ ամենէն գերազանց ներդաշնակութիւնն է»:

Եղիսաբեթի ձայնը անոյշ էր. և զիտցած բազմաթիւ աղուոր երգերէն անոնք որ իր տղոց հասակին կը պատշաճէին՝ սորվեցներ էր անոնց. և պահապանին մեծ միխթարութիւն էր այն սիրելի ձայներուն հետ իր նուազարանին ձայնը խառնելը: Մասնաւոր սէր ունէր Գէորգ երաժշտու-

թեան վրայ, որուն չափաւորապէս աղէլ տեղեկացած էր իր ճանապարհորդութեանցը մէջ, և երիտասարդութեանն ատեն քաջ էր փող չալելու մէջ. բայց հիւանդութիւն մը քաշելով՝ բռնադատուեր էր ձգել այն նուազարանն, և քնարի ետեէ եղեր և շատ յաջողեր էր:

Իր որդիքը սովորութիւն ունէին զպրոց երթալու լշէնդաւ գեղը, որ ամենէն մերածաւոր գեղն էր իրենց բնակարանէն: Ուստի երբոր Ծննդեան տօներն անցան, և անտառին ճամբան բացուեցաւ, Քրիստիանոս և կատարինէ նորէն սկսան ամէն օր երթաւ հոն, և Ալֆրետ ալ հետերնին կ'երթար ախորժանօք. շատ ժամանակ չանցաւ՝ իր տաղանդով ու ըրած մտադրութեամբը իր դպրոցի ընկերակիցներուն ամէնն ալ անցաւ:

Կիրակի օրերը մեր տղոցն համար շաբաթուն ամենէն գեղեցիկ օրն էր, որովհետև ազնիւ Գէորգը տունը կը մնար, և իրենք կրնային առաւօտուրնէ ինչուան իրիկուն հետը անցընել, որ իրենց համար երջանակութիւն էր:

— « Ես շաբաթուն մէջ վեց օր, կ'ըսէր Գէորգ, իմ տերանցս ծառայութեան մէջ կ'անցընեմ անլնդհատ, բայց կիրակին մեծագոյն Տիրոջ մը ծառայութեանը նուիւ-

բուած է. և վեց օր ծառայութեան կ'արժէ որ օր մը հանգիստ ընենք ես և իմ աշխատութեան ընկերներս » :

Կիրակի առաւօտները՝ հայր, մայր և որդիք միատեղ զուարթութեամբ էշէնդալի եկեղեցին կ'երթային. և մասնաւորապէս գարնան այս շրջագայութիւնը մեծ զբոսանք էր տղոց համար, որովհետև ճամբան տեղ մը հոտաւէտ խոտերով և ծաղիկներով ծածկուած բլրոյ մը բովէն կ'անցնէր, ուրիշ տեղ մ'ալ հովտին մարգագետիններուն մէջէն, զորոնք ծառեր կը շրջապատէին, կամ մացառախիտ ու մամուապատ ապառաժ լեռներ. և իրենք ալ անցնելու ատեն գեղեցիկ ծաղկըներ կը փրցընէին, ու փունջ մը շինած, երբոր տուն կը դառնային՝ ջրով ամանի մը մէջ կը դնէին, որ իրենց պատի խորանին զարդ կ'ըլլար: Այս շրջագայութիւնները՝ միանգամայն տեսակ մը ուսուցիչ ալ էին Ալֆրետի, որ մէկաներէն աւելի զգայուն ըլլալով բնութեան հրաշալիքներուն, անոնցմէ պատճառաբանութիւններու և նմանութիւններու առիթ կ'առնէր, և այն ատենէն ի վեր յայտնի կ'երկցընէր որ օր մը քաջ նմանող պիտի ըլլար բնութեան, որ գերազոյն վարժապետ է գեղարուեստից, ինչպէս որ ետքը պիտի տեսնանք:

Կիրակի օրուան ճաշը միշտ հաճոյական կ'երեալ այս ընտանեաց, որովհետև մասնաւորապէս նոյն օրը Գէորգ իր ընտանեաց հետ միատեղ ուտելու վայելքն ունէր:

— « Շատ քիչ անզամ՝ կ'ըլլայ, կ'ըսէր, որ կարենամ շարթուն մէջ ձեզի հետ ճաշել, որովհետև սովորաբար անտառին մէջ հին ծառի բնոյ մը վրայ նստած՝ մինակուկ կ'ուտեմ կերակուրս. բայց միշտ տան մէջ ախորժով կ'ուտեմ, և չկարծէր որ տօն օրերու կերակրոց առաւելութենէն է ասոր պատճառը. չէ, ասանկ չէ, սիրելի զաւակներս. հապա որովհետև ձեր ընկերութիւնը կը վայելեմ, ձեր մէջը նստած եմ, իմ Եղիսաբեթիս քով, և զձեզ զամէնքնիկ ալ կայտառ ու ախորժակով կը տեսնամ: կերէր, կերէր, կ'ըսէր վերջը նահապետական բարեսիրութեամբ մը, և շնորհակալ եղէր Աստուծոյ ձեզի շնորհած բարեացն համար»:

Իր ճանապարհորդութեանց դիպուածներէն, կամ ուրիշ զուարձալի պատմութիւններ ալ կը պատմէր կերակրոց միջոցը, և ասոնք անանկ հաճոյական էին տղոցն, որ կը փափաքէին որ ամէն օր կերակի ըլլար:

Կերակուրէն վերջը կ'երթային շրջապայելու անտառին մէջ՝ տան մօտերը. և

Գէորգ այս առթով կը սորվեցընէր անոնց տեսած ծառելնուն, թուփերուն ու խոտերուն այլ և այլ տեսակները, և անդրադառնալ կու տար անոնց զեղեցկութեանը, զանազան տեսքին և օգտակարութեանը վրայ, և թէ իւրաքանչիւրը ինչ տեսակ երկիր կը սիրէ:

— « Տեսէք, ցանկալի զաւակներս, կ'ըսէր անոնց, և զարմացէք թէ ինչպիսի իմաստութեամբ ստեղծեր է Աստուած ամենայն արարածները. և ինչպէս ամէն բան, ինչուան ամենէն պղտի տունկն ալ՝ մարդկանց և կենդանեաց պիտոյիցն ու մնընդեանը համար հաստատեր է. անոր համար կրնանք մենք մեր անտառը մեծ գրքի մը նմանցընել, որուն ամէն տերեներուն վրայ կրնանք Աստուծոյ ամենակարողութիւնը, իմաստութիւնն ու բարութիւնը կարգալ »:

Գարնան աղոտոր իրիկունները Եղիսաբեթ ընթրիքը մեծ թմբւոյ (Ճճ. Օհրամուր աղաձը) մը տակ կը բերէր զուարթալից, ուր ստոլ մը և նստարաններ կը դնէին. և հոն ուտելէն վերջը՝ երգով մը կը գոցէին իրիկունը, որուն Գէորգայ ըընարը կը միաձայնէր. և թռչուններն ալ ծառերուն վրայ ասդիէն անդին թըռչըտելով՝ կարծես թէ իրենց ձայները կ'ուզէին յարմարցընել ներդաշնակ նուազարանին:

Ալփրետ երջանիկ էր այսպիսի բարեւ-  
բարոյ ու բազմաթիւ ընտանեաց մէջ, ուր  
աստուածպաշտութիւնը, միաբանութիւնը,  
գործունէութիւնը, բարեկարգութիւնն ու  
խաղաղութիւնը կը տիրէին:

— «Ո՞հ, ի՞նչպէս աղէկ առաջնորդեց  
ինձի Աստուած, ստէպ կ'ըսէր ինքն իրեն.  
բոլոր աշխարհ ալ փնտոելու ըլլար, ա-  
սոնցմէ աւելի աղէկ ու աւելի սիրոյ ար-  
ժանի անձինք չէր կրնար գտնել » :

Անոր համար մեծ երախտազիտութիւն  
կը ցուցընէր, և ամէն բանի մէջ յօժարու-  
թեամբ կը հնազանդէր ու կը ծառայէր  
անոնց՝ առաւել քան զհարազատ որդի մը:

Երբոր պահապանն իրիկուան յոգնած  
դաղրած տուն կը դառնար, Ալփրետ կը  
վազէր մէկէն հողաթափներն ու այն հին  
մոխրագոյն զգեստը բերելու, որ ընտանե-  
կան հագուստի տեղ կը ծառայէր անոր:  
Երբոր Եղիսաբեթ խոհանոցը ճաշը պատ-  
րաստելու զբաղած կ'ըլլար, Ալփրետ ինքն-  
իրեն մտածելով՝ հարկաւոր եղած փայտը  
կը բերէր, կամ գինետուն կը վազէր, և  
կամ պարտէզը՝ պէտք եղած ընդեղէնն ու  
բանջարեղէնը բերելու միով բանիւ՝ ամե-  
նայն առիթներու մէջ կը ջանար իր երկ-  
րորդ մօրը աչքէն միտքն իմանալ, և երա-  
նելի կը սեպէր ինքզինը՝ Երբոր կրնար  
գուշակել անոր փափաքն ու կամքը:

Իսկ իր հօրը մասնաւոր յարգութիւն մը  
կու տար. միշտ հլութեամբ և մեծարանօք  
մտիկ կ'ընէր անոր. և այն օրերն որ կրնար  
անոր ընկերել անտառին մէջ՝ իրեն համար  
տոնի օր էին:

Գէորգ ստէպ իրեն պահպանութեանն  
յանձնուած անտառաց ուրուագիծներն յօ-  
րինելու կը զբազէր, և ճոշութենէ զատ՝  
գոյն ալ կու տար անոնց, աւելի հաճոյա-  
կան ընելու համար աչաց: Ետքը իւրա-  
քանչիւր թղթին տակը՝ մեծ զրերով իւրա-  
քանչիւր անտառին անոնը կը զրէր՝ եղկին  
ծառի կամ կաղնւոյ ոստերէ պսակի մը  
մէջ առած, նոյն անտառին ծառերուն տե-  
սակին համեմատ:

Շատ զեղեցիկ կ'երեւային Ալփրետի աշ-  
քին այս բաները, անոր համար թախան-  
ձանօք աղաչեց հօրն որ իրեն ալ սորվեցնէ  
նոյնը. Գէորգ անոր փափաքը կատարեց,  
և պատանեակն այնպիսի արագ յառաջա-  
դիմութիւն ըրաւ, որ քիչ ատենուան մէջ  
սկսաւ ամենայն ճշգութեամբ ու առանց  
մէկ միսալի մը ամենէն զժուարին ուրուա-  
գիծները գծել, միշտ աւելցընելով վրան  
իր մտքէն հնարած և անանկ աղէկ գոր-  
ծաղրուած զարդ մը, որ նոյն իսկ պահա-  
պանն ալ զարմացած կը մնար: Օրինակի  
համար, երբոր կաղնւոյ անտառի մը յա-

տակագիծը շինելու ըլլար Ալփրետ, կայելուչ կաղնի մը կը քաշէր, և անոր բնոյն վրայ միտալ մը կը զներ, որուն մէջ անտառին անունը զրուած կը տեսնայիր. հոն մօտն ալ խոզ մը կամ կինճ մը կը նկարէր, որ տերեներուն մէջ ծառէն վար ինկած վայրի կաղինները կը փնտըռէ: Թէ որ ընդ հակառակն եղելն ծառերու անտառի մը յատակագիծը քաշելու ըլլար, անոր անունը եղելն ծառի ոստերով պըսակեալ ժայռի մը վրայ կը զրէր, և այս ժայռին տակ կը տեսնայիր եղջերու մը հանդարտ նստած առանց որսի շուներէ և որսորդներէ վախնալու:

Այս երկասիրութեանց մէջ այնպիսի ընտիր ճաշակ ու դատումն կը ցուցընէր Ալփրետ, որ յայտնի կը տեսնուէր թէ նկարչութեան հանճար ունէր. և գտած պարապ ժամանակները միշտ կամ զիւղական տեսարան մը, կամ կենդանիներ քաշելով կ'անցընէր. ինչ և իցէ պզտի թղթի կտոր մը որ գտնելու ըլլար, թուչուն մը, ծաղիկ մը, կամ ծառի ճիւղ մը կը նկարէր վրան: Ասանկ ահա օրուան մէջ ունեցած բոլոր պզտի ժամանակները ուրուազրութեան կը ծառայեցընէր. և ոչ երբէք քառորդ մը ժամանակ պարապ անցուցած է առանց բան մը ընելու:

Գէորգ և Եղիսաբեթ իրենց զաւկին պէս կը սիրէին զԱլփրետ, և իրաւունք ալ ունէին, որովհետեւ իրենց տղաքն անկէց օրինակ առնելով՝ աւելի փութաջան և մտադիր կ'ըլլային:

## Դ

## ԲԱՐԵԲԱԽՏ ԴԻՊՈԽԱԾ ՄԷ

ԱԼՓՐԵՏ, ինչպէս տեսանք, պատուական տղայ մըն էր, և ամենուն սիրելի իր զըսարթ բարուցն, և այն յօժարութեանն համար՝ որով կը կատարէր իրեն հրամայուած կամ իրմէ խնդրուած ծառայութիւնները: Օր մը պահապանն առթով մը զանիկայ ծէլսէր խրկեց, որ իր տիրոջը մէկ զղեակն էր, ուր շատ քիչ անգամ կու գար իշխանը, ան ալ մեծ որսի մը պատճառաւ: Դպեկին վերատեսուչն իր մէկ բարեկամը կերակրոյ հրաւիրել ուզելով, յանձնել տուեր էր Գէորգայ՝ որ ջուխտ մը կացաւ խրկէ իրեն. և որովհետեւ ճամբան երկայն չէր, Գէորգ Ալփրետի տուաւ զանոնք որ տանիւ Օդը խիստ աղուոր էր, և շատ սիրով կ'ը-

նէր ինքը այս համառօտ ճամբորդութիւնը, անանկ որ ուրախութեամբ տնէն դուրս ելաւ: Ճամբուն վրայ ջրվէժի մը հանդիպեցաւ, որ առաստ ջուր սրսկելով բարձր ժայռէ մը վար կը զահավիժէր, և որուն ծիւնափայլ փրփուրն ու բոլորափեն եղող եղեին ծառոց մութ կանաչ գոյնը հիանալի հակառակ երեսոյթ մը կը ներկայացընէին: Քիչ մը հետու այս ջրվէժէն՝ ճանապարհորդի զգեստով օտարական մը գետինը նստած էր և անոր ուրուազիծը կը յօրինէր: Ալփրետ կամացուկ մը բովը մօտեցաւ արգելք չըլլալու համար, և ոտից ծայրերուն վրայ կեցած՝ առանց տեսնուելու գաղտուկ մը կը նայէր նկարին. բայց աղէկ մը դիտելէն վերջը՝ զարմանքը չըկարենալով բռնել, յանկարծ աղաղակեց.

— « Ո՞հ, ո՞չափ գեղեցիկ է. ասոր նկարել կ'ըսուի »:

Օտարականը մէկէն գլուխը դարձուց նայեցաւ թէ ո՞վ է այս բացազանչութիւնն ընողը. ան ատեն Ալփրետ վախկոտ կերպով մը առաջ գալով՝ իննորեց թոյլ տալու իրեն որ կարենայ աւելի մօտանց դիտել այն աղուոր երկասիրութիւնը. նկարիչը քաղաքավար եղանակաւ մը տուաւ իր հաւանութիւնը:

— « ինձի անանկ մը կ'երևայ, կ'ըսէր

Ալփրետ նայելով պատկերին, որ այս թուղթը հայլի մըն է, որուն մէջ ջրվէժը, ծառերն ու ժայռը պղտիկնալով կ'անդրագառնան: Ո՞րչափ վճիռ ու արծաթափայլ է ժայռին ճեղքէն ցայտող ջուրը. ինչպէս սա աղուոր փրփուրն եռալով կը սահի մամռապատ քարերուն մէջէն. և ինչպէս գալար ու թարմ է անոնց վրայի մամռուոր. կարծես թէ ձեռքովս կը շօշափեմ զայն: Հապա սա մութ նոճիներն որ աներկիւղ բարձր հասակ մը կը նետեն դէպի ի երկինք, և հոն՝ ժայռէն քիչ մը հետու սա նկարուած եղջերուն որ ծարաւն աղբիւրէն կը զովացնէ. ո՞հ, ինչպէս ոտուըներուն վրայ թեթեւ կեցեր է: իրաւցընէ այս եղջերուին համար մարդ չվախնար. որովհետեւ յայտնի կը տեսնուի որ եթէ հարկ ըլլայ՝ ինչպէս ամենայն արագութեամբ պիտի կարենայ փախչիլ, և դիւրին բանի մը պէս՝ ճամբուն զիմաց արգելը եղող ծառի կոճղերու կամ ժայռուտ քարերու վրայէն ցատքել: իսկ իմ շինած եղջերուներս անանկ կաղ ու անկատար են, որ կարծես թէ քայլ մը առնեն նէ՝ վար պիտի իյնան. ո՞հ, ինչպիսի տարբերութիւն »:

Նկարիչը կ'ուրախանար սրտէն այս իսուքերուս վրայ, ոչ միայն պատանեկին տուած անկեղծ զովեստներուն համար,

բայց միանգամայն նոյն արուեստին և գեղեցկին ճշմարիտ զաղափարը անոր մը-  
տաց վրայ դրոշմուած տեսնելուն համար:

— « Դու ուրեմն պղտի նկարիչ մըն  
ես, ըստ անոր խնտալով:

— Ո՛հ, պատասխանեց Ալֆրետ, ես  
ինչուան հիմա ինքզինքս չէ թէ պղտիկ,  
հապա մեծ նկարիչ մը կը կարծէի. սա-  
կայն հիմա կ'իմանամ ստուգիւ որ ես  
ոչինչ եմ, բոլորովին ոչինչ:

— Ի վերայ այսր ամենայնի կ'ուզեմ  
ես նկարներդ տեսնալ. օր մը կու զամ  
զբեզ գտնալու, և պէտք է որ ան ատեն  
ցուցընես ինձի զանոնք. դու հիմա ըսէ  
ինձի ուր է տունդ, և թէ ո՛վ են ծնողք:

— Աւաղ, պատասխան տուաւ Ալֆրետ,  
ես խեղճ որբ տղայ մըն եմ՝ առանց ան-  
կողնի և առանց յարկի. բայց կրունվալո-  
անտառի պահապանը զթալով վրաս՝ առաւ  
զիս իր տունն և որդեզրեց իրեն:

— Անտարակոյս ուրեմն իրեն ազգական  
ես. եղրօրորդի՞ն արդեօք:

— Զէ, չէ ամենելին. բոլորովին ան-  
ծանօթ էի անոր մինչև այն օրն՝ որ զացի  
իրեն դուռը զարնելու, և սակայն պահա-  
պանն ու իր կինը մէկէն ընդունեցան զիս,  
կը իմամեն ու կը սնուցանեն և այնպիսի  
սէր կը ցուցընեն վրաս՝ իբրև թէ իրենց

իրեք զաւակներուն ձշմարիտ եղբայրն եղած  
ըլլայի:

— ՄԵծ բան, ըստ նկարիչը: Բայց  
ի՞նչպէս եղաւ ասիկայ, ի՞նչ դիպուածով  
այս բարի մարդկանց տունն եկար »:

Այն ատեն Ալֆրետ տեղն ի տեղը պատ-  
մեց բոլոր իր պատմութիւնը: Նկարիչը  
մեծ ուշադրութեամբ մտիկ ընելէն վերջը,  
ըստ իրեն.

— « Ինչ ազնիւ մարդիկ, ի՞նչ մարդա-  
սիրութիւն: Ալֆրետ, բարեկ իմ կողմանէս  
պահապանն ու կնիկը, և ըսէ իրենց որ  
վաղը պիտի զամ իրենց այցելութեան,  
չնորհակալ ըլլալու համար զբեզ իրենց  
տունն առնելնուն և իբրև իրենց որդին  
ինամելնուն համար »:

Այս նկարիչը Պ. Ռիտինկ կը կոչուէր,  
որ իշխանին յանձնարարութեամբը քանի  
մը օրուընէ ի վեր Ֆէլսէք գղեակն եկեր  
էք՝ հին թանգարանի մը պատկերներէն  
մէկ քանին նորոգելու համար, միանգամայն  
չուզելով կրունցընել այսպիսի բարեպա-  
տեհ առիթ մը, ըրջակայից զուարթատեսիլ  
և նկարակերտ տեսարանները կը քաշէր:

Երկրորդ օրը իրիկուան Պ. Ռիտինկ  
Ալֆրետի տուած խոստմունքը պահեց, և  
եկաւ պահապանին այցելութեան: Այս  
երկու բարեբարոյ անձինքներուն հարկա-

որ չեղաւ երկայն ժամանակ իրարու հետ  
տեսնուիլ՝ զիրար յարգելու համար. եր-  
կուքն ալ ունենալով այն յատկութիւններն՝  
որ կը միաւորեն իրարու հետ առաջինի  
հոգիները, շուտով բարեկամացան:

Քանի մը քաղաքավարական խօսակցու-  
թիւններէ ետքը, Պ. Ռիտինկ սկսաւ Ալ-  
փրետի ուրուազրութեանցը վրայ խօսիլ,  
և ուզեց տեսնալ զանոնք:

— «Գնա քեր, զաւակս, ըսաւ Եղիսա-  
բեթ. և վերջը նկարչին դառնալով՝ Տես-  
նաս, պարոն, զուրցեց, ի՞նչ աղուոր  
բաներ »...

Բայց Ալփրետ սաստիկ ամըչնալով իր  
մօրը տուած գովեստներուն վրայ, խօսքը  
բերնէն կտրեց ու ըսաւ.

— «Ո՛հ, Պ. Ռիտինկ, ընդ հակառակն  
պիտի տեսնաս որ բան մը չեն արժեր,  
այնչափ խեղճ են »:

Նկարիչն աղաչեց որ երթայ քերէ զա-  
նոնք. տղան ալ հնազանդեցաւ և զնաց  
բերաւ իր ուրուազրութեանց գալարը, զո-  
ւոնց մի առ մի զնենեց Պ. Ռիտինկ, և  
ստէպ ժամանով մը կը յայտնէր իր հաճու-  
թիւնը. և թէպէս շատ պակասութիւններ  
ալ կը գոնար անոնց վրայ, ի վերայ այսր  
ամենայնի ուրախակից եղաւ տղուն՝ որ  
առանց գաս առնելու, տարիներով նկար-  
չութիւն սորվողներէ աւելի կտրիճ էր:

— «Այս տղան նկարիչ ծնած է, ըսաւ  
յետոյ պահապանին. յանձնեցէք զինքը  
ինձի, և օր մը գոհ կ'ըլլաք:

— Ամենայն սիրով կը յանձնեմ, պա-  
տասխանեց Գէորգ՝ նկարչին ձեռքը սիմե-  
լով. արդէն երկայն ժամանակէ ի վեր կը  
մտածէի որ ի՞նչ բանի գնեմ այս տղան:  
Տամնըչորս տարին լմլնցուցած է, և ալ  
իշխնդավ դպրոցին մէջ սորվելու բան  
չմնաց իրեն համար. զինուոր կամ որսորդ  
ըլլալն իր բանը չէ, որովհետեւ սաստիկ  
փափուկ ու կարեկից սիրտ ունի. աւելի իր  
մօրը քաղցրութիւնն առած է, քան թէ իր  
հօրը կտրըճութիւնը: Թէ որ քեզի անանկ  
կ'երևայ որ օր մը կրնայ վարպետ նկարիչ  
մը ըլլալ, առ քեզի աշակերտ, ես գոհ  
կ'ըլլամ:... Բայց ի՞նչ պիտի տամ քեզի  
ասոր փոխարէն:

— Ի՞նչ պիտի տամ. վարձքի վրայ մի  
խօսիր հետս. դու ինձի նախ սորվեցուցիր  
թէ ի՞նչպէս պէտք է ընդունիլ որբ տղայ  
մը, և զիտես որ ի՞նչպէս ճրագ մը ուրիշ  
ճրագ մը կը վառէ, ասանկ բարի գործ  
մըն ալ ուրիշ բարի գործ մը կը ծնանի.  
բնական է ասիկայ: Դղեկին մէջն ընելու  
աշխատութիւնս լմլնցընելէն ետքը, կու  
գամ կ'առնեմ զԱլփրետ, և հետս քաղաքը  
կը տանիմ. և կը խոստանամ ալ քեզի

որ հոգ ու աշխատանք չեմ խնայեր՝ ճար-  
տար նկարիչ մը ընկելու համար զինքը » :

Ալփրետ այս բաներն որ լսեց, ուրա-  
խութենէն չէր կրնար կենալ, մօտեցաւ Պ.  
Ռիտինկի քովը, և որչափ կրցաւ յայտնեց  
իր երախտագիտութիւնն այսպիսի բարու-  
թեան մը համար. որովհետև մեծ բաղդ  
կը սեպէր որ կարենար օր մը ինքն ալ  
փրփրադէզ ջրվէժներ նկարել, և այնպիսի  
եղջերուներ՝ որ կարենան վազել:

Սակայն երբոր քանի մը օրէն ետքը Պ.  
Ռիտինկ եկաւ նորէն պահապանին տունն  
որ առնէ տանի զԱլփրետ, ասիկայ սկսաւ  
լալ զառնապէս, որովհետև սիրտը կը կը-  
տըրտէր մտածելով որ պիտի թողուր իր  
երկրորդ հայրենական տունը, և պիտի  
բաժնուէր իր սիրելի ծնողըն, եղբօրմէն  
ու քուրերէն:

Գէորը ձեռքէն բռնեց ու ըսաւ իրեն.

— « Մի՞ լար, սիրելի Ալփրետս, ժա-  
մանակն եկած էր որ վիճակ մը որոշէիր  
քեզի. թող որ քաղաքը շատ հեռու չէ, և  
մենք ստէպ կրնանք զալ զբեզ գտնալու,  
և դու ալ կիրակի և ուրիշ տօն օրերը կու  
զաս մեզի: — Այո, Պ. Ռիտինկ, այս  
պայմանաւ կը թողում զԱլփրետ՝ որ ստէպ  
զայ մեր տունը. բայց զլիսաւորապէս, թէ  
որ թոյլ կու տաս, կը փափաքիմ որ ամէն

տարի Մանդեան տօնին օրերը մեր ընտան-  
եացն հետ գտնուի. արդարացի չէ ըսածս,  
Պ. Ռիտինկ:

— Եատ օրինաւոր է փափաքի, պա-  
տասխանեց նկարիչը. մանաւանդ թէ որ  
դու և ընկերդ հաճիք, ամէն անգամ որ  
Ալփրետ հոս գալու ըլլայ՝ ես ալ կ'ըն-  
կերեմ իրեն մեծաւ յօժարութեամբ:

— Ամենայն սիրով, աղաղակեցին միա-  
բերան այր և կին. ասիկայ կը կին հաճոյք  
մը ընել է մեզի » :

Սրտաշարժ էր բաժնուելու վայրկեանը:  
Գէորգ յանձնեց Ալփրետի որ յարգէ միշտ  
և մեծարէ իր վարպետն, որ այնչափ գութ  
կը ցուցընէր վրան. Ալփրետ խոստացաւ  
կատարելու զայն, և յետ իր երախտա-  
գիտութիւնն յայտնելու ծնողացը, նկարչին  
հետ զնաց լալով, և իրեն հետ բոլոր ըն-  
տանիքն ալ կու լար:

Պ. Ռիտինկ ըրած խոստմունքները հա-  
ւատարմաբար պահեց, և ինքզինքը երջա-  
նիկ կը սեպէր ասանկ գործունեայ աշկերտ  
մը ունենալուն համար, և անոր ըրած  
յառաջապիմութիւնն իր վեհանձն սրտին  
ամենէն ախորժելի փոխարէնն էր: Ստէպ  
մէկտեղ կ'երթային պահապանին ու անոր  
ընտանեացն այցելութեան. երբեմն օրերով  
ալ կը կենային հոն, և ունեցած ժամա-

Նակնին բանի կը բերէին՝ այն ապառաժուտաններուն գեղատեսիլ շրջակայթը նկարիլով։

Պ. ՈՒԽԱԻՆԿ չէր յագենար իր աշկերտին ջանթը, հլութիւնն ու տաղանդը գովելէն։

— «Մէջերնիս մնայ խօսքս, Պ. Կրունավալս, կ'ըսէր ինթը, այնպիսի քաջ նկարիչ մը պիտի ըլլայ Ալֆրետ, որ զիս շատ պիտի անցնի։ Ի՞նչ ցաւալի բան պիտի ըլլար՝ թէ որ այսպիսի տաղանդ մը թաքուն մնացած ըլլար, և որչափ բարեբաղդ կը սեպեմ զիս՝ զանիկայ կրթելու ու զարդացընելու պաշտօնն ունենալուս համար»։

Քանի մը տարուան մէջ Ալֆրետ գեղեցիկ պատանի մը եղաւ, և իր յարատեռաթեամբն ու վարպետին խնամքովը բաւական կատարելագործեր էր իր արուեստը։

Ծննդեան խթման օրն հասաւ, և վարպետն ու աշկերտը ճամբայ ելան զալու գտնալու իրենց անտառի ցանկալի բարեկամները, որոնցմէ ըստ սովորականին անկեղծ և մոռերիմ սիրոյ ուրախութեամբ հիւրընկալութիւն գտան։ Ընթրիքէն ետքը, Ալֆրետ և եղբարքն իրենց խուցերը առանձնացան։ միայն Պ. ՈՒԽԱԻՆԿ տեղէն շշարժեցաւ. Գէորգ և Եղիսաբեթ արդէն զիտեր էին անոր գէմքին վրայ որ անսու-

վոր մտածութեամբ մը զբաղած էր, և անհամբերութեամբ կը սպասէին որ միտքը յայտնէ։ Վերջապէս՝ նկարիչն այս խօսքերով կարեց լոռութիւնը։

— «Ոիրելի բարեկամներս, դուք երկայն ժամանակէ ի վեր գիտէք Ալֆրետի վրայ ունեցած սէրս, և իր բաղդին յաջողելուն փափացս, անոր համար պէտք է խոստովանիմ՝ որ ինչ որ կրնայի ես սորվեցընել իրեն, սորվեցաւ. և թէպէտ մեծ ցաւ կը պատճառէ ինծի իրմէ բաժնուիլ, սակայն կը տեսնամ որ իր օգտին համար հարկ է որ ատենուան մը համար հեռանայ իր երկրէն ու իրեններէն և երթայ իտալիա պարտի, մասնաւորապէս իրեք կամ չորս տարի Հռոմ կենայ, որպէս զի բոլորովին կատարելագործէ իր արուեստը Հռոմայ դպրոցին ոճովի, և հոնտեղի եղած հրաշալի նկարները տեսնելով։ Զեմ ուզեր ծածկել ծեզմէ որ այս դիտաւորութիւնն ի գործ զնելու համար թեթև ծախքով չենք կրնար գլուխ ելլել. սակայն վերջը ամենամեծ վաստակ պիտի բերէ մեզի այս ծախքը, վասն զի ապահովապէս կրնամ խոստանալ ծեզի որ ասկէց աւելի շահաւոր տեղ չէր կրնար դնել այս դրամոյ գլուխը։

«Հիմա ծախքին զալով, ինչպէս ըսի՝

ծանր է անիկայ, և կարծեմ թէ ձեր  
կարողութենէն վեր. ես աս բանիս վրայ  
մտածելով՝ կ'ըսեմ որ թէպէտ օտար եր-  
կրի մէջ չկրնար ուրիշներէ օգնութիւն  
գտնալ Ալփրետ, բայց իր բաշած նկար-  
ներովը կրնայ իր ապրուստը ճարել. սա-  
կայն այսու ամենայնիւ չափաւոր գումար  
մը զրամոյ պէտք է իրեն որ կարենայ  
ժամանակ գտնալ իրեն համար աշխատելու,  
և իր ազնուական արուեստը կատարելա-  
գործելու:

« Զեր օրինակովն յորդորուելով՝ երբոր  
յանձն առի հրահանգելու զԱլփրետ, միտ-  
քըս զրի առանց ամեննեին ո և իցէ վարձքի  
սորվեցնել իրեն ինչ որ գիտէի. այն տա-  
րիներուն մէջ շատ աշխատեցաւ Ալփրետ,  
և թէպէտ թեթև գնով կը ծախուէին իր  
նկարները, միշտ անոնցմէ եկած ստակը  
մէկդի զրի, և հիմա իրեն ճամբորդութեանը  
պիտի ծառայէ. բայց ասիկայ ոչինչ բան  
է՝ թէ որ դուք մնացած գումարը չաւել-  
ցընէք վրան. իրաւ քիչ բան չէ տալիքնիդ,  
սակայն կարելի՞ է որ ուզենաք սկսած  
բարի գործերնիդ անկատար թողուլ: Ես  
աւ իմ կողմանէս կ'օգնեմ ձեզի՝ ծախքին  
չորրորդ մասին մէկը տալով »:

Երբոր Պ. ՈՒԽՈՒՆԿԻ առաջարկութիւնը  
լսեց Գէորգ, այն ամէն զգացմունքներով

յուզեցաւ սիրուը, զորոնք կը զգայ ճշմա-  
րիտ հօր մը սիրու՝ իր մէկ որդոյն վի-  
ճակն որոշելու միջոցը: Ալփրետի գովելի՛  
կենցաղավարութիւնն և ընտրած արուես-  
տին մէջ ըրած յառաջադիմութիւնը՝ Գէ-  
որգայ համար միշտ միսիթարութեանց  
աղբիւր եղած էին. անոր համար արժանի-  
կը դատէր զանիկայ այսպիսի բարերարու-  
թեան մը, որուն արդէն կը զրգոէր զինքն  
Ալփրետի վրայ ունեցած սէրը. թող որ  
իր ճակտին բրտինքովը քիչ մը ստակ  
մէկդի զրած էր, և կ'արժէր որ այսպիսի  
օգտակար վախճանի մը գործածէ զայն:  
Բայց պատասխանելէն առաջ՝ աչքը մէյ  
մը Եղիսաբեթի գարձուց, անոր կամքն  
իմանալու համար, և անիկայ ալ հաւա-  
նութեան նշան տուաւ:

— « Ամենայն յօժարութեամբ կը հա-  
ւանիմ, ըստու պահապանը, և ինծի հետ  
Եղիսաբեթ ալ, միայն թէ հարկաւոր եղած  
դրամը մեր կարողութենէն վեր չըլլայ,  
որովհետեւ չենք ուզեր պարտը ընել »:  
Ուստի շուրջ շուրջանակի հաշիւ ըրին  
Ալփրետի ճանապարհորդութեան ու խոս-  
ւիա բնակութեանը համար երթալու ծախ-  
քը. և տեսնելով որ ստակնին կը բաւէր,  
որոշեցին որ առջեկի զարնան ճամբայ ելլէ  
Ալփրետ:

Երկրորդ առաւօտը՝ երբոր ամէնքը միաւ տեղ նախաճաշիկ կ'ընէին, իմացուցին Ալփրետի առջի իրիկուան ըրած դիտաւութիւննին։ Ալփրետի սիրտն ելաւ, և զարմանքն չէր կրնար հաւտալ այսպիսի բաղզի մը. և թէպէտ երախտագիտութեան զգացմամբ կը բորբոքէր, բայց միանգամայն կը խշխար սիրտը երբոր միտքը կու զար որ այնչափ երկայն ատեն պիտի չեռանար իր սիրելի ծնողքն և արդիւնաւոր վարժապետէն այնպիսի հեռաւոր օտարութեան մէջ։ Վերջապէս՝ մտածելով որ այս առթիւ կրնար թերեւս օր մը անոնց կենաց վերջին օրերուն հաստատուն նեցուկ մը ըլլալ, յաղթեց իր տիրութեանը. մասնաւանդ որ իտալիա և անոր սակաւագիւտ նկարները տեսնելու եռանդեամբ կը վառէր։

Սիրոյ և երախտահատոյց արտասուօք շնորհակալ եղաւ իր բարերարին. և յետոյ Պ. Ռիտինկի հետ քաղաք դարձաւ. բայց միտքը դրաւ որ գոնէ ինչուան ճամբորդութեան միջոցը սովորականէն աւելի ըստէպ զայ իր ծնողաց տունը. այնչափ կը սիրէր զանոնց, որ միշտ ծնողը կը կոչէր, և անոնք ալ այսպէս կ'ուզէին կոչուիւ։

Գէորգ և իր կինը ձմեռուան մէջ պատանւոյն ճանապարհորդութեանն համար հարկաւոր եղած պատրաստութիւնները

տեսան։ Հայրը քազաք զնաց չուփսայ գընելու համար, որովհետև կ'ուզէր որ որդին վայելուչ զգեստ մը ունենայ. տանն առաւտաղէն վար բերել տուաւ այն կաշիէ սընտուկն որ իր ճամբորդութեանցը մէջ գործածած էր, և դրսի կողմը շատ մաշած տեսնելով, տան մէջ ունեցած եղնիկի որթու աղուոր կաշւով մը պատել տուաւ զան։ Եղիսաբեթ և իր աղջիկներն ալ անդանդաղ կար կը կարէին և գուլպայ կը հիւսէին, որպէս զի Ալփրետի համար պէտք եղած ճերմակեղէնը պատրաստեն։ Պատանին այս միջոցին յաճախ ծնողացն այցելութեան կու զար, և ամէն անգամուն Գէորգ առիթ կը գտնար հայրական ազգաբարութիւն մը ընելու անոր, և խոհեմութեան ճամբան սորվեցընելու. մեծ էր իր ախորժը երբոր այսպէս կընար խօսակցիւ իր Ալփրետին հետ, և այն ամէն խորհուրդները տալ անոր՝ զոր իր փորձ հասակը կը թելազրէր իրէն։

Ալփրետ կը հիանար տեսնելով այն փոյթն ու խնամքն որ ընտանիքը կը ցուցընէին իրեն կարեոր եղած բաները պատրաստելու համար, և ձեռքէն ուրիշ փոխարէն չէր զար՝ բայց եթէ Գէորգայ ու Եղիսաբեթի ձեռքերն արտասուօք թրրջէլ, և ըսել անոնց։

— « Իրաւցընէ կը խոստովանիմ որ  
նոյն իսկ ծնողքս ալ՝ եթէ մինչև աս օրս  
ողջ ըլլային, ասկէց աւելի չէին կրնար  
հոգալ զիս։ Աստուած տայ որ ըրած բա-  
րերարութիւննիդ պտղաբերեն և ես ալ  
կարենամ մշտնջենաւոր սիրով և առաջինի  
վարերով արժանապէս պատասխանել ձեր  
այսպիսի և այսչափ բարերարութեանցը»։

Երբոր ամենայն հանդերձանքները լմբն-  
ցան, անտուկը Հառու խրկուեցաւ անուանի-  
նկարչի մը վրայ, որուն նամակով յանձներ  
էր Պ. ՈՒիտինկ իր պատանի աշակերտը։  
Ալլիքետ ոտքով պիտի ընէր ճամբորդու-  
թիւնը։ Քրիստիանոս՝ իր եղբայրն ու  
սրտակից բարեկամը՝ պղտի մախաղ մը  
ճարեր էր անոր, որպէս զի ճամբուն հա-  
մար պէտք եղած բաները մէջը զնէ։

Եկաւ վերջապէս բաժանման օրը, և  
ամէնքը անտառին տան մէջ ժողվուեր  
էին. ճաշէն վերջը Ալլիքետ բաղաք պիտի  
զառնար Պ. ՈՒիտինկի հետ, ուսկից ճամ-  
բայ պիտի ելլէր դէպի իտալիա։ Ազ-  
նուասիրտ մայրը ընտանեկան խնջոյք մը  
պատրաստեր էր վերջին հրաժեշտին հա-  
մար. և ամէնքը միատեղ ճաշեցին այն  
օրն ալ. ինչ գեղեցիկ և սրտաշարժ տե-  
սարան էր՝ միախոհ միաբան և առաջինա-  
փայլ գերդաստանի մը հասարակաց ճաշը։

Քիչ ատենէն ետքը՝ պահապանը մէյ մը  
աչքը իր չորս կողմն եղողներուն վրայ  
դարձուց, և տեսնելով որ տիրութիւնն  
համբացուցեր էր անոնց լեզուները, ուզեց  
սիրու տալ անոնց հետեւեալ խօսքերով։

— « Զէ, զաւակներս, չէ, ասանկ մի  
կենաք, մաղձոտութիւննիդ փարատեցէք.  
և դու ալ, սիրելի ընկերս, աչքերդ սրբէ.  
աշխարհիս կարգն ասանկ է, երբոր տղաք-  
ները կը մեծնուն՝ պէտք է որ երթան օտար  
երկիրներ տեսնան. դուք ալ, իմ սիրուն  
աղջիկներս, դուք ալ թերեւ օր մը ձեր  
հայրենական տունէն հեռանաք. սակայն  
լեռներն ու ձորերը զմեզ մարմնով բաժնեն  
նէ ալ, մեր սրտերը միշտ միացած պիտի  
մնան։ Տիսուր է վերջին բարեկի վայրկեանը,  
բայց դարձին յոյալ պէտք է զմեզ միի-  
թարէ. ո՛հ, որչափ որ այսօր իր երթը  
մեզի ցաւ կը պատճառէ, այնչափ աւելի  
ախորժելի և ուրախացուցիչ պիտի ըլլայ  
գալուստը, Ուստի ձե՛զ տեսնամ, տղաքս,  
ուրախ կեցէք »։

Ամէնքը Գէորգայ հաճոյը մը ընելու հա-  
մար՝ ջանացին տրտմութիւննին թօթափել  
արտաքուստ. ինքն ալ զուարճալի պատ-  
մութիւններով կամաց կամաց ընկերու-  
թեան զուարթութիւն տուաւ, և որպէս զի  
ամենուն աշխոյժը վառէ, գնաց շիշ մը

բերաւ այն զինիէն , ուսկից մեծ տօնի օրերը միայն կը խմէին , և ամենէն առաջ Պ. Ուժինէի գաւաթը լեցուց , ետքը կնոջը . աղջիները չէին ուզեր խմել , որովհետև սովորութիւն չունէին . բայց հայրենին քաղցրութեամբ բռնադատեց զանոնք որ քիչ մը բերանին դնեն . «Խմեցէք , կ'ըսէք ժպտելով , զինին մաղձոտութիւնը կը վունտէ » . իսկ Ալֆրետ և Քրիստիանոս առանց դժուարութեան գաւաթնին տուին :

Եեղանը լըսննալու վրայ էր , երբոր Գէորգ գաւաթը վեր վերցընելով՝

— «Ալֆրետ , ըստ , քու յաջող ճամբրդողութեանդ և յաջող դարձիդ համար կը խմենք այս բաժանէլ :

— Աստուած տայ » , ըստ Եղիսաբեթ՝ գաւաթն էրկանը գաւաթին զարնելով՝ Նոյնպէս ըրին մէկալնոնք ալ , տեսակ տեսակ բարեմազթութիւններ ընելով Ալֆրետի և անոր կենդանութեանը համար խմելով : Այսպիսի գորովագութ բարեսիրութեան մը ալ չդիմանալավ Ալֆրետ , թող տուաւ սրտին զգացմանցն որ աղէկ մը զեղանին , և արտասուալից աչօք աղաղակեց .

— «Ո՛վ սիրեցեալ ծնողք իմ , ինչպէս պէտք է երախտազէտ ըլլամ ձեզի , առանց ձեզի , առանց ձեր այսպիսի խանդակաթ սիրոյն , ինչ եղած պիտի ըլլայի ես : Զէ ,

չէ , ոչ երբէք պիտի կարենամ ես արժանապէս փոխարէնն հատուցանել ձեր ըրածներուն . այլ Աստուած պիտի վարձատրէ զձեզ լիապէս , և յուսամ թէ ինձի ալ միջոցը կու տայ որ իրօք ցուցընեմ ձեզի , ինչպէս նաև իմ եղբօրս ու ցուրերուս , թէ ձեր բազմապատիկ երախտիքներն անջինջ են սրտիս մէջ .

— Ոյո , սիրելի Ալֆրետս , պատասխանեց պահապանը , իրաւ է որ մեր հիմակուան ըրածը՝ մեծ աղէկութիւն է քեզի . և երբոր մէկալ եղբայրներուդ վրայ կը մտածեմ , կը տեսնամ որ գրեթէ մեր կարողութենէն վեր է այս բարեգործութիւնը . թէպէտ ինձի և իմ Եղիսաբեթիս համար շատ բան մը պէտք չէ , որովհետև ալ կեանքերնիս սահելու վրայ է , բայց թէ որ տղոցս մէկը խեղճութեան մէջ իյնայ . . . . ինչպէս որ մենք քեզի օգնեցինք այնպէս դու ալ իրենց օգնութեան հասիր , և մի թողուր որ կարօտութեան մէջ տառապին : Խոստմոնք կու տամ ինձի , Ալֆրետ , ամենուս առջնը , որ երեսդ չդարձնես եղբայրներէդ՝ անոնց նեղութեան օրերը . . . .

— Ո՛վ հայր իմ , աղաղակեց Ալֆրետ՝ Գէորգայ ձեռքն իր սրտին վրայ դնելով , աշխարհիս մէջ ամենէն ապերախտ մարդը կ'ըլլայի՝ թէ որ ձեր բարերարութեանց

փոքրագոյնն ալ մտքէս ելլելու ըլլար .  
ո՞հ, չէ, ձեր ամենուդ վրայ ունեցած սէրս  
յարդի շիւղի մը չափ ալ չկրնար պակսիլ  
երքէր սրտէս, և կը փափարիմ մանաւանդ՝  
որ երջանկութեան նշուլիւ մը կարենամ  
պսակել ձեր կենաց օրերը և քաղցրացը-  
նել ձեզի որդեգրեալ զաւակի մը և եղբօր  
մը վայելըը :

— կը հաւտամ, որդեակ իմ, կը հաւ-  
տամ ըսածիդ, և զիտեմ որ բերանդ սրտիդ  
համաձայն կը խօսի : Սակայն զժբաղդաբար  
հասաւ բաժանման ժամանակը. ծունկ չու-  
ցէ, Ալփրեսս, որ հայրական օրհնութիւնս  
առնես» :

Հպատակեցաւ Ալփրես հօրը ձայնին :  
Գէորգայ կերպարանքը այլափոխեցաւ աչ-  
քերն երկնային կենդանութիւն մը առին,  
վեհութիւն մը իջաւ ճակտին վրայ, և ծնո-  
ղական սէրը ձայնը զօրացընելով, աչքերը  
երկինք վերուց, ու ետքը Ալփրեսի վրայ  
դարձնելով զանոնք՝ ըսաւ.

— «Օրհնեալ ըլլաս յԱստուծոյ, որ-  
գեակ իմ, և ինքը պաշտպան և օգնական  
ըլլայ քեզի ու և իցէ տեղ, պահէ զքեզ ի  
չարութենէ, և չիմակուան պէս լաւաբարոյ  
և ազնիւ դարձնէ զքեզ մեր զիրկը» :

Մայրն ու աղաքը երկուքին բոլորակիքը  
ժողվուած՝ արտասուօք կը յայտնէին իրեց

ցաւը: Պ. Ոիտինկի սիրտն ալ կը գորովէր  
այսպիսի տեսարանէ մը, և կը փափագէր՝  
եթէ կարելի ըլլար՝ պատկերի վրայ առնուլ  
զայն նոյն վայրկենին, որպէս զի այսպիսի  
փոխադարձ առատ սիրոյ մը զեղմունքը  
անկորուստ կարենար մնալ: Ամէնքը ներ-  
քուստ Գէորգայ հետ նոյն իդձերը կը  
զգային Ալփրեսի համար, և կարծես թէ  
աստուածային ազգեցութիւն մը կ'իմացը-  
նէր որ զուր տեղը չեր իջնար հայրական  
օրհնութիւնը պատանույն զլիսուն վրայ:  
Գէորգ վեր վերուց յԱլփրես, և խան-  
դաղանօք զրկելով զանիկայ՝ կ'ըսէր.

— «Գնա՛ խաղաղութեամբ, զաւակս,  
Աստուած հետդ ըլլայ, միշտ աչքիդ դիմացն  
ըլլայ ինքը, և մի՛ մոռնար երքէր որ իր  
ամենատես աչքը ամէն տեղ կը հասնի  
քեզի. այս մտածութիւնն զգուշացընէ զքեզ  
յամէն չար զոբծոց, և յիշէ՛ միշտ որ այս  
աշխարհիս բարիքն ու հեշտութիւնքը ձեռք  
ձգելու համար չարժեր որ մեր խղճմտան-  
քին գէմ բան մը ընենք:

«Յիշէ՛ նաև որ պանդուխտ ենք երկրիս  
վրայ, և յաւիտենականութիւնն մը ստեղ-  
ծուած է մեզի համար: Զեռքէդ եկած բա-  
րիքն ըրէ. ոչ միայն խորշէ ի չարէն, այլ  
նաև զգոյշ կեցիր այն առիթներէն՝ որ ի  
չարն կը զլորտըկեն զմարդ. հեռու կեցիր

մասնաւորապէս այն մարդկիներէն, որ ասատուածապաշտները կը ծաղրեն, և մերհարց գիւղական անպաճոյն սովորութիւններուն վրայ կը խնտան։ Ելթաս բարով, որդիս, յաջող ճամբորդութիւն ընես...

— Սիրելի Ալփրետս, ըստ Եղիսաբեթ, կը տեսնաս որ կու լամ, այս արցունքներուս համար կ'աղաչեմ կը պաղատիմ քեզի, որ միշտ հաւատարիմ մնաս Աստուծոյ, միշտ արդար, միշտ բարի. երբորչարիք գործելու փորձութիւն զգաս, այս արցունքներս միտքդ բեր, և յիշելով որ միշտ ուրախութեան պատճառ եղած ես մեզի՝ մի՛ ուզեր տհաճութիւն տալ։ Մենք հիմայ կու լանք մեզմէ բաժնուելուդ հաւամար, բայց շատ աւելի դառն կ'ըլլային մեր արտասուքները՝ թէ որ բու մէկ յանցանքիդ վրայ ողբալու ըլլայինք. մի՛ մոռնալ մեր սիրալիր յորդորներն, և որովհետեւ Աստուծ ասանկ սահմաներ է՝ բարեաւ գնա՛, սիրուն Ալփրետս, բայց ստէալ մտքէդ անցուր զմեզ, և երջանիկ եղիր »...

Ալփրետ մօրը ձեռքը համբուրեց, և հօրը, եղրօն ու բուրերուն հետ զրկուելով, ճամբայ ելաւ։

Բոլոր տնեցիքն ինչուան անտառին ծայրը հետն ընկերեցին, բայց վերջապէտ բռնադատուեցան յետին ողջոյնը տալու

անոր : Գէորգ երկայն ատեն անշարժ կեցաւ հոն կնոջն ու որդւոցը հետ, և Ալփրետ ճամբու գաւազանը ձեռքը և պայուսակն ուսոցը վրայ ստէալ կը դառնար կը նայէր անոնց ու կը բարեկը ձեռքով, և անոնց բարեները կ'առնէր, մինչև որ անտառախիտ բլրոյ մը մէջ մտնալով՝ աներեւութացաւ աչքէ։

## Ե

### ԾՆՆԴԵԱՆ ԸՆԱՆ

ԱԼՓՐԵՏԻ հեռանալէն ետքը իրեք անգամ Ծննդեան տօնն եկեր էր, և ինչուան այն ատեն իրեն վրայ եկած լուրերը միշտ ուրախալի էին. հիմա չորրորդ տարին էր, և չորրորդ անգամ եկաւ Ծննդեան խըթումն ալ։ Նոյն օրը պահապանը սովորականէն աւելի շուտ տուն դարձաւ. սաստիկ ցուրտ էր օղը, բայց երկնից երեսը պարզ ու գեղեցիկ. երեկոյեան արեք պատուհանին բոլորչի ապակիներէն սենեկին մէջ կը թափանցէր, որոնց երեսը սառուցով ծածկուիլ սկսած ըլլալով, երբոր արեգակ-

նային ճառագայթները կը զարնէին վրա-  
նին՝ գոհարներու պէս կը փալփլէին:

Գէորգ կոթընեցաւ իր աթոռին վրայ  
կրակարանին մօտ, և քանի մը չոր փայ-  
տեր դրաւ կրակին վրայ. մէկէն ի մէկ աշ-  
խոյժ բոց մը բորբոքեցաւ, որ գողզոջուն  
լոյս մը տարածելով սենեկին մէջ՝ սառնա-  
պատ ապակիներուն լուսաւորութիւնն ա-  
ւելցուց:

Այս միջոցին Եղիսաբեթ ներս մտաւ.  
Հարցուց Գէորգ անոր թէ Ալփրետէն նա-  
մակ եկեր էր արդեօք:

— «Զէ, չկայ, պատասխանեց անիկայ  
տիրագին:

— Այս ի՞նչ արտաքոյ կարգի բան,  
ըսաւ պահապանը գլուխը շարժելով. ոչ  
երբէք ինչուան հիմա Ալփրետ Ծննդեան  
խթման օրը զուրկ թողուց զմեզ իր նա-  
մակներէն, և այս օրուան զրած նամակ-  
ներուն մէջ մանրամասն տեղեկութիւն կու-  
տար իր վրայ, զոր ախորժով կրկին և  
կրկին կը կարդայինք:

— Այս ախորժն այսօր պիտի չունե-  
նանք, ըսաւ Եղիսաբեթ հառաչելով:

— Արդեօք ի՞նչ ձախորդութիւն հանդի-  
պէր է մեր որդուոյն՝ որ նամակ չէ զը-  
րած »...

Դեռ բերանն էին այս խօսքերը, մարդ

մը ներս մտաւ, որուն մազերուն վրայ  
եղեամն ինչեր էր. ձեռքը նամակ մը կար,  
և ուսոցը վրայ ալ լայնկեկ ու բարձր  
արկդ մը բռնած էր. Ամէնը սկսան իրա-  
բու երեսը նայիլ զարմացմամբ, որովհետեւ  
չէին կրնար երևակայել թէ ի՞նչ կար ար-  
կդին մէջ:

— «Ես կարծեմ թէ, ըսաւ կատարի-  
նէ, մեծ հայլի մըն է ասիկայ». և երբոր  
ամէնը իրենց կարծիքներն ըսելու հետ  
զբաղած էին, մարդը պահապանին ձեռքն  
յանձնեց նամակը, և բեռը կոնակէն վար  
դրաւ:

— «Պ. Ոիտինկի զիրն է, ըսաւ Գէորգ՝  
վրայի հասցէն նայելով: Ի՞նչ կը նշանակէ  
ասիկայ:... Զըլլայ թէ ձախորդութիւն մը  
հանդիպած ըլլայ մեր Ալփրետին»: Խզեց  
կնիքը, և շտապաւ մը կրակարանին լուսո-  
վը նամակն աչքէ անցընելէն ետքը, բեր-  
կրալից աղաղակեց.

— «Ո՛վ ընկերս, ո՛վ զաւակներս, կըր-  
նամը մակարերել արդեօք թէ ի՞նչ կը խաւըէ  
մեզի Ալփրետ:

— Ի՞նչ արդեօք, ամէնը մէկ բերան  
հարցուցին:

— Պատկեր մը, պատկեր մը խրկեր է  
Հոռմէն: Գալար մը ըրած ուղարկեր է զայն  
առ Պ. Ոիտինկ, աղաչելով զանիկայ որ

ոսկեզօծ շրջանակի մը մէջ դնել տայ զայն, և ջանայ ամենայն կերպով որ Ծննդեան խթման օրը մեր ձեռքը հասցընէ։ Պ. ՈՒտինկի ըսածին նայելով, սքանչելի պատշկը մըն է խրկածը։ Ո՛հ, իմ Ալփրետա սակաւագիւտ տղայ մըն է։ որչափ կը փափաքէի տեսնալ զինքն և իմ թևերուս մէջ սիմել։ Լատարինէ, ինչուան որ ընթրիքը զայ, գնա՞ գաւաթ մը զինի բեր այս խեղճ մարդուն, որ քիչ մը ոյժ առնէ, որպէսկետե դուրսը անտանելի ցուրտ է»։

Մարդը սիրով ընդունեցաւ զինին. բայց չուզեց ընթրիք ընել, ըսելով թէ իր մէկ քանի ազգականները բռնադպատեր էին զինքն որ Ծննդեան խթման ու տօնին օրերը իրենց հետ մէկտեղ անցընէ լշէնդալ զեղը։

— «Ինչպէս կ'ուզես՝ անանկ ըրէ, ըսաւ պահապանը. բայց գոնէ ուրիշ գաւաթ մ'ալ զինի խմէ»։ Խմեց, բարի ձեռքն առաւ, ու ելաւ զնաց։

— «Չորս կողմս եկէք զաւկըներս, ըսաւ Գէորգ, որ ուրախութենէն ինքիրմէն դուրս ելեր էր. Պ. ՈՒտինկի նամակին մէջ Ալփրետի նամակ մը զտայ, ամէնքնիս մէկտեղ լսենք զայն։

— Ի՞նչ ուրախութիւն, զուրցեց պզտի Լուիզը. բայց կ'ուզես նէ վայրկեան մը համբերէ, սիրելի հայր իմ, մինչև որ երթամ ճրագ մը բերեմ։

— Աղէկ ըսիր, մթնկեկ ըլլալով՝ չեմ կրնար շուտով կարդալ. զնա նայինք, բայց շուտով եկուր։

— Մի՛ տարակուսիր ամենաին »։

Իրաւցընէ մէկէն ճրազը բերաւ ու հօրը քովը ստոլի մը վրայ դրաւ։ Ամէնքը Գէորգայ քով բոլորուեցան, և անհամբերութեամբ կը սպասէին լսել այն ցանկալի նամակն, որ հետևեալն էր.

Սիրելի ծնողք և Նորարք իմ։

«Ահաւասիկ Ծննդեան ընծայ մը կը խրկեմ ձեզի. այս պատկերիս նիւթը, ինչպէս կը տեսնէք, Փրկչին ծնունդն է մարոյն մէջ։ Հոստեղի նկարիչներէն շատն ապահովուցին զիս որ ըստ բաւականին աղէկ յաջողած էր այս նկարը. ես կը փափաքիմ, սիրելի ծնողը իմ, որ ձեզի անանկ հաճոյական անցնի, ինչպէս որ ինձի անցաւ այն նկարն, որ առաջնին անգամ ձեր տունը մտած ատենս տեսայ և սիրեցի և մինչև ցմահ միշտ պիտի լիշեմ։

«Ո՛ւր էր թէ պատկերիս հետ ճամբորդութիւն ընէի, և զայի անձամբ ներկայացընէի ձեզի զայն։ բայց զեռ քիչ մը ատեն համբերելու է։

«Ի՞նչպէս աղուոր է այն երկիրն, ուր

հիմա կը բնակիմ. նոյեմբեր ամիսն ենք, և դուք սաստիկ ձմեռուան մէջ էք. ձեր տան յարկը, ինչպէս նաև անոր բոլորտիքն եղող նոմիները՝ կը ճմլին ձեան բեռանը տակ. իսկ հոս ինչուան հիմա նարնջենիներն ու լիմոնի ծառերը կ'ուռճանան կ'առուգանան՝ արծաթափայլ ծաղկըներով և ոսկեգոյն պտուղներով զարդարուած: Ի վերայ այսր ամենայնի՝ ինծի աւելի տենչչալի է ձեր մենաւոր բնակարանը, որովհետեւ հոն անցուցի կենաց երշանկագոյն ժամանակները: Զեր առատաձեռնութեանը պտուղն է որ ես հիմա խտալիոյ գեղեցիկ երկնքին տակ կ'ապրիմ, որ գեղարուեստից և արուեստագիտաց հայրենիքն է. և ձեր արդինքն է որ ես ալ արուեստագէտ եղայ, թէ որ արժանի եմ այս անուան:

«Միշտ աչքիս առջեն է Քրիստոսի Ծննդեան սրտաշարժ տեսարանը, որով ծնաւ յիս նկարչութեան սէրը. ոչ երբէք ուրիշ անգամ այսպիսի խորին տպաւորութիւն մը զգացած եմ վրաս. և անկէ ետքը տեսած բոլոր նկարներս անոր չափ ախորժ չտրվն ինծի: Ինչպէս երջանիկ են մանկութեան տարիները. ինչպէս այն օրուան արշալուսոյն ճառագայթները կը գեղեցկացընեն ամէն բան. ո՛հ, ինչո՞ւ ասանկ շուտով կը թռչին:...

«Այս վայրկենիս դուք ամէնքնիդ մէկտեղ եկած կ'ըլլաց նամակս կարգալու համար, և խրկած պատկերս կը զննէք. եւ ալ մտքով ձեր մէջն եմ, և խանդաղանօք ու երախտագիտութեամբ կը յիշեմ այն վայրկեանն՝ որ ձեր տան սեմը կոխեցի, ցրտէն սառած և անօթութենէ տանջեալ: Ինչպիսի գորովով ընդունեցաք ձեր տունն այն աղքատ և անծանօթ տղան: Ազնուասիրս մայրը անանկ աղէկ տաք ապուրով մը կերակրեց զիս, որ ինչուան հիմա անկէց համովը կերած չեմ. Քրիստիանոս, կատարենէ և ինչուան պզտի լուիզն ալ եղբայրաբար իրենց Ծննդեան ընծաներէն մասն հանեցին ինծի:... Ո՛վ սիրեցեալ և յարգոյ հայր իմ, ով իմ գորովալից մայրս, մեծարանօք ձեռքերնիդ կը պազնեմ, և եղբօրս ու քերցս ալ սիրոյ համբոյր կու տամ: Կ'ուրախանամ մտածելով որ քանի մը տարիէն ձեր մէջը պիտի գըտնուիմ, ոչ թէ երեւակայութեամբ, հապակրօց պիտի տեսնամ զձեզ, և բերնով պիտի կարենամ ապահովցընել զձեզ, որ եմ և միշտ պիտի ըլլամ»

Հուն, 10 Նոյեմբեր 1815

Զեր սիրելի որդին

ԱԼՓԲԵՏ

— « Ահա այսպէս նամակ գրել կ'ըլլայ,  
ըստ պահապանը յուզեալ ի գորովոյ:  
Աստուած օքնեց մեր բարեգործութիւնը,  
այնպիսի որդի մը տալով մեզի՝ որ արժանի  
էր անոր: Բայց չմոռնանք, աւելցուց ժպտե-  
լով, որ ընթրիցի ժամանակ է. երթանք  
սեղան, զաւակներս. վերջէն կը տեսնանք  
պատկերը:

— Ո՞հ, չէ, չէ, պատասխանեցին ըն-  
տանիքը. հիմա տեսնանք զայն:

— Սիրելի հայր իմ, ըստ պզտի Լուի-  
զը, առաջ պատկերքը՝ վերջը ընթրիքը.  
երթամ ուրիշ ճրագ մ'ալ բերեմ որ աւելի  
աղէկ տեսնանք »:

Գէորգ, որ Լուիզի պէս ինքն ալ անհամբեր  
էր տեսնալու զայն, հաւանութեան նշան  
տուածին պէս ազջըկանը, անիկայ երթալն  
ու ճրագով դառնալը մէկ ըրաւ:

Ամէնքը սնտուկին քովը շարուեցան՝  
սպասելով որ Քրիստիանոս աքցանով և  
ուռամբ բանայ զայն:

— « Ո՞հ, ինչպէս աղուոր է, ամէնքը  
մէկ բերան աղաղակեցին, ի՞նչ հրեշտա-  
կային դէմքեր, ի՞նչ կենդանի զոյներ »:

Պահապանը ստոլի մը վրայ պատին  
կոթընցուց պատկերը, և երկու ճրագները՝  
մէկը մէկ կողմէն, միւսը մէկալ կողմէն կը  
լուսաւորէին զայն: Ամենուն աչքը սկսուած

էր այն փառաւոր նկարին վրայ, և իւրա-  
քանչիւրնին ըստ իրեն տեսութեանը կը  
յայտնէր ո՛ր մասին աւելի հաւած ըլ-  
լալը: Մայրը ձեռքերն իրարու բերելով,  
ըստաւ:

— « Իրաւցընէ ասկէց աւելի գեղեցիկ  
քան չկրնար ըլլալ. կարծես թէ դիմացս  
կը տեսնամ այն մսուրն՝ ուր ծնաւ Յիսուս  
մանուկը: Ինչպիսի բարեսէր և գթած  
անկնարկութեամբ կը նայի մեզի Աստուա-  
ծորդին: Ճեսէց զիոյսն Մարիամ, ի՞նչպէս  
ծունկ չոքած սիրալիր աչքերով կը զիտէ  
իր որդին. մէկ ձեռքովը կը պատէ զա-  
նիկա, ու միւսն իր սրտին վրայ դրած է.  
և անոր ներկայութիւնը մոռցընել կու տայ  
իրեն՝ տեղւոյն խեղճութիւնը: Ի՞նչ մեծարոյ  
ծեր մըն է աստուածահայրն Յովսէփ, որ  
աչուըները վեր վերուցած՝ երկնից հետ  
կը խօսի: Հապա այն հովիւները. իրենց  
գէմքերուն վրայ կը փայլի սրտերնուն  
անկեղծութիւնը. ինչպիսի յարգութեամբ  
և եռանդով Յիսուսի երկրագութիւն կը  
մատուցանեն: Հըեշտակներն ալ թեթե  
մարմնով դէպ ի երկնիք կը թոշին: Դի-  
տեցէք նաև այն վառ լոյսը, որ կը բոլորէ  
զմանուկը. քան զըրեշտակաց պայծառու-  
թիւնն ալ աւելի ճաճանչաւէտ է: Եւ այն  
ամէն բան՝ որ հոս նկարուած է՝ իրաւ

եղած է. Աստուածորդին ճշմարիտ երջանկութեան ճամբան սորվեցնելու համար մեզի՝ աշխարհ իրկուեցաւ....

Քարեղին սիրտ մը պէտք է ունենայ այն մարդն՝ որ Փրկչին ծնած օրը չուրախանար, և չմիացըներ իր ձայնը հրեշտակաց զասուն հետ, որ կը գովարանեն զինքը և գոհութիւն կը մատուցանեն Աստուծոյ » :

Պահապանն, որ անշարժ և լուս կեցած ինչուան այն ատեն կը զննէր պատկերը, վերջապէս իբրև երազէ մը արթըննալով, ըստւ.

— « Այո, ընկերս, իրաւ է ըսածդ. այսպիսի աղէկ նկարուած երկնային տեսարան մը՝ օգտակար դաս և յորդոր մըն է մարդկային սրտին » :



## Զ

ՊԱՀԱՊԱՆԻՆ ԸՆՏԱՆԵԱԾ ԶԱԽՈՐԴՈՒԹԻՒՆԸ

ՊԱՀԱՊԱՆԸ ԱԼՓՐԵԹԻ ՀԵռաւորութենէն ետքը եկող տարիներն ընտանեկան խաղաղութեամբ և սրտի ուրախութեամբ անցուցեր էր. իր ընտանեաց ներկայութենէն և իր որդեգրեալ զաւկին նամակներէն ու լուրերէն սփոփուելով, կը վայելէր այն երջանկութիւնն՝ որ պարզ և աշխատասէր կեանք մը կու տայ և ախորժ հածութեամբ կը տեսնար իր որդւոց մեծնալն և օրէ օր աւելի վայելչաղէմ ու բարեկիրթ ըլլալը: Քրիստիանոս բարձրահասակ և առողդ պատանի մը զարձեր էր, իր հօրը պէս արդար և ամբիծ, և անոր ազդարարութեանցն ու յորդորներուն ամենայն կերպով հնազանդ կատարինէն և լուիզը սիրուն ու շնորհաւեց աղջիկներ էին, առողջութեամբ ծաղկեալ, սիրալիր, գործունեայ և իրենց մօրը պէս բարեբարոյ: Մասնաւորապէս լուիզը այնպիսի բարեսրտութիւն և անանկ քաղցր բնաւորութիւն ունէր, որ կը զմայլէին վրան այն սակաւ անձինքն՝ որ այդ առանձնութեան մէջ զանիկայ կը տեսնէին: Ո՞վ

Նախանձելի տղաքներ, այնպիսի կեանք մը  
կ'անցրնէիք, որ թեթև յանդիմանութեան  
մալ արժանի չէիք ըլլար, միշտ օգտակար  
գործի մը հետ էիք, չէիք գիտեր թէ ինչ է  
դատարկութիւն, և հետևաբար անձանօթ  
էին ձեզի այն չար սովորութիւններն՝ որ  
անկէց առաջ կու գան:

Սակայն ծերութիւնը կը սկսէր ծանրա-  
նալ հօրերնուն վրայ, և կը մտածէր որ իր  
պաշտօնը Քրիստիանոսի յանձնէ:

Այն իշխանն, որուն ծառայութեանը  
մէջ էր Գէորգ, ամէն տարի սովորութիւն  
ունէր աշնան գալու քանի մը օր անցընե-  
լու ֆէլսէրի դղեկին մէջ, ուր որսի զուար-  
ճութեամբն իր բազմապատիկ զբաղմունք-  
ներէն հանգիստ կ'առնէր: Քաղցրաբարոյ  
և ազնիւ իշխան մըն էր, կը սիրէր իր հապա-  
տակներն, ու կ'ուզէր սիրուիլ անոնցմէ:  
մեծաւ մարդասիրութեամբ ունկնդրութիւն  
կու տար անոնց, և շատ անգամ ալ բարե-  
սիրութեամբ կը պատասխանէր:

Օր մը որ իր դղեակը կը դառնար՝  
Գէորգայ անտառներուն մէջ աղէկ որսեր  
բռնելէն ետքը, այս ծերունոյն հանդի-  
պեցաւ, և ուսը զարնելով՝

— « Ի՞նչպէս է առողջութիւնդ, ըստ,  
սիրելի կրունվալսու:

— Շնորհակալ եմ խնամոցդ, տէր իմ...

ալէտը է խոստովանիմ որ ծերութիւնը զօ-  
րացած է վրաս և հազիւ թէ աշխատութեան  
բեռը կրնամ վերցընել, և թէ որ հաճելու  
ըլլար, կը փափաքէի որ կտրիճ ու յօժա-  
րամիտ պատանոյ մը ձեռքը տամ այս  
պաշտօնը...

— Այս, կ'իմանամ որ որդւոյդ վրայ  
կ'ուզես խօսիլ. իրաւցընէ քաջ որսորդ  
մըն է այդ տպան, ընտիր բարուք, միան-  
գամայն անտառի կտրիճ պահապան, որով-  
հետև անտառներէդ անցնելու տեսն տեսայ  
որ շատ աղէկ վիճակի մէջ են. ես ալ իմ  
հաճութեանս նշան մը տալու համար քեզի,  
կը խոստանամ այս պաշտօնն իրեն տալու,  
բայց չեմ ուզեր ասանկ շուտով ազատել  
զբեզ ծառայութենէդ: քեզի պէս ծառա-  
ները անանկ յարգի են՝ որ կը փափաքիմ  
որ զեռ քիչ մը տեսն պահապանի պաշ-  
տօնն ու անունը պահես: Երիտասարդներն  
երբոր ժամանակէն շուտ իրենց իրենց տէր  
կ'ըլլան, զիւրաւ յանդգնութիւն կը ստա-  
նան. և զիրենց ուրիշներէն աւելի զերա-  
զանց դասելով, շատ անգամ այն խնամքով  
չեն աշխատիր՝ ինչպէս որ պէտք էր:  
Ուստի թէ քու և թէ իմ բարւոյս համար՝  
կը ցանկամ որ կամքս կատարես »:

Պահապանը իր շնորհակալութիւնն յայտ-  
նելէն ետքը բրած խոստանն համար,  
աւելցուց.

— « Թէ որ վայրկեան մըն ալ համիք ունկնդրութիւն չնորհել ինծի, տէր իմ, կ'ուզէի զուրցել որ որդիս ամուսնանալու դիտաւորութիւն ունի, և իրեն ընկեր կ'ուզէ Պուշ անտառի պահապանին աղջիկը։ Այս ազնիւ մարզը, որ իմ հին բարեկամն էր, շատոնցուընէ ի վեր մեռած ըլլալով, աղջիկն իր մօրը հետ մէկտեղ աղքատօրէն կ'ապրէր. բայց քիչ օր է որ զայն ալ կորսընցուց, և ալ ոչ զոք իրեն ապաւէն ունի։ Իրաւ աղքատ է, բայց բարեպաշտ, աշխատասէր, ամօթխած, և իր լաւ սրտովն ամենէն ճանչցուած է։

— Շատ աղէկ, պատասխանեց իշխանը։ Կը գովեմ և կը յարգեմ այն երիտասարդն, որ իր ընտրութեանը մէջ աւելի առաքինութեան կը նայի քան թէ հարստութեան։ անոր համար ամենայն յօժարութեամբ հրաման կու տամ իրեն կարգուելու, և այս առթով քու պաշտօնդ իրեն կը շնորհեմ։ քիչ ատենէն հրամանազիրը ձեռքը կը հասնի, և յուսամ որ որդիդ ինչպէս ինչուան հիմա՝ այսպէս ասկէ ետքն ալ նոյն գովելի ընթացքով առաջ երթայ »։

Քրիստիանոս անդին պահուըտած մտիկ կ'ընէր, վախի և յուսոյ մէջ տատանելով։ երբոր հայրը նշան ըրաւ իրեն, ուրախութեամբ առաջ եկաւ, և չնորհակալութիւններ

մատուցանելով իշխանին՝ խոստմունք ալ տուաւ որ անկէց ետքը հազար անգամ աւելի հսկողութիւն ու գործունէութիւն ցուցնէ։

Քանի մը օրուընէ ետքը հանդիսիւ և զուարթութեամբ կատարուեցաւ Քրիստիանոսի հարսանիքը։ Մարիամ՝ իր սիրելի ու քալցը ամուսինը տուն որ մտաւ, պահապանին բնակութեան վրայ նոր օրհնութիւն մըն ալ իջաւ։ Միաբանութիւնն ու խաղաղութիւնը անքաժան էին անկէց։ Գէորգ իր պատի թոռները զրկելու մխիթարութիւնն ունեցաւ, և Եղիսաբեթի միտքը իր երիտասարդութեան ժամանակները կու գար՝ ամէն անգամուն որ Քրիստիանոսի մանկիկները կը խնամէր։ Կատարինէ և Լուիզն իբրև քրոջ պէս կը սիրէին զՄարիամը, և անտառի տանը բնակչաց ամէնն ալ երջանիկ էին։

Սակայն այս երջանկութիւնը դժբաղդաբար երկար չտեսց, ինչպէս որ հիմա պիտի տեսնենք։ Պ. Շիլֆ, այն պատանին՝ որ ինչպէս առաջ ըսինք՝ Գէորգայ հետ որսի կ'ելլէր, քիչ ատենէն առանց հրամանի մը՝ սկսաւ յանդքնաբար ինքիրեն որսալ, և ամէն հանդիպած վայրի կենդանիներուն վրայ կը պարպէր հրացանը։ Որ մը պահապանն հանդիպեցաւ անոր՝

որսալու միջոցը, և իմացուց որ օրինաց  
արգելքին դէմ կը զործէր, որովհետեւ այն  
անտառը իշխանին սեփական որսի տեղն  
էր:

— «Թէ որ քիչ մը որսալու փափաք  
ունիս, ըստ անոր, առաջինին պէս հետո  
եկուր, ես սիրով կ'ընկերեմ քեզի, և որսի  
լաւագոյն տեղուանքը կը ցուցընեմ. բայց  
չէմ կրնար թողուլ որիմ պահպանութեանս  
յանձնուած անտառին մէջ ուզածիդ պէս  
վեր վար որսաս: Ուստի կ'աղաչեմ որ մէյ  
մ'ալ չընես այս բանը, և նորէն կ'ըսեմ  
որ երբոր կ'ուզես՝ եկուր կանչէ զիս, ես  
ամենայն կերպով պատրաստ եմ»:

Պ. Շիլֆ փոխանակ համոզուելու պա-  
հապանին իրաւացի և բարեսէր խօսքերէն,  
և պահելու զանոնք, նեղացաւ Գէորգայ  
դէմ. և առջինին պէս շարունակելով ան-  
տառին մէջ վեր վար արշաւելու և առանց  
նկատման ուզած կողմն որսեր զարնելու,  
վերջապէս չուզած բանը հանդիպեցաւ.  
պահպանը նորէն տեսնելով զինքը, բռնա-  
դատուցաւ հրացանը ձեռքէն առնելու, և  
ըստ իրեն.

— «Աստուած զիտէ որ ինչպիսի տհա-  
ճութեամբ կ'ընեմ այս բանս, բայց զիտ-  
նաս որ խիստ պատուէր ունիմ, և թէ որ  
յանկարծ նորէն ուրիշ անգամ մըն ալ

հանդիպիմ քեզի, պէտք է որ երթամ իմաց  
տամ իշխանին, և ան ատեն քեզի գէշ  
կ'րլլայ:

— Ի՞նչ փուն բաներ կը խօսիս, տղա-  
յամիտ ծեր, պատասխանեց պատահին լի-  
բարկութեամբ. կ'ուզես արգիլել որ իմ  
հասակիս անձինք չզուարձանան, բայց  
զիտցիր որ ես ասոր վրէժը պիտի խնդրեմ»:

Պահապանը չլսելու զարկաւ անոր խօս-  
քերը, և շիտակ գնաց Շիլֆ ծերունի պա-  
րոնին թափանձանօք աղաչեց որ արգիլէ  
որդւոյն ինքիրեն որսի չելալու իշխանին  
անտառին մէջ, որովհետեւ կրնար վասա-  
կար ըլլալ անոր աս բանս: Ծերունին,  
թէպէս սովորաբար աչք կը գոցէր որդւոյն  
պակսութիւններուն, բայց այս անգամ  
վախնալով իշխանէն՝ այնչափ զայրացաւ  
որդւոյն, որ սպանացաւ ժառանգութենէն  
զրկելու, թէ որ մէկ անգամ մըն ալ միայն  
որսի երթար առանց պահպանն իրեն  
ընկեր առնելու: Սակայն անիկայ ինչպէս  
որ ուրիշ անգամներ մտիկ չէր ըներ հօրը  
հրամաններուն ու խրառներուն, այսպէս  
այս հեղ ալ միտքը զրաւ կամքը կա-  
տարելու յարմար առթին:

Շատ ժամանակ չանցաւ՝ առաւտ մը  
որ պահպանն ըստ սովորականին անտա-  
ռին շրջանը կ'ընէր հսկողութեան համար,

հրացան մը պարպուելու ձայնը լսեց. մէկէն վազեց, և տեսաւ որ Պ. Շիլֆ գեցիկ եղջերու մը սպաններ է: Այս անգամ միայն յորդորով չըլմնցուց բանը, և ինչպէս որ սպառնացեր էր՝ մէկէն ի մէկ պալատը գնաց ու իմաց տուաւ:

Ծեր պարոնն այս լուրը լսածին պէս, անապարեց գնաց իշխանին՝ ներումն իշխան դրելու համար իր որդուոյն, իշխանն ըստ անոր.

— « Ուստ օրինաց՝ որդիդ բանտ երթալու պարտաւոր է, և ես իրաւունք ունիմ փաշ կելու զինքը. բայց ի շնորհս քո կը ներեմ իրեն. այս միայն զիտնաս՝ որ եթէ ուրիշ անգամ մըն ալ այս օրէնքին դէմ զործէ, ամենայն խստութեամբ պատիժը կու տամ »:

Պարոնը շնորհակալ եղաւ իշխանին, խօսք տուաւ որդուոյն կողմանէ, և բանը ասանկ լմնցաւ:

Սակայն Պ. Շիլֆ երիտասարդը խորին ոխ պահեց ասոր համար պահապանին դէմ. և թէպէտ խել մը տարիներ անցեր էին այս զիպուածէն ետքը, ինքը, վրէժ ինդութեան փափաքանօք բորբոքած էր:

Արդ այս միջոցին մէջ իշխանը կնքեց իր կեանքը, և բոլոր իր հպատակները ողբացին վրան, որովհետեւ աւելի հայրական կառավարութեամբ՝ քան թէ իշխա-

նաբար վարուած էր միշտ անոնց հետ: իրեն որդին պատանեակ էր հասակաւ, և իրեն տէրութենէն դուրս կը ճանապարհորդէր. անոր համար ինամակալ մը դրուեցաւ վրան, և շատ փոփոխութիւններ եղան երկրին մէջ:

Շիլֆ երիտասարդ պարոնը, որ տէրութեան ամենէն աւելի հարուստ և ազնուական տներուն մէկէն էր, անտառաց վերատեսուչ դրուեցաւ: Խել մը կահկարասեօք ֆէլսէքի դղեակն եկաւ, որուն մէկ մասը իրեն բնակութեանը համար սահմանուած էր. և որովհետեւ աստիճանաւ վեր էր քան զմեր Գէորգը, ամէն կերպով կը նեղէր ու կը տանջէր զանիկայ. մերթ այս բանիս, մերթ այն բանին համար կը յանդիմանէր զանիկայ, և միշտ անիրաւաբար, որովհետեւ ոչ ոք անոր պէս ուշադիր էր իր պարտուցը:

Նոր իշխանն առաւ պետութեան կառավարութիւնն իր ձեռքը, և իր պաշտօնէից մէջ ամենէն աւելի անտառաց խնամատար պաշտօնեայն կը սիրէր. Պ. Շինֆ ալ, որ ճարտարաբան էր և բառող կերպ մը ունէր, ամենայն հնարիւք ջանաց անոր սիրուը շահիլ, որպէս զի կարենայ վնասել խեղճ պահապանին:

Ուստի երբոր տեսաւ. Պ. Շիլֆ որ սիրելի է պաշտօնէին, սկսաւ համարձակ իր չա-

բաւրտութիւնը ցուցընել Գէորգայ դէմ, և  
օր մ'ալ յետ իւել մը անարդար յանդիմա-  
նութիւններու՝ ըսաւ որ ալ բանի մը չէր  
գար և թէ իր զլիտուն ճարն հոգայ, որով-  
հետև որոշած էր այն անտառներուն պահ-  
պանութիւնը այնպիսւոյ մը ձեռքն յանձնե-  
լու, որ իրմէն աւելի աղէկ հոգ կարենար  
տանել:

— « Ահ, պատասխանեց պահապանը,  
ես շատոնցուրնէ ի վեր և մեծաւ սիրով  
թողուցած կ'ըլլայի իմ պաշտօնս, թէ որ  
հանգուցեալ բարեյիշտատակ իշխանը թոյլ  
տուած ըլլար ինծի. բայց ինքը գովելով  
իմ հաւատարմութիւնս, պատուիրեց որ  
գեռ քիչ մը ատենուան համար պահեմ  
զայն, որդիս ինծի յաջորդ խոստանալով:

— Իրաւ կ'ըսես, ըսաւ Պ. Շիլֆ հեզնական  
կերպով մը ժատելով, շատ հետաքրքիր  
եմ իշխանին հրամանագիրը տեսնելու »:

Պահապանը ցուցուց զայն, ըսելով որ  
այն հրամանագրին զօրութեամբը կարգեր  
էր իր որդին:

Պ. Շիլֆ, որ ուզածին պէս կը դարձնէր  
ամէն բան, առաւ հրամանագիրը, կարդաց,  
և ետքը ըսաւ պահապանին.

— » Ասիկայ պարզ խոստամունք մըն  
է ատենօք ունեցած արդիւնքներուդ համար.  
բայց որդիդ ամենելին անյարմար է այս

պաշտօնին, և ես իրմէն շատ աւելի կա-  
րողն ու արժանաւորը կը գտնամ »:

Այս խօսքերը ծերունի պահապանին  
սիրար վիրաւորեցին, որ ի զուր կը ջանար  
ինքզինքը բռնելու և չափէն դուրս չեւ-  
լալու:

— « Ահ, ըսաւ անոր, մի անիրաւիր  
ինծի. զու կը կարծես թէ ես քեզի նա-  
խատինք ըրի այն օրն՝ որ իմ պարտքս  
կատարեցի. մանաւանդ թէ ասիկայ պէտք  
է քեզի արգելք ըլլայ ինծի չարիք չընելու,  
որպէս կը չըսուի թէ...

Ինչ աղաղակեց Շիլֆ կայծակնացայտ  
աչքերով՝ խօսքը բերնէն առնելով, դեռ  
կը յանդզնի՞ս յիշեցընելու ինծի քու աներես  
կոպտութիւնդ: Դու ինծի պէս ազնուա-  
կաններուն յարգութիւն տալու տեղ, կ'եր-  
թաս ողորմելի մուրացիկները կը պա-  
տուես »:

Այս զայրագին խօսքերն ըսելէն ետքը,  
ելաւ գնաց հոնտեղէն: Խեղճ Գէորգը ապ-  
շած ու զարհուրած մնաց. բայց յետոյ  
քիչ մը սիրտ առնելով, դէպի տուն երթալու  
ատենը ինքնիրեն կ'ըսէր.

« Ինչ որ ուզէ ըսէ Պ. Շիլֆ, իմ ան-  
տառներս աղէկ վիճակի մէջ են, և թէպէտ  
լցեալ է չարասրտութեամբ՝ այս կողմանէ  
չկրնար վնաս մը ընել ինծի. իսկ ուրիշ

կողմանէ ամենեին չեմ հոգար, ինչ որ  
կ'ուզէ նէ ըլլայ » :

Տուն որ հասաւ, բան մը չիմացուց  
ընտանեացը, չուզելով առանց հարկի իր  
սիրելեաց սիրտը խոռվել :

Այս զիպուածէն քիչ մը ատեն վերջը,  
երբոր իրիկուն մը պահապանը ըստ իր  
սովորութեանը կոթընած նստեր էր իր  
մէծ աթոռին վրայ՝ օրուան աշխատութիւն-  
ներէն հանգչելու համար, յանկարծակի  
մարդ մը ներս մտաւ, և անտառաց ա-  
տենակալէն խրկուած նամակ մը ձեռքը  
յանձնեց, որուն մէջ կը ծանուցանէր բար-  
ձրագոյն հրամանաւ՝ որ իր հասակին  
տկարութեանը և հետեաբար այն պաշ-  
տօնին ունեցած անկարողութեան համար,  
առ այժմ վալտէնպրունի անտառի պա-  
հապանին յանձնէ իր պաշտօնն ու իր  
անտառները, բանի որ նոր ընտրութիւնը  
դեռ չէր եղած: Եամակին մէջ յիշատա-  
կութիւն մը չկար ծերունոյն երկարամեայ  
ծառայութեանը վարձք մը, կամ որդւոյն  
ուրիշ պաշտօն մը տալու, հապա մասնա-  
ւանդ թէ կը պատուիրէր որ ալ ամենեին  
չերենայ պահապանն այն անտառներուն  
մէջ, չկարենայ հոն հրացան պարպել, և  
ոչ իսկ շրջակայքը մօտենալ հրացանով:

Անկարելի է բացատրել Գէորգայ սոս-

կումը. ձեռքերն անանկ կը դողային, որ  
հազիւ կրնար բռնել նամակը, սիրտն ալ  
սաստիկ խոռվեալ էր. բայց իր ընտանիքը՝  
որը մէկ բանի մը, որը ուրիշ բանի մը  
զբաղած ըլլալով, չիմացան նամակին իրեն  
վրայ ըրած տպաւորութիւնը: Բայց Գէորգ  
գօրացընելով ինքինքը՝ ամենուն առջև  
բարձր ու անխոռվ ձայնիւ կարդաց այն  
նամակը, որ իր դատապարտութեան վճիռն  
էր: Մօրն ու երկու աղջիկներուն գոյնը  
դեղինցաւ սրտերնուն անձկութենէն. Քրիս-  
տիանոս կը մռնչէր բարկութենէն, տեսնելով  
վերատեսչին չարութիւնը, Մարիամ ալ  
քիչ մը ատեն լուռ կենալէն ետքը, ցա-  
ւագին արտասուցներ սկսաւ թափել. և  
անոր արտասուելը տեսնելով իր երկու  
պղտի տղացներն, որ անկիւն մը քաշուած  
կը խաղային, անոնք ալ սկսան լալ, անանկ  
որ սենեկին մէջ ուրիշ բան չէր լսուեր՝  
բայց եթէ ամենուն բերնէն հառաչանք:

Գէորգ միայն, որ իր բնական հանդար-  
տութիւնը նորէն առեր էր, չէր այլայլեր,  
և մէկանոնք քաջալերելով՝ կ'ըսէր անոնց.

— « Սիրեցեալ զաւակներս, յիշեցէք  
որ Աստուած միշտ կը հսկէ... Դուռ, ըն-  
կերս, դաղբեցուր արտասուբդ, և աստուա-  
ծային Նախախնամութեան վրայ վստա-  
հելուդ օրինակ տուր մեր որդւոցը: Մարդիկ

չեն կրնար մեզի չարութիւն կամ նախատինք մը ընել առանց Աստուծոյ ուզելուն. ուրեմն ըսել է որ ինըը զմեզ կը փորձէ, և թէ որ սիրով տանինք՝ մեզի օգտակար կ'ընէ զայն: Անոր համար քաջալերուեցէք և վստահ եղէք Աստուծոյ վրայ, որ մեր հզօր պաշտպանն է, և զմեզ երեսէ չթողուր՝ թէ որ բոլոր աշխարհ ալ թողուցած ըլլար: Ինըը մեր բարերար չայըն է, չկրնար առանց հացի ճգել զմեզ իր արարածները. ապահով ըլլանք ասոր վրայ:

« Ի վերայ այսր ամենայնի, Աստուծած կ'ըսէ՛ թէ օգնէ գու բու անձիդ, որ ես ալ օգնեմ բեզի. անոր համար պէտք է որ ձեռքէս եկածը ընեմ աս վտանգէն խալլսելու համար. վաղը առաւօտ կանուխ իշխանին կ'երթամ, որ իր բարեյիշատակ հօրը պէս բարի ու վեհանձն է: Թեպէտ շատ են իր զբաղանքները, բայց անտաշակոյս եմ որ կը շնորհէ ինծի ունկնդրութիւն, և չեմ կարծեր որ անզթութեամբ ուզենայ անօթութենէ մեռնելու դատապարտել ծերունի մը, որ ամենայն եռանդեամբ և հաւատարմութեամբ քառասուն տարի ծառայած է իր տանը: Քրիստիանոս, գու հետո կու գաս: Այսպիսի վիճակի մէջ ըլլալով՝ կրնանք քանի մը օր հեռանալ հոստեղէն առանց վերատեսուչէն հրաման

ինդրելու, որ արդէն չտար այս առթիս, ոտքով կ'ընենք ճամբորդութիւննիս, որով հետեւ կառքով կամ ձիով երթալը սուզի կը նստի մեզի, և մեզի պէս երկու ողջ առողջ կտրիճներ կարօտութիւն չունին այսպիսի բաներու, միայն հետերնիս հարկաւոր եղած ուտելիքը կ'առնենք ու որսի մախաղներուն մէջ կը դնենք: Բաներդ հոգա, Քրիստիանոս, որպէս զի վաղը առաւօտ կանուխ պատրաստ ըլլաս »:

Երկրորդ օրը արշալուսէն առաջ ծերունին ոտքի վրայ էր. զնաց որդին արթնցնելու ու ըսաւ անոր.

— « Ժամանակն եկաւ շարժելու. ղեռ լուսինը բիչ մը կը փայլի, արդէն մենք ալ խիստ աղէկ զիտենք ճամբան. ելիր որ երթանց »:

Եղիսաբեթ զնաց բերաւ Գէորգայ ոսկիէ շուրջըով կանաչ նշանազգեստը, ու լաթի մը մէջ պլած՝ որպէս զի չփճանայ, մախազին մէջ զրաւ. կատարինէն մէկալ զգեստները բերաւ ու ճամբուն համար հարկաւոր եղած պաշարը. Մարիամն ու Լուիզը նախաճաշիկը պատրաստեցին խուցին մէջ. երկու պատիկները գեռ կը ցնանային:

— « Ե՞րբ կը դառնաս, հարցուց եղիսաբեթ իր էրկանը:

— Ես ալ չեմ զիտեր. բայց կարծեմ

դժուարին է որ ուղի օրէն առաջ կարենամ դառնալ:

— Վաղուցնէ համբելով՝ տասնըհինգ օրէն Ծննդեան խթումն է. նոյն օրը ապա հովապէս հոս կ'ըլլաս, անանկ չէ:

— Երանի թէ այս զիմացի շարթուան մէջ կարող ըլլամ դառնալ...: Աակայն ինչպէս որ ալ երթայ բաներնիս, Ծննդեան սուրբ խթումը տօնախմբելու համար հոս կը գտնուիմ:

— Աստուած հետերնի՞դ ըլլայ և յաջողէ գործքերնիդ, ըսաւ Եղիսաբեթ:

— Դու ալ, ընկերս, բոլոր ընտանեաց հետ աղօթէ Աստուծոյ. և յուսացէք ի նա, որ մեր օգուտը կը մտածէ»:

Գէորգայ ու Քրիստիանոսի ճամբայ ելելուն միջոցը գեռ զիշեր էր, լուսինը կը սկսէր լերանց ետևը պահուրտիլ, և արեւելքը գեռ և ոչ ստուերախառն լուսով նկարուած էր: Ի վերայ այսր ամենայնի երկու ճամբորդները կտրճութեամբ սկսան առաջ երթաւ, թէպէտ դեկտեմբեր ամսուն զիշերային ցուրտը կը նեղէր զիրենք:

Տան մէջ մնացողները կը հոգային զացողներուն, մասնաւորապէս ազնուասիրտ ծերունուոյն համար: Հանդերձ այսու առջի շաբաթը բաւականապէս սրտերնին հանդարտ բոնեցին. իրարու սիրտ կու

տային, և զիրար կը միսիթարէին փոխադարձաբար: Բայց անկէց վերջը ոգերը խիստ գէցցան. մերթ կ'անձըևէր, մերթ ձիւն կու զար առանց ընդհատութեան, և մէրկալից հով մը անտառին ծառերուն մէջէն անցնելով կը սուլէր: Այն ատեն ընտանեաց սիրտը խոռվեցաւ ու չէին կրնար հանդարտիլ:

— «Ահ, կ'ըսէին, Քրիստիանոս առոյգ ու կտրիճ է, և կրնայ նեղութեանց յաղթել. բայց մեր պատուական հայրը ինչպէս այս ճամբաները պիտի ընէ այսպիսի հեղեղներով»: Ստէպ երկու պզտիկները դուռը կը վազէին՝ տեսնելու համար թէ արդեօք պապերնին կու զար: Ասանկ անցուցին տասնըհինգ օր, բայց երթալով տագնապնին կ'աւենար:

Այս օրերուն մէջ՝ վերատեսուչէն խըրկուած որսորդ մը եկաւ տուն, որ անտառաց ատենակալէն նամակ մը բերած էր. Եղիսարեթ թէպէտ չհամարձակեցաւ բանալու զայն, բայց իմացաւ որ բարեգուշակ թուղթ մը չէր, որովհետև մարդը զայն ձեռքը տալու միջոցը՝ ծաղրելով մը ըսեր էր իւրեն.

— «Շատ խելք այս ծերուն ու անմիտ երիտասարդին ըրածն, որ ելեր վազեր են իշխանին՝ իբրև թէ գործողութիւն մը պիտի

տի տեսնեն. բայց վերատեսուչը ստոյգ  
զիտէ որ խաղը խայտառակ պիտի ըլլան » :

Եղիսաբեթի ու աղջրկանցը ձեռքէն ու  
ըիշ բան չէր գար բայց եթէ ամէն օր  
աղաչել զԱստուած որ իրենց ճամբորդնե-  
րը ճախորդութիւններէ խալսէ, իշխանին  
սիրտը շարժէ որ անոնց պաղատանացը  
մտիկ գնէ, և շատառվ ողջ առողջ տուն  
դարձնէ զանոնք : Եւ երկու պղտի տղաք-  
ներն ալ իրենց մօրմէն օրինակ առնելով՝  
քովը կը չոքէին, և անոր նայելով՝ անմեղ  
ձեռքերնին իրարու կը միաւորէին :

... ≈ ≈ ...

## Է

Պ Ա Հ Ա Պ Ա Ն Ի Ն Դ Ա Ր Զ Ը

ԱՅՍՊԻՍԻ սրտի ալէկոծութեանց միջոցը  
Դննդեան խթումն հասաւ, և այնպիսի գէշ  
օդ մըն էր՝ որ սովորականէն շուտ գիշերը  
կոփեց : Երկնից երեսը սև ամպերով ծածւ-  
կուած էր, հիւսիսային քամին անտարին  
ծեր կաղնիները կը դողացընէր, և եղեին  
ծառելը կը շարժէր . նախ ձիւն եկաւ,  
ետքը անանկ առատ անձրի մը սկսաւ գալ,  
որ տան յարկը սաստիկ կը թնդար՝ իրը և  
թէ ջրվէժ մը ժայռէ մը անոր վրայ թա-  
փէր :

— «Ահ, չեն տեսնուիր, ըստ Եղիսա-  
բեթ՝ ինել մը ատեն պատուհանէն նայելէն  
ետքը, յոյս չկայ որ գան . . . : Թէ որ այս-  
պիսի օրով մը չղառնան, անտարակոյս  
դժբաղդութիւն մը հանդիպած է իրենց.  
սիրտս սաստիկ անհանգիստ է, բայց օդն  
ալ անանկ գէշ է՝ որ անկարելի է տունէն  
դուրս ելլել » . . .

Ա՛լ անկէ ետքը ամենուն բերանը կը դ-  
պուեցաւ, վախնալով որ իրենց կասկածնե-  
րով զիրար աւելի կը խռովեն . միայն

Երբեմն երբեմն խորին հառաջանքներ աշնոնց ցաւագին սրտերէն թռչելով՝ լռութիւնը կ'ընդհատէլն:

Քիչ մը ատեն անցնելէն ետքը՝ Եղիսաբեթ նորէն ոտք ելաւ, պատուհանը բացաւ... զլուխը դուրս հանեց... մէյ մ'ալ յանկարծ աղաղակեց.

— «Փա՛ռք Աստուծոյ, երկու հոգի կու գան: Գէորգ, Քրիստիանո՛ս, դո՞ւք էք արդեօք:

— Այո՛, մենք ենք, պատասխանեց սիրելի ու ծանօթ ձայն մը:

— Եկան, եկան, սիրելի աղջկներս, ըստ Եղիսաբեթ ասոնց. ահա հոս են»:

Ամէնքը մէկտեղ վեր ցատքեցին ուրախութեամբ, ու մէկէն դուռը վազեցին:

— «Խեղձեր, ի՞նչ զէշ օդի հանդիպեցաք, ո՞գիտէ ի՞նչ նեղութիւն բաշեր էք, ի՞նչպէս յոգնած պիտի ըլլաք: Գո՞նէ ի՞նչ լուր բերիք մեզի. ի՞նչ ըրիք նայինք բադաքը:

— Յուսամ որ ամեն բան աղէկ կ'երթայ, պատասխանեց Գէորգ. բայց անշուշտ շատ հոգացած պիտի ըլլաք այսչափ ուշանալնուս վրայ: Յանցանքը մերը չէ. ճամբան հիւանդացայ, ուստի հարկ եղաւ որ կանկ առնենք. առողջանալէս ետքն ալ, անձրեն պատճառաւը այնչափ բար-

ձրացեր էին գետերն ու նոյն իսկ պղտի վտակները, որ հարկ եղաւ բանի մը օր սպասենք: Գոհութիւն Աստուծոյ, վերջաւակս մեր տունն ենք»:

Աս ըստ ու խուցը մտաւ. աղջկները գացին զգեստ բերին՝ որ հազածները փոխիէ, որովհետև սաստիկ թրջած էին, յետոյ նորէն իր մեծ աթոռին վրայ նստաւ կրակարանին մօտ: Եղիսաբեթ շիշ մը գինի բերաւ, և երկու ճամբորդներուն ալ լեցընելով՝ կ'ըսէր.

— «Խմեցէք որ զօրանաք. զիչ ատենէն ընթրիքն ալ պատրաստ կ'ըլլայ:

— Շատ աղէկ, ըստ Գէորգ. ետքը չորս կողմը նայելով, ինչ միմիթարութիւն է մարդուս, աւելցուց, իր տանը մէջ զրտնուիլ, իր ցանկալի ամուսնոյն ու սիրեցեալ որդուցն հետ, և անոնց խնամքները վայելել»:

Այս խօսակցութեան միջոցը՝ Քրիստիանսս առանձին իմացուցեր էր իր կնոջն որ ամեններն յոյս չկար, և պաշտօննին ձեռքերնէն ելեր էր, Մարիամն ալ ծածուկ զուրցեր էր զայն իր երկանը բուրերուն, անոնք ալ իրենց մօրը, անանկ որ պահապանը յանկարծ ամենուն զէմքը զունատած տեսաւ ու յուսահատութիւնը ամենուն աչքին վրայ նկարուած:

— «Ա՛ն, ըստ, Քրիստիանոս բանը յայտնուե՞ք. ալ չեմ կրնար ուրեմն ծածակել: Եկէք տեղն ի տեղ պատմեմ ձեզի դիպուածը. բայց կ'աղաջեմ որ սրտերնիդ շատ դող չհանէք: Քրիստոսի ծնած գիշերն ենք, ուստի պէտք է որ այս մեծ մխիթարութիւնը մհոցընել տայ մեզի աշխարհիս պղտի վիշտերը, կամ գոնէ թեժեցընէ անոնց ցաւը:

«Այն օրն որ ճամբայ ելանք հոսկէց՝ գիշերուան դէմ շատ ուշ հասանք գացած տեղերնիս. հանդերձ այսու՝ մէկէն փութացի Պ. Միւլէք ծերունայն երթալու, որ անտառաց ատենակալին խորհրդական է: Անկեղծ մարդ մըն է անիկայ, կ'ըսէի ես ինքիրենս, ատենօք ինձի գլխաւոր եղաւ, և միշտ ինձի պաշտպանութիւն ըրած է: Ուրիշ ճանչցած խորհրդականներս կամ մեռած են, կամ պաշտօնէն ելած են. իրմէ զատ մէկը չկայ՝ որ կարենայ աղէկ խորհուդ մը տալ ինձի, թէպէտ ինքն ալ կէս մը քաշուած է գործողութենէ: Ուստի ամենայն վստահութեամբ գացի Պ. Միւլէքըն տունը, և ինչպէս որ կը կարծէի զինքը՝ անանկ գտայ. ամենայն սիրով և զթով ընդունեցաւ զիս, և դիպուածս լսելէն ետքը՝

— «Քէշ թշնամոյ մը հանդիպեր ես,

ըստ ինձի զլուխը շարժելով, այնպիսւոյ մը՝ որ հոս ալ զօրաւոր կուսակիցներ ունի. զիտեմ որ կ'ուզէ պաշտօնդ երիտասարդէ: մը տալ, որ իրեն տունը ծառայած է, անոր համար ամէն օր որգույդ վրայ ուզած տեղեկութիւնները կը գրէ. և այնչափ բանը առաջ գացած է, որ ճշմարիտն ըսելով՝ վախեմ որ պիտի կարենայ յաջողցընել իր գիտաւորութիւնը, ու զրկել զՔրիստիանոս այն պաշտօնէն, որ ապահովապէս իրեն կ'իյնար:

— Ես բոլորովին յոյս չեմ կտրած, պարոն, պատասխանեցի իրեն, անոր համար կ'ուզեմ մէյ մը իշխանին հետ անձամբ տեսնուիլ:

— Աղէկ կ'ընես, ես ալ հետդ կու գամ. միայն թէ գդբաղդաբար այնպիսի ատեն մը եկար, որ իշխանը արտաքոյ կարգի զրաղած է, և մեծ բան է՝ թէ որ կարենաս հետը խօսիլ: Նոյնպէս պէտք է որ անտառաց գերազոյն վերատեսչին ու խորհրդականներուն հետ ալ տեսնուիս. թէպէտ չեմ յուսար որ աղէկ ընդունելութիւն գտնաս անոնցմէ, որովհետև Պ. Շիլֆ շատ աւրած է անոնց միտքը ձեր վրայօք»:

«Պ. Միւլէքի խորհրդոյն հետենցայ. բայց ամենակին օգուտ մը չեղաւ: Գերազոյն վերատեսուչը պաղութեամբ ընդունեցաւ

զիս, ու շատ քիչ խօսեցաւ հետո: Խորհըրդականներն ալ նոյն կերպով վարուեցան, և որուն որ գացի՝ զամէնն ալ խոժոռադիմ գտայ, ու ծանր խօսքեր լսեցի: Խշխանին հետ ալ չկըցայ տեսնուիլ, որովհետեւ պաշտօնեայն քովն էր, և Պ. Շիլֆ ամենայն խորամանկութիւն բանեցուցեր էր զմեզ երկուքնիս ամբաստանելու իրեն: Փուճ տեղը մանրամասնաբար չպատմեմ հոս իրը, որովհետեւ այնպէս բաներ են՝ որ շատ չէ հասկընար. այսչափ միայն օգուտ եղաւ երթալնէս, որ կը յուանը թէ քննութիւն մը ըլլայ մեր անտառներուն վիճակին վրայ. բայց գէշն այն է՝ որ այնպիսի անձինք են այս բանիս համար ընտրուողները, որոնցմէ աղէկութիւն պէտք չէ յուսանը:

« Բայց ես կը տեսնամ, սիրելի զաւկըներս, որ այս պատմութիւնը կը վշտացընէ զձեզ. ընդ հակառակն այս իրիկունս ամէն քրիստոնեայր պէտք է որ գոհ և ուրախ ըլլան. ուստի ուրիշ ամէն մտածութիւն թողունք ու ֆրկչին ծննդեանը վրայ միայն խորհինք, որպէս զի այս քաղցր զբաղմունքը ցրուէ մեր սրտից տիրութիւնը»:

Գէորգ ան ատեն աչքերը Ալփրետի պատկերին վրայ դարձուց, որ հոն կախուած էր՝ ուր որ էր առաջ հայելին, և

քողով մը ծածկուած, որպէս զի անվաս պահուի:

Քրիստիանոսի երկու որդիքները, Յովանէկին ու Աննիկը, որ շաբաթներէ ի վեր կը սպասէին Ծննդեան խթման օրուանը, առջինին պէս աշխոյժ ու զուարթ դէմքերուու սկսան ցատկուել՝ երբոր տեսան որ պապերնին պատկերին կը նայէր: Յովանէկի աղաչեց մամուն որ շուտով քողը վերցընէ պատկերին վրայէն, և ըստ սովորութեան՝ ճրագնները վառէ, որպէս զի կարենան աւելի աղէկ տեսնել: Աննիկն ալ կը յորդորէր պապէ՝ որ երթայ քնարը բերէ, որպէս զի մամերուն սորվեցուցած երգը երգեն:

— «Ինչո՞ւ չէ, ըստ Գէորգ, երգենք Ծննդեան երգը: Բայց առաջ ըսէ նայիմ ինձի, Եղիսաբեթ, իմ հեռաւորութեանս միջոցը նոր բան մը հանդիպեցան հոս:

— Զէ, միայն երթալէդ քիչ վերջը՝ անտառաց ատենակալէն խրկուած նամակ մը եկաւ:

— Ի՞նչ նամակ կրնայ ըլլայ ասիկայ: Բեր մէյ մը կարդամ»:

Եղիսաբեթ բերաւ ձեռքը տուաւ. Գէորգ բացաւ ու կարդաց, և մէկէն արտաքոյ կարգի տիսրութիւն մը կերպարանքին վրայ երցաւ. յետոյ աչքերն երկինք վերցընեւով ըստւ.

« Քու կամքող ըլլայ, Աստուած իմ, ինչ  
որ կ'ուզես՝ սիրով կ'ընդունինք մենք»:

Ամենուն աչքը իրեն վրայ էր, և կը սպա-  
սէին բերնէն խօսք մը լսել:

— «Ի՞նչ նոր բան կայ, ազնիւ Գէորգս,  
հարցուց Եղիսաբեթ:

— Աս կայ՝ որ պէտք է ելլանք տուներ-  
նէս, զուրցեց պահապանը՝ զրեթէ լալով, ։  
մանաւանդ թէ ինչուան հիմա պէտք էր  
ելած ըլլայինք: Ատենակալը կը պատուիրէ  
այս նամակին մէջ՝ թէ այս տունն, որուն  
մէջ այսչափ տարիէ ի վեր կը բնակինք,  
ինչուան Ծննդեան խթման օրը պարզենք,  
որպէս զի նոր պահապանը տօնին երկրորդ  
օրը կարենայ մէջը մտնալ. և կը սպառնայ  
որ եթէ հրամանին հնազանդելու չըլլանք,  
զինուորներ կը խրկէ որ բռնութեամբ հա-  
նեն զմեզ: Եղիսաբեթ, զաւակներս, վայր-  
կեան մըն ալ պէտք չէ կորսնցընենք. ես  
կը զարմանամ թէ ինչպէս ինչուան հիմա  
չեն եկած, բայց կրնայ ըլլալ թէ քիչ  
ատենէն գան և վոնտեն զմեզ մեր սիրելի  
բնակութենէն:

— Ո՛վ Տէր, զոչեց Մարիամ. ի՞նչ պի-  
տի ընենք այսպիսի մուլթ զիշերով, այս-  
պիսի զարհուրելի փոթորիկով մը. կը լսէ՞ք  
թէ ինչպէս քամին կը մռնչէ անտառին  
մէջ, ինչպէս անձրև կու գայ: Վայ մեզի.

ուր պիտի ապաստանինք քամին ու ան-  
ձրէին»:

Յետոյ աթոռի մը վրայ նստաւ, և իր  
երկու պատի տղաքները զիրկն առած,  
սրտին վրայ կը սխմէր զանոնք, ու կ'աղա-  
ղակէր.

— «Ո՛վ Աստուած իմ, զի՞ւ այս խեղճ  
տղոց վրայ»:

Գէորգ ոտքի վրայ անշարժ կեցեր էր,  
և լոռվթեամբ՝ արտասուալից աչքերով իր  
տղոցը կը նայէր: Եղիսաբեթ կու լար կը  
հառաչէր ու կ'ըսէր.

— «Այսպիսի հասակի մէջ բռնադա-  
տուիլ տուներնէս վարնտուելու բոլոր մեր  
ընտանեաց հետ. այս տունէն, ուր ծնան  
և ապրեցան մեր տղաքները. ան, ծանը է  
ինծի այս մտածութիւնը: Հոս ծնանք, հոս  
կ'ուզենք մեռնիլ»:

Կատարինէ կու լար անձայն, և Լուիզը  
կը գողար գառնուկի մը պէս որ դանակ մը  
տեսնայ աչքին առջեր:

Պահապանը ինքզինքը ժողվեց, ջանաց  
սրտին ալէկոծութիւնը խաղաղելու. յետոյ  
վեհ կերպարանքով մը, որուն զարդն էին  
սպիտակ մազերը, և հանգարտ ձայնով մը  
ըսաւ.

— «Այս, որգեակը իմ, պէտք է որ  
տուներնէս հեռանանք, և չեմ կարծեր թէ

մէկը զտնուի որ կարենայ զամէնքնիս  
մէկտեղ իր ցովն ընդունիլ . ուստի հարկ  
է որ իրարմէ բաժնուինք : Իրացընէ ես  
կը յուսայի որ հանգստութեամբ ձեր քովը  
կրնամ անցընել կենաց վերջին տարինե-  
րը . կը յուսայի զամէնքնիդ ալ իմ մա-  
հուան անկողնոյս բոլորտիքը տեսնալ . բայց  
Աստուած ուրիշ կերպով կարգաւորեր է,  
օրհնեալ ըլլայ իր սուրբ կամքը» : Յետոյ  
իր թոռներուն դառնալով, « Ոիրան կը իւշ-  
խըշայ, զուրցեց, երբոր այս անմեղ տղոց  
վրայ կը մտածեմ... Բայց Աստուած հայր  
է ամենայն որբոց, և կարելի բան չէ որ  
իր զիթութեան աչքերը չհանդիպին ասոնց  
վրայ ալ» :

Նոյն միջոցին յանկարծակի դուռը զար-  
նուեցաւ:

— « Ա՞հ, եկան, ըստաւ Գէորգ, եկան  
վորնտելու զմեզ» :

Քրիստիանոսի աչքերը կրակ կտրեցան,  
վազեց առաւ իր որսի հրացանը, և դառն  
ձայնիւ գոչեց.

— « Թող զան մէյ մը փորձեն իմ ծերու-  
նի ծնողըս հոստեղէն հանելու: Թէ որ մէ-  
կը ձեռք մօտեցընէ կնոջս, որդւոցս, կամ  
քուրերուս, վայ է իրեն, կը տեսնամ սա...»

— Զէ, չէ, Քրիստիանոս, հայրն ընդ-  
հատեց խօսքը իշխանական ձայնիւ, մէկդի

թո՛ղ սպառնալիքները, ևս առաւել զգոյշ  
կեցիր ո և իցէ ընդդիմութիւն կամ բոնու-  
թիւն ընելէն: Թէ որ մտիկ չդնեն մեր  
փաստերուն ու մեր աղաչանացը, հնա-  
զանդիմք ու բաժնուինք մեր բնակարանէն,  
և երթանք ապաստանելու ինչուան առա-  
ւոտ մերձաւոր հիւղի մը մէջ, ուր շատ  
անգամ ապաւիներ եմ անձրեի ու մրրկի  
ատեն: Ո՛ զիտէ թէ ասիկայ փորձ մը չէ  
աստուածային Նախախնամութեան կող-  
մանէ՝ տեսնելու համար թէ արդեօք ար-  
ժանաւո՛ր ենք նորանոր բարերարութեանց» :

## Ը

ԱՆ ԱԿՆ ԿԱԼ ԱՅՏԵԼՈՒԹԻՒՆ ՄԷ

Թիմիրլ նորէն զարնուեցաւ՝ առաջինէն  
աւելի ուժով։

— «Քրիստիանոս, ըսաւ Գէորգ, դու<sup>շ</sup>  
գնա բաց դուռը. բայց սանձէ զբեզ, կ'ա-  
զաչեմ»...

Մինչդեռ մէկալնոնք Գէորգայ հետ գէպ  
ի դուռը կը մօտենային, Քրիստիանոս բա-  
ցաւ զայն. ինչպէս զարմացան երբոր զի-  
նուորներու տեղ զբան զիմաց բարձրահա-  
սակ ու վայելչադէմ անծանօթ երիտասարդ  
մը տեսան, որ մուշտակով պատած մեծ  
գլխարկ մը դրած էր գլուխը, և մութ կա-  
նաչ գունով չուխայէ լողիկ մը առած էր  
վրան։

— «Անտարակոյս նոր պահապանն է»  
ըսին իրարու մէջ, և ոմանք տեղերնէն չը-  
շարժեցան։ Օտարականն այլայլեցաւ ա-  
նոնց ուռած աչքերն և տիրագին դէմքերը  
տեսնելով. հանեց զլխարկը, և քիչ մը ա-  
տեն լուռ կենալէն ետքը,

— Ի՞նչ, ըսաւ վերջապէս. դեռ չէ՞ք  
ճանչնար զիս։

— Ո՞չ, Ալփրետն է, աղաղակեց լուփիզ։  
— Ալփրետ, ըսաւ կատարինէ. իրան-  
դ'ըսես։

— Տիրութիւնն աչքերնիդ տկարացու-  
ցեր է, աղջկիներս, ըսաւ մայրը. այս  
պարոնը շատ աւելի բարձր ու մարմնեղ է  
քան զմեր որդին։

— Զէ, մեր եղբայրն է, ըսաւ Քրիս-  
տիանոս առաջ երթալով. սիրոս կը վկայէ  
որ ինքն է։ Ի՞նչպէս եկար հոս, եղբայր  
իմ, մենք դեռ զբեզ Հոռմ կը կարծէինք,  
մեզմէ շատ հեռու»...

Գէորգ կամաց կամաց կը մօտենար և  
աչքերը կը շփէ՛ աղէկ տեսնելու համար  
թէ իրան էր արդեօք լսածը. երբոր ճանչցաւ  
զանիկայ, հայրական թերը բացաւ, և Ալ-  
փրետ ալ վազեց զիրկն ինկաւ... երկայն  
ժամանակ զիրկելնիման մնացին՝ առանց  
ուրիշ խօսք զուրցելու՝ բայց եթէ «Հայր  
իմ... Որդեակ իմ Ալփրետ»։

Երբոր բաժնուեցան իրարմէ, Ալփրետ  
զրկուեցաւ մօրը, եղբօրն ու քուրերուն  
հետ, և քաղաքավարութեամբ ու սիրով  
բարև առւաւ Քրիստիանոսի ամուսնոյն ու  
անոր որգուցը, թէպէտ այս առաջին ան-  
գամ կը տեսնար զանոնք։

Անկարելի է ստորագրելն ընտանեաց ու-  
նեցած ուրախութիւնը. չէին կրնար հան-

դարտ կենալ, մէյ մը Ալփրետի քով կը  
մօտենային, մէյ մը իրարու կը գովէին  
անոր վայելուչ կերպն ու ազնուական  
գծագրութիւնը: Որչափ որ քիչ մը առաջ  
մէծ էր տրտութիւննին, այնչափ աւելի  
հիմա մէծ էր միսիթարութիւննին. այսպիսի  
վայրկեաններու՝ տիրութիւնը կը թողու  
կը փախչի, ինչպէս զիշերուան մթութիւնը  
արեխն կը հալածուի:

Քիչ մը ժամանակ անցնելէն վերջը,  
Եղիսաբէթ Ալփրետի ձեռքէն բռնելով՝

— «Սիրելի որդիս, ըստ, շատ գէշ վի-  
ճակի մէջ կը տեսնաս զմեզ, և քու գա-  
լուստը միայն կրցաւ մեր արցունքները  
ցամքեցնել: Հիմա պատմեմ քեզի մեր  
թշուառութիւններն որ տեսնաս :

— Ամէն բան զիտեմ, պատասխանեց  
Ալփրետ. — այս խօսքին ամէնքը զարմա-  
ցան: — Ամէն բան զիտեմ, սիրելի ծնողը  
իմ, և ապահով եղէք որ բաներնիդ աղէկ  
պիտի երթայ: Ես հիմա արքունիքէն կու  
գամ, ուր իշխանը յանձնեց ինծի իր կող-  
մանէ սիրով բարեելու զքեզ, հայր իմ:

— Իշխաննը զիս կը բարեւէ, զոչեց  
գէորգ, իրաւցընէ անունս տուամ: Ուրեմն  
դու իշխանը կը ճանչնամ: Զեմ հասկընար  
թէ ինչպէս կ'ըլլայ ասիկայ, և վախեմ  
թէ երազ է տեսածու:

— Ի՞նչ երազ. անտարակուսելի ճշմար-  
տութիւն է: Նստեցէք տեղերնիդ, ես հի-  
մա տեղն ի տեղը կը պատմեմ ճեզի ինչ  
որ հանդիպեցաւ»:

Յետոյ հանեց վրայէն լոգիկը, երկու  
աթոռ առջև քաշեց, մէկը մօրն ու միւսն  
ալ իրեն համար. հայրը հանգչեցաւ իր  
աթոռին վրայ. իսկ մէկալնոնց ոտքի վրայ  
կեցած՝ սիրալիք աչքով Ալփրետի վրայ  
կը նայէին:

— «Մեր հիմակուան բարեշնորհ իշխա-  
նը, ըստ Ալփրետ, ինչպէս որ զիտէք՝  
հօրը մահուցնէն քիչ մը ատեն վերջն ալ  
դեռ խոալիոյ մէջ ճանապարհորդութիւնը  
շարունակեց. իր Հոռմ եղած ժամանակը՝  
քանի մը երիտասարդ նկարիչներու պատ-  
կերներ ծախուելու հանուեցան: Ուզեց  
տեսնալ զանոնց, և այն բազմաթիւ նկար-  
ներուն մէջ՝ ամէնէն աւելի մէկուն հաւ-  
նեցաւ. հարցուց անոր հեղինակին անունը,  
և ըսուեցաւ իրեն որ իր իշխանութեան  
երկրէն երիտասարդ մըն էր՝ Ալփրետ Քրօ-  
նէր անուամբ: Կանչել տուաւ զիս, և  
նկարս գովելէն ետքը՝ հարցուց թէ ի՞նչ  
զին կ'ուզեմ. բայց իմ ուզածէս շատ  
աւելի ստակ վճարեց ինծի: Յետոյ իմա-  
ցուց ինծի որ կ'ուզէր Հոռմայ հոչակաւոր  
նկարները տեսնել, և թէ զիտուն առաջ-

Նորդի մը կարօտ ըլլալով՝ կը փափաքէր  
որ ես ընկերութիւն ընէի հետը. այս պատ-  
ճառաւ զիս իր կառքին մէջ սկսաւ առնել  
ու քովը նստեցընել, և շատ անգամ ալ  
իրեն սեղանակից ըրաւ զիս: Ոյն օրէրը  
խել մը ընտիր պատկերներ աճուրդի հան-  
ուեցան. իշխանն ուզենալով զնել անոնցմէ  
մէկ քանին, զիս մէկտեղ տարաւ, և սիրած  
պատկերներուն վրայ խորհուրդ հարցընե-  
լով ինծի՝ անանկ կը զնէր: Քանի մը օրէն  
ետքը ուրիշ ասանկ աճուրդ մըն ալ պիտի  
ըլլար. բայց իշխանն որովհետև ալ պիտի  
ելլար Հռոմէն ու իր երկիրը պիտի գար  
իշխանութիւնը ձեռքն առնելու համար,  
յանձնեց ինծի որ հաւանած պատկերներս  
զնեմ և աղէկ վիճակի մէջ իր ձեռքն  
հասցընեմ: Եշանակեց նաև թէ ինչուան  
ինչ աստիճանի զին կ'ուզէր տալ, և հար-  
կաւոր եղած ստակն ապսպլեց որ տան  
ինծի: Ես ամենայն ջանք ըրի որ այսպիսի  
պատուաւոր յանձնարարութիւն մը ձեռքէս  
եկածին չափ աղէկ կատարեմ. և բարե-  
քաղաքար շատ աւելի նուազ զնով կրցայ  
զնել պատկերները:

« Ես նոյն միջոցին արդէն ուսմունքս  
Ալմէնցուցեր էի, և տեսեր էի ալ խտալիոյ  
այն ամէն նկարները, որոնք կրնային իմ  
յառաջադիմութեանս օգտակար ըլլալ. և

իմ սիրեցեալ ազգականներս տեսնելու փա-  
փաքն ու կարօտութիւնն ալ զօրացած ըլ-  
լալով վրաս, միտքս զըի պատկերներուն  
հետ ճամբայ ելլելու:

« Պատրաստ նաւ մը գտայ որ մէկէն  
ճամբայ պիտի ելլէր. և անոր մէջ մտնա-  
լով՝ յաջողութեամբ հասայ մեր տէրու-  
թեան նաւահանգիստ մը: Հոն կառք մը  
վարձեցի՝ պատկերներուն սնտուկները մէջը  
դնելու համար. և որպէս զի ճամբան ճա-  
խորդութիւն կամ վսաս մը չհանդիպի ա-  
նոնց, ինչուան իշխանին արքունիքը մէկտեղ  
գացի: Կերակրէն նոր կ'ելլար իշխանը՝  
երբոր արքունիք հասայ, և մէկէն ընդունե-  
ցաւ զիս:

— « Բարի եկար, ըսաւ ինծի քաղցր  
կերպով մը: Ի՞նչ բերիր ինծի իտալիայէն:

— Զեր Մեծութեանն ուզած նկարները:

— Քանի՞ հատ:

— Ամէնն ալ:  
— Ամէնը. ո՛հ, շատ աղէկ, շատ գոհ  
եմ», ըսաւ և հրաման տուաւ որ մէկէն  
բանան սնտուկները:

« Ես ալ օգնեցի պատկերները հանելու,  
որոնք բաղդէս ամեննեին չէին վկասուած:  
իշխանը հաւանցաւ և զովեց ընտրութիւնս:  
Երբոր գացած ստակն մուրհակները ցու-  
ցուցի, վեր ի վերոյ մը նայեցաւ ու ըսաւ»

— «Կարծեմ թէ իմ չափ դրած ստաշիս չհասնիր ծախըք»:

— Որո՞ւն կը հրամայէք որ մնացորդն յանձնեմ, ըսի:

— Եւ ոչ իսկ խօսէ ասոր վրայ, պատասխանեց ծիծաղելով. մանաւանդ թէ ընդունէ շնորհակալութիւններս ըրած ծառայութեանդ համար: Բայց անտարակոյս յոգնած ես ճամբորդութենէդ ու հանգըստեան կը կարօտիս »: և հրամայեց որ պաշտին մէջ սենեակ մը տրուի ինձի:

«Երբոր իրիկունը խուցիս մէջ նստեր կը մտածէի թէ քիչ ատենէն պիտի կարենամ իմ հայրենական տունս դառնալ, Պ. Միւլէր խորհրդականն ինձի այցելութեան եկաւ: Իշխանէն զատ՝ միայն զինքը կը ճանչնայի արքունեաց մէջ. և միտքս ալ եկաւ, հայր իմ, որ ատենօք քեզի վերատեսուչ եղաւ, և միշտ յարգութեամբ ու սիրով կը վարուէր հետդ: Պ. Միւլէր իմացուց ինձի թէ շատ զարմացեր էր իմ արքունիք զալուս լրոյն վրայ, պատճառն հարցուց. ես այն ատեն ծայրէ ի ծայր պատմեցի իրեն:

— «Աղէկ ատենին հասար», զուրցեց ինձի. և նկարագրեց ձեր դժբաղութիւններն ու վերատեսչին թշնամութիւնը, և ձեր հոն երթալն իմ հասնելէս քանի մը

օր առաջ ու առանց յոյսի ետ գառնալնիդ: Ուզեցի մէկէն իշխանին երթալ. բայց խորհրդականն ըսաւ որ շատ ուշ է. «Աւելի լաւ է որ վաղը առտուան համար ունեկնդրութիւն մը խնդրես, աւելցուց. ես ալ հետդ կու գամ, և տարակոյս չունիմ որ խօսքերդ չեն արհամարհուիր »:

«Երկրորդ օրը առաւօտանց կանուխ եկաւ ինձի Պ. Միւլէր, և մէկէն իշխանին գացինք: Ես մէկէն ձեր վրայ սկսայ խօսիլ. և սէրն ու երախտազիտութիւնը եռանդ տալով ձայնիս, պատմեցի ինչ կերպով ձեր տունը հասնիլս, գոտած հիւրընկալութիւնս, վերջապէս՝ ամէն բան մանրամասնաբար: Խօսքը Պ. Շիլֆի վրայ որ եկաւ, հասկըցուցի իշխանին անոր ատելութեան և վրէժինդրութեան պատճառը, և թէ ինչպէս բանտուած կ'ըլլար օրինաց դէմ գործելուն համար, թէ որ բարեյիշատակ իշխանը ներած չըլլար նէ յանցանքը:

— «Մի մոռնար ըսելու, զուրցեց խորհրդականը, որ Պ. Շիլֆ դեռ ան ատեն պատանի էր. ասով քիչ մը անմեղաղիր կըրնայ ըլլալ:

— Առաջ տար խօսքդ», ըսաւ ինձի իշխաննը:

«Ան ատեն հօրս ժամանակաւ ինձի զըրած մէկ նամակը ցուցուցի իրեն, որոն

մէջ մասնաւորապէս ժառանգ իշխանին վը-  
րայ կը խօսէր ու ամենայն երջանկութիւն  
կը մաղթէր անոր: Այն կտորը կարդալէն  
ետքը, վեհութեամբ մը խնդրեց ամբողջ  
նամակը կարդալու:

— « Կը յիշեմ որ, ըսաւ յետոյ նամակը  
ձեռքս տալով, իտալիոյ մէջ ատենօց իր  
վրայօք խօսեցար դու ինծի հետ. այն  
մարդն որ այս կերպով կը զրէ, և այսպիսի  
տղայ մը մեծցուցեր է, անանկ չկրնար  
ըլլալ՝ ինչպէս որ նկարագրեցին ինծի:

— Անշուշտ Զեր Մեծութիւնը, զուրցե-  
ցի, կը պատժէ վերատեսուչը, և հօրո  
պաշտօնը Քրիստիանոս եղօրս կը չնորհէ»:  
« Խորհրդականը ծուռ աչքով մը վրաս  
նայեցաւ, ու ըսաւ.

— « Կը վայլէ ասանկ խօսիլ Իշխանիս  
Մեծութեանն առջն»:

« Ակզրան քիչ մը վախցայ. բայց իշխա-  
նը ժամելով մը խրախուսեց զիս, և վրայ  
բերաւ.

— « Ասիկայ երկու ոտքի վրայ ընելու  
քան չէ, ինչպէս որ դու կ'ըսես. պէտք է  
որ առաջ աղէկ մը քննեմ ամէն քան և զե-  
րագոյն վերատեսուչէն տեղեկութիւն առ-  
նեմ»:

« Յետոյ Պ. Միւլէրի հետ պատուհանի  
մը քով առանձնացաւ, և քանի մը վայրկե-

նէն խորհրդականը զբաղարանի մը առջեւ  
նստելով՝ սկսաւ գրել. այս բանս ինծի քիչ  
մը տարակոյս որ տուաւ ու տիսրութիւն մը  
երեցաւ դէմքիս վրայ, իշխանը սիրտ տալով  
ինծի ըսաւ.

— « Ուրախ կեցիր, բաներնիդ յաջող  
կ'երթայ»: Ետքը նկարչութեան վրայ դար-  
ձնելով խօսքը, աւելցուց. — « Բարեյիշա-  
տակ հայրս ինծի գեղեցիկ թանգարան մը  
թողուց. բայց անոր մէջի եղած պատկեր-  
ներուն շատը նորոգութեան կարօտ են, և  
քեզի կ'ուզեմ յանձնել այս պաշտօնը»:

— Ասիկայ ինծի մեծ պատիւ է, Տէր  
իմ. միայն կը փափաքիմ Ծննդեան տօնէն  
վերջն սկսիլ այս աշխատութիւնը, որովհե-  
տեւ առաջին անգամ Ծննդեան խթման օրը  
տեսած ըլլալով ծնողքս, հիմա ալ նոյն օրը  
կ'ուզեմ իրենց տեսութեամբը մխիթարուիլ,  
մանաւանդ որ զժրաղզութեան մէջ են և  
ես զիրենք կրնամ ուրախացընել:

— Աստուած հեռի ընէ որ այսպիսի սըր-  
բազան փափաքանացդ ուզենամ դէմ կե-  
նալ»:

« Այս միջոցիս խորհրդականը լմընցուց  
գրելիքն ու իշխանին ձեռքն յանձնեց թուղ-  
թը, որ ստորագրեց զայն, և վերջը ինծի  
դառնալով զուրցեց.

— « Բարե ըրէ ծնողացդ, և ըսէ հօրդ  
որ ամենեին չվախնայ»:

« Խոնարհական յարգանօց շնորհակաւթիւն մատուցանելէն ետքը, խորհրդականին հետ դուրս ելայ:

— « Կը զարմանամ, կ'ըսէր ինձի ճամբան Պ. Միւլէր, ինչպիսի՛ համարձակութեամը կը խօսէիր իշխանին հետ. ես նշան կ'ընէի քեզի, բայց ամենևին ուշադրութիւն չէիր ըներ: Խնչ և իցէ՝ ծնողաց սէրդ անպարտ կ'ընէ զքեզ, և շիտակն ըսելով՝ ուղիղ ճամբան միշտ ամենէն կարձն է»:

« Երբոր շատ աղաչեցի որ չծածկէ ինձմէ թէ ինչ ըսեր էր իրեն իշխանն ու ինչ գրել տուեր էր, յանձն առաւ խնդիրքս կատարելու:

— « Քիչ մնաց որ անիրաւութիւն մը պիտի ընել տային ինձի, ըսեր էր իրեն, և կրունվալտը պաշտօնէն հանելու հրովարտակն ալ պատրաստեր էին, կարծելով թէ ես առանց քննութեան ուզածնին կը կատարեմ. բայց զեռ անունս չեմ ստորագրած տակը, որովհետև զեռ քիչ մը ատեն կ'ուզէի մտածել վրան: Հիմայ շատ գոհ եմ ուշացուցած ըլլալուս վրայ, և կ'ուզեմ ինչպէս որ պէտք է նէ քննել այս գործողութիւնս»:

« Խոկ գրուածքը իշխանին կողմանէ հրամանագիր՝ մըն էր առ վերատեսուչն անտառաց Պ. Շիլֆ, որուն մէջ կ'իմացընէր

թէ մէծ տհաճութեամբ լսեր էր կրունվալտ պահապանին դէմ ըրած թշնամութիւնները, և կը պատուիրէր ամենայն խստիւ որ ինչուան նոր հրաման մը գայ՝ զգոյշ կենայ ու և իցէ պզտի կերպով մըն ալ նեղութիւն տալու պահապանին և անոր որգույն:

« Մէկէն թղթատարի մը ձեռքով խըրկուեցաւ հրամանագիրը:

— « Քայրկեան մըն ալ չուշանայ հոսայս թուղթը, զուրցեր էր իշխանը, որովհետև այն ազնիւ անձին սիրտը շուտով կ'ուզեմ հանդարտեցընել»:

— « Կը տեսնես որ, շարունակեց խորհրդականը, բաղդին երեսը կը սկսի ծիծաղիլ ձեզի: Տուն որ երթաս, իմ կողմանէս բարեկ ծնողըդ և ըսէ անոնց՝ թէ ես համոզուած եմ որ պահապանի պաշտօնը Քրիստիանոսի կ'անցնի անվրէպ»:

Այս պատմութեան ընթացքին մէջ՝ ձերունի պահապանն ու բոլոր ընտանիքը բանի մը անզամ խնդութեան արցունքներ թափեր էին աչքերնէն: Երբոր Ալփրետ խօսքը լմբնցուց, հայրը ոտքի վրայ ելաւ ու նորէն ջերմ սիրով զըկուեցաւ հետը. ետքը զնաց պատկերը բացաւ, և աչքերը դէպ ի երկինք վերցընելով,

— « Խառնենք մեր ձայներն ալ հրեշտակաց ձայներուն հետ, ըսաւ, և անոնց հետ

միատեղ երգենք. Փա՛ռք ի բարձուն Աս-  
տուծոյ, և յերիշիր խաղաղութիւն, ի մար-  
դիկ համուրիւն:

## թ-

ԾՆՆ ԴԵԱՆ ԾԱՌ ՈՒԸ

ՊԱՀԱՊԱՆԻՆ ընտանեաց սիրալ անանկ  
խաղաղեցաւ Ալփրետի տուած աւետիսէն,  
ինչպէս ովկիանոսի լոյժ երեսը լեռնանը՝  
ման ալիքներով խոսվելէն ետքը՝ բիւրեղի  
պէս կը փայլի ու կը մոռնայ իր անհան-  
դարս բնութիւնը:

— « Ճեսէք ուրեմն, զաւկըներս, կ'ըսէր  
Գէորգ, թէ ինչպէս պէտք չէ ամենալին  
յուսահատիւ. ահա օրինակն առջևնիս է,  
այն ատենն որ ալ դժբաղդութեան ան-  
դունդին մէջ գահավիժած կը կարծէինք  
զմեզ, երջանկութիւնը մեզի մօտ է եղեր » :

Բայց Ալփրետի սիրալ շատ վշտացաւ  
տեսնելով իր ծնողաց գէմքին խորշոմու-  
թիւնն ու ծերութեան նշմարանքները. զո-  
րոնք ժամանակը տպաւորեր էր անոնց  
վրայ, և հազիւ կրցաւ արցունքը բռնել:

Ընդհակառակն եղօրն ու քութերուն տե-  
սութիւնն իր սիրալ բացաւ, որովհետեւ  
երիտասարդութեան շնորհօքն ու առուգու-  
թեամբը զարդարուած զտաւ զանոնք : Յետոյ  
Քրիստիանոսի տղաքները քովը կանչեց՝  
ու զիրկն առած զանոնք՝ կ'ըսէր.

— « Ինչպէս ժամանակը կ'անցնի, հա-  
զիւ տասնըութ տարի կայ որ Քրիստիանոս,  
Կատարինէն ու ես առոնց պէս տղաքներ  
էինք. Լուկասը դեռ մանկիկ էր. և հրմա-  
ասոնք մեր տեղն անցեր են » : Աս կ'ըսէր  
ու ժպտելով երեսնին կը նայէր :

— « Ըսէք լինի նայիմ, հարցուց ետքը  
անոնց, Ծննդեան ընծանիդ առի՞ր այս  
տարի ալ:

— Զէ, չէ, պատասխանեց Յովանեփիկը:  
վերատեսուչը մեր ընծաներէն զրկեց զմեզ :

— Աղէկ հասար դու, ըսաւ Աննիկը.  
բան մը չբերի՞ր մեզի համար :

— Ապահով եղէք որ ես զձեզ չմոռ-  
ցայ բայց պէտք է համբերէք ինչուան որ  
կառցա զայ, որոն մէջ զրեր եմ ամէն բան :

— Զըսէս հանդէս ընենք անանկ է  
է », պոռացին, ու սկսան ցատքոտել,  
խնտալ ու խաղալ :

Քիչ ետքը ամէնքը մէկտեղ սեղան նստան.  
բայց աւելի կը խօսէին՝ քան թէ կ'ուտէին:  
Տղաքն ընթրիքէն ետքը՝ անկողին գացին.

իսկ մէկալնոնք դեռ երկայն ատեն զուար-  
ճացան խօսակցութեամբ:

— « Վաղը կ'ուզեմ այս անմեղ տղոց  
մեծ ուրախութիւն մը պատճառել, ըստ  
Ալփրետ. ինչպէս որ սովորութիւն է Գեր-  
մանիոյ մէջ՝ Ծննդեան ծառը պատրաստենք  
անոնց համար: Քրիստիանոս, որդուցդ  
սիրոյն համար՝ զնա կ'աղաչեմ հիմակուընէ  
պղտի եղեին ծառ մը կտրէ. մրրիկն ար-  
դէն դաղրած է, և դու մութէն չես վախ-  
նար: Ես հետո բերած եմ ծառը զարդարելու  
համար հարկաւոր եղած բաները. բայց  
որովհետեւ ձիերը սաստիկ յոգնած էին,  
հարկ եղաւ որ լշէնդալ թողում զանոնք  
կառցին ու կառավարին հետ մէկտեղ, և  
ես գրեթէ վազելով եկայ լերանց ճամրէն.  
կ'ուզէի թևեր ունենալ որ թռչիմ ու աւելի  
շուտով հասնիմ: Վաղը առաւօտ կանուխ-  
կեկ. կառը հոս կ'ըլլայ, որով ժամանակին  
ամէն բան կրնայ պատրաստ ըլլալ »:

Քրիստիանոս հաստ կօշիկներ հագաւ,  
և կացինը կռնակն առած՝ ան մթուն ան-  
տառը զնաց նոր ծառ մը կտրելու:

Երկրորդ օրը մինչդեռ տղաքը կը պառ-  
կէին, ամէնը ոտքի վրայ էին, ու Ծնն-  
դեան ծառը կը պատրաստէին, զոր երկու  
պատուհաններուն մէջ տեղը զետեղեցին:  
Երբոր կառը հասաւ և մէջի բեռները

հանեցին, Ալփրետ մեծ տուփի մը բացաւ,  
որուն մէջ ամէն տեսակ տղայոց հաճոյական  
բաներ կային, և ծառին ճիւղերէն կախեց  
զանոնք, ինչպէս նաև իտալիայէն բերած  
աղուոր պտուղբը: Նայիս հոս տեսակ տեսակ  
անուշեղէններ կախուած էին, հոն ծաղկէ  
պսակներով ու վարդագոյն ժապաւէններով  
զարդարուած պղտի կողովներ, որոնք մ'  
էին շաքարեղէններով. և պղտի հայլիներ  
աւ դրուած էին ծառին վրայ անանկ զիբ-  
րով, որ ընծաներուն թիւը կը շատցը-  
նէին: Ալփրետ անձամբ կ'ընէր այս ամէն՝  
բան, և աւելի զեղեցկացնելու համար՝  
խել մը պղտի մոմեր դրաւ ծառին վրայ,  
բայց անանկ ճարտարութեամբ, որ աղէկ  
կը լուսաւորէին ճիւղերը՝ առանց այլելու  
զանոնք: Երբոր ամէն բան կարգի դրուե-  
ցաւ, կատարինէն ու լուիզը զացին պըզ-  
տիկները արթնցուցին:

Ծննդեան ընծայի ձայնն որ առին  
անոնք, մէկէն քուներնին փախաւ ու ան-  
կողնէն վեր ցատքեցին: Երբոր խուցին  
դոնէն ներս պիտի մոնէին, ճրագներուն  
լոյմը, ծառին կանաչութիւնն ու անոր  
ճիւղերէն կախուած տեսակ բանե-  
րուն զեղեցկութիւնը աչուրնին առաւ, և  
անշարժ կեցան սեմոց վրայ՝ ապշութէնէ  
խօսք մը չկարենալով զուրցել. կը տա-

ըակուսէին ալ թէ երած կը տեսնեն արդեօք, չէ նէ արթուն են: Ծնողընին ալ անոնց ապշութեանը վրայ զուարճացած՝ կը նայէին թէ ինչ պիտի ընեն վերջը:

— « Աս ինչ աղուոր, աս ինչ սիրուն բան, աղաղակեցին հուսկ ուրեմն տղաքները:

— « Զէ, չէ, կ'ըսէր Յովսեփիկը, ասանկ աղուոր գերազանց պտուղներով ծառ մը չգտնուիր մեր անտառին մէջ, մանաւանդ ձմեռ ատեն:

— Թերևս մանուկն Յիսուս արքայութենէն մեզի ընծայ խրկեր է զայն», պատասխան տուալ Աննիկը:

Բոլոր ընտանիքը շնորհակալ եղան ան ատեն Ալփրետի՝ տղոց բերած ընծաներուն համար, պղտիկներն ալ ձեռքը պազնելով՝ իրենց սիրելի հօրեղբայրը կը կոչէին զանիկայ:

— « Ուրախ եմ, ըսաւ Ալփրետ ասոնց, որ այս խաղալիկներուն ու ընծաներուն հաւնեցաք: Թէ որ միշտ ազնիւ ու հնազանդ ըլլար, դեռ ուրիշ անգամներ ալ զուրկ չէք մնար ասոնցմէ: Յետոյ ընտանեցը դառնալով՝ « Կ'աղաչեմ որ զուր ալ հաճիք մէյմէկ պղտի յիշատակներ ընդունելու » զուրցեց ու բացաւ արկդն որ սենելին մէկ անկիւնը դրուած էր:

— « Այս այն արկդն է, որ մէկ օր մը ճամբորդութեանս ամէն հարկաւոր եղած բաներովը լեցուցիք. անոր համար կարծեմ վայելչութիւնը այն է՝ որ պարապ չըդպրծնեմ ձեզի »:

Հանեց մէջէն աղուոր մուշտակ մը ու մետաքսեայ զգեստ մը, ու իր մօրը տալով՝ ըսաւ թէ ծնողասէր որդւոյ մը պարտքն էր ձմեռուան ցրտէն պահպանելն իր մայրը:

— « Ո՛հ, սիրեցեալ որդեակ իմ, պատասխանեց Եղիսարեթ սիրաը ելած, քու իմ վրաս մտածելդ՝ քան ամէն ընծայ յարգի է ինծի համար »:

Քրիստիանոսի ընկերոջն ու իր քուրերուն Ալփրետ ընծայ ըրաւ ազնիւ կերպասէ կանչազգոյն զգեստներ, Միլանու մետաքսեայ թաշկինակներ, և զանազան չքնաղ զարդարանքներ գլխու համար. Քրիստիանոսի ալ վայելչալէն հրացան մը տուաւ երկու բերնով, որուն ծնօտն ընկուզէ էր արծաթով պատած: Ետքը հօրը մօշենալով.

— « Դու անկէ վերջը, սիրելի հայր իմ, ըսաւ, ոչ որսի պիտի երթաս, և ոչ ալ անտառին մէջ պիտի աշխատիս. այս հասակիդ պէտք է հանգիստ առնես ու զօրացուցիչ բաներու կարօտ քս, անոր համար սնտուկ մը լեցուն Հոենոսի զինի

բերի քեզի, գաւաթ՝ մ'ալ հետը՝ որով  
խմես զանիկայ »։ Այս ըսելով՝ ճարտա-  
րագործ արծըթէ գաւաթ մը դուրս հանեց,  
որուն ներսի կողմը ոսկեզօծ էր, իսկ զրաի  
կողմը կաղնւոյ տերեներէ ձևացուցած պսակ  
մը կար, որուն մէջ հետեւալ խօսքերը  
քանդակուած էին.

Իր սիրելի հօրը գեռդաշ կրունշարտ՝  
երախտագետ որդիկ Արիրետ Քրօներ կ'ըն-  
ծայէ այս բաժակը 1820 տարոյն Ծննդեան  
օրը, ի յիշատակ 1802 տարոյն Ծննդեան  
խրմակը։

Երբոր Գէորգ ընծայն ընդունելու ատենը  
բերանը կ'ուզէր շարժել, Ալփրետ Վրայ  
բերաւ.

— « Հայր իմ, որւ ինծի համար մեծ  
գումար մը դրամոյ գործածեցիր, և ա-  
մենին արդարութիւն չէ որ ես անկէց  
զրկեմ քու որդիքներդ, առ այժմ ընդունէ  
այս փոքրիկ հատուցմունքը »՝ և ձեռքը  
ոսկիէ դրամներու գալար մը դրաւ:

Ծերունին արտաքոյ կարգի զարմացած  
այսպիսի առաքինական յօժարամտութեան  
մը վրայ, չէր ուզեր ընդունիլ զայն, բայց  
Ալփրետ կը բռնադատէր՝ ըսելով թէ անի-  
կայ ընծայ չէր. և թէ ինքը իշխանէն առա-  
տապէս վարձատրուած ըլլալով, կը ցան-  
կար ամենայն եռանդեամբ փոքրիկ մաս մը

հատուցաննլ հօրը իր այն պարտքէն, զոր  
ոչ երբէց ամբողջ պիտի կարենար վճարել,  
և ուրիշ այնչափ պատճառներ ալ բերաւ,  
որ պահապանը չկրցաւ մերժել անոր  
ինդիրը:

— « Ա՛ն, ցանկալի Ալփրետ, ըսաւ  
Եղիսաբեթ՝ ամենուն զգացմանցը թարգման  
ըլլալով, ո՞վ կընար մոտածել այն Ծննդեան  
խթման իրիկունը՝ յորում առաջին անգամ  
մեր այս աղքատին տունն եկար՝ թէ ատե-  
նօք այսպիսի գեղեցիկ ու գուարթ Ծննդեան  
օր մը պիտի պատրաստես եղեր մեզի հա-  
մար, և թէ քու միջնորդութեամբ՝ ամե-  
նամեծ թշուառութենէ մը պիտի խալըսես  
եղեր զմեզ։ Մենք քեզի պզտի բարիք մը  
ըրինք, իսկ զու այսպիսի անակնկալ փո-  
խարէն մը կ'ընես մեզի։

— Աստուծոյ կամքովն եղած է այս  
ամէն բան, մայր իմ սիրեցեալ. անոր  
համար յամենայնի գովեալ ըլլայ իր սուրբ  
անունը... թայց հիմա պէտք է որ ես  
ձեզմէ հեռանամ ու ...

— Ի՞նչ, կ'ուզես զմեզ թողուլ երթալ,  
ամէնքը զարմացած աղաղակեցին. թէ որ  
զու երթաս, մեր միիթարութիւնն ալ մէկ-  
տեղ կը տանիս։

— Մի՛ վախնաք, քիչ ատենուան հա-  
մար է հեռաւորութիւնս. կ'ուզեմ Պ. Ռի-

տինկի հետ տեսնուիլ, որուն իմ վրաս  
ունեցած արդիւնքը զուք ալ զիտէք. ան-  
տարակոյս շատ պիտի ուրախացընէ զինքը  
իմ յանկարծական այցելութիւնս: Կը խոս-  
տանամ որ այս իրիկուն իրեն հետ միա-  
տեղ կը դառնամ հոս, և ընտանեկան  
բերկրութեամբ կ'անցընենք միաբան ոչ  
միայն այս իրիկունը, հապա ինչուան տա-  
րեգլուխ» :

Հարկ եղաւ որ Ալփերտի փափաքանացը  
զիջանին, և ինչուան կառքը ամէնքն ըն-  
կերեցին անոր:

Այս ընտանեաց համար սոյն օրը ան-  
նման էր բոլոր իրենց կենացը մէջ. այն-  
պիսի մերձաւոր ամենամեծ ձախորդու-  
թեան մը վախէն ապահով երջանկութեան  
մը վայելըն յանկարծակի անցնիլը, այն-  
պիսի զգացմունք մը կու տայ՝ ինչպէս թէ  
մէկը ծովու մէջ ահաւոր մրրկէ մը պաշար-  
ուած միջոցը առանց փրկութեան յուսոյ՝  
յանկարծ նաւահանգիստի մը մէջ գտնայ  
ինքինքը և հեռուէն ալեաց կատաղի  
մոնչինը լսէ:

Իրիկուան Ալփերտ դարձաւ իր վար-  
պետին հետ, որով կատարեալ եղաւ ամե-  
նուն ինդութիւնը. չէին յագենար իրառու-  
հետ խօսելով, և կարճ կ'երեար իրենց  
համար ժամանակը: Ո՛վ կը կարծէր թէ

տիսուր անտառի մը մէջ թաղուած խեղճ  
տուն մը այսպիսի երջանիկ բնակիչներ  
կընար ունենալ:

Եատ ժամանակ չանցաւ Ալփերտ ար-  
ցունեաց մօտ վայելուչ տուն մը գնեց, և  
հոն իր արուեստին զբաղելով, որուն մէջ  
շատ անուն հանած էր, հանգիստ ու գովե-  
լի կեանք մը կ'անցընէր:

Դիմացի զարնան՝ իշխանն յանկարծ  
ֆէլսէրի դղեակն եկաւ, Միւլէր խորհրդա-  
կանը հետն առած, և ուրիշ պաշտօնակալ  
մ'ալ որ անտառաց հոգաբարձութեան կա-  
տարելապէս տեղեակ էր:

Վերատեսուչը սաստիկ խոռվեցաւ այս-  
պիսի այցելութենէ մը, որ յայտնապէս  
վասակար պիտի ըլլար իրեն: Եւ իրօք  
իշխանը կանչել տուաւ առջել զանիկայ,  
և խիստ կերպով մը ասանկ սկսաւ խօսիւ  
հետը:

— « Ատելութեան ու վրէժինդրութեան  
կը բերէ շարժած՝ ուզեցիր դու խաբել զիս,  
մինչև միտքս զրի որ կրունվալա ծերու-  
նին պաշտօնէն հանեմ, և ուրիշ ստորին  
պաշտօն մը տամ որդւոյն. բայց ոչ երբէց  
կ'ուզէի ամբողջ ընտանիք մը անգթու-  
թեամբ իր հայրենական տնէն դուրս վարն-  
տել, ինչպէս քու փափաքդ էր: Ոհաւասիկ  
եկայ անտառները ըննելու, և հետս այն-

պիսի մարդքերեր եմ՝ որ աղէկ կը հասկընայ  
այս բաներէն »,

Երկրորդ օրը սկսաւ այս քննութիւնը,  
որ մահացու վէրք մըն էր վերատեսչին  
սրտին համար։ Այն ամէն անտառները՝  
որոնք իր խնամոցն յանձնուած էին, շատ  
գէշ վիճակի մէջ գտնուեցան։

— « Քու ինձի խրկած ուրուազիծներդ,  
ըսաւ իշխանն առ Պ. Շիլֆ, ինչպէս որ  
պէտք է՝ անանկ շինուած են, և սցանչիի  
ճշգութեամբ մը կը փայլին. բայց ես ան-  
տառները ըոլորտին տարբեր կը գտնամ,  
և խել մը տեղեր կան՝ որ յայտնապէս  
կ'երեայ թէ շատ աւելի ծառուտ էին՝ բան  
ինչ որ դու ինձի հաշիւ ցուցուցած ես։  
Աս ըրածդալ անիրաւ խարէութիւն մըն է »։

Վերատեսուչը քանի մը բառ թոթովեց,  
և դէմքին այլայլութիւնը իր յանցաւոր ըլ-  
լալուն կը վկայէր։ Աղէկ մը քննութիւն  
ընելէն վերջը՝ իմացան որ խել մը մղոն-  
ներով տեղոյ ծառերը մերձակայ երկըթի  
գործարանի մը ծախեր էր, և ստակը պա-  
հեր՝ որպէս զի կարենայ ճոխութեամբ ու  
զեղիսութեամբ ապրիլ մէկսէքի մէջ։ Յետոյ  
դատաստան եղաւ, և երբոր խոստովա-  
նեցաւ Պ. Շիլֆ ըրած անհաւատարմու-  
թիւնը, իշխանն իր գթութեամբը պաշտօնէն  
միայն հանեց զանիկայ ու գողցած ստակը

ետ դարձնելու դատապարտեց։ Խեղճ տուն  
մը բաշուեցաւ ողորմելին, ու թշուառ  
օրեր կ'անցընէր հոն։

Քիչ օր վերջը եկան կրունվալու պահա-  
պանին խնամոցն յանձնուած անտառներն  
ալ քննելու. և շատ աղէկ վիճակի մէջ  
գտնալով զանոնք, իշխանն անձամբ Գէոր-  
գայ տունն եկաւ որ իր հաճութիւնն  
իմացընէ անոր։ Բոլոր ընտանեաց հետ  
ալ առանձին առանձին խօսեցաւ. և երբոր  
ձի պիտի հեծնար, դարձաւ ըսաւ Քրիս-  
տիանոսի.

— « Այս վայրկենէս սկսեալ դու ես  
այս անտառներուն պահապանը. այսպիսի  
մեծարոյ հօր մը որդի ըլլալէն ետքը,  
անտարակոյս եմ որ միշտ իրեն օրինակին  
կը հետեխու։ Խակ դու, Գէորգ, իրաւ ալ  
երիտասարդ չես, բայց զեռ անկարող ծեր  
մը չես ըսուիր և բաւական զօրաւոր ու  
առողջ ես, անոր համար զեռ չեմ կրնար  
ազատել զբեզ իմ ծառայութենէս։ Մնաս  
ըարով, սիրելի կրունվալսու, դարձեալ  
կը կրկնեմ որ քու աշխատութիւնը ինձի  
հարկաւոր է, և յուսամ որ դու ալ զոհ  
կ'ըլլաս զեռ ինձի ծառայելուդ համար,  
ազնիւ վերատեսուչ »։

Հեծաւ ձիուն վրայ, ու թուաւ փախաւ  
ընտանեաց անկեղծ շնորհակալութիւննե-

ըռուն ժամանակ չտալով, որոնք զարմանքէն  
հազիւ հազ կրնային հաւտալ լսածներնուն:

Եատ օր չանցաւ երկու հրովարտակներ  
հասան անտառին մենաւոր տունը, որոնց  
առաջինովը Քրիստիանոս հօրը տեղը կ'ան-  
ցնէր, իսկ երկրորդովը՝ Գէորգ վերատե-  
սուչ կը զրուէր: Քրիստիանոս նոյն տան  
մէջ շարունակեց երջանկութեամբ բնակե-  
լու իր ամուսնոյն ու որդւոցն հետ, իսկ  
Գէորգ աւ Թէլսէր փոխեց իր բնակութիւ-  
նը: Եղիսաբեթ թէպէտ շատ ցաւեցաւ իր  
նախապատիւ բնակարանէն հեռանալուն  
համար, բայց մտածելով որ ստէպ կրնայ  
հոն գալ՝ սիրով գոհ եղաւ:

Այն նոր բնակարանին մէջ՝ իրենց որդւ-  
ոցն ու թոռներուն և Ալփրետի տեսու-  
թեամբը միսիթարուելով, Գէորգ և Եղի-  
սաբեթ խախադ ու բարեթաստիկ օրերով  
կ'անցնէին իրենց ծերութիւնը՝ ամենէն սի-  
րուելով ու մեծարուելով, և չէին դադրեր  
կրկնելէ իրենց որդւոց որդիքներուն:

— « Աիրեցեալ զաւակներ, հաւտացէք  
մեզի որ այսչափ ատեն փորձով տեսանք,  
այս աշխարհիս մէջ՝ եղբայրական սիրով,  
առաքինութեամբ և կրօնքով միայն երջան.  
կութիւն կը գտնուի! » :

### Յ Ա Ն Կ Գ Լ Խ Ո Յ

	Էջ
Ա. Ծննդեան երգը . . . . .	5
Բ. Պատի Ալփրետին պատմութիւնը . . . . .	21
Գ. Պահապանին ընտանիքը . . . . .	40
Դ. Բարեթախա գիպուած մը . . . . .	51
Ե. Ծննդեան ընծան . . . . .	73
Զ. Պահապանին ընտանեաց ձախորդութիւնը . . . . .	83
Ի. Պահապանին դարձը . . . . .	101
Ռ. Անակնկալ այցելութիւն մը . . . . .	112
Մ. Ծննդեան ծառը . . . . .	124

400

ՀՀ Ազգային գրադարան



NL0652552

